



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

15067

891.99

C-63

2003

0

~~891.542-3~~
~~563~~

U. S. G. S. U. S. U. S.

ԳԱՐԻՊ ԱԽՉԵՔ

ՀԱՅ ԻՐԱԿԱՆ ԿԵԱՆՔԵ ԱՌՆՈՒՄԾ

Վ Ա Ր Ե Ա

1908

891.99

С - 63

Ա. ՇԻՏԱՆԵԱՆ

ԿԱՐԻՊ ԱԽՊԵՐ



485

ՈՐՏԱՑՊՈՒԱԾ «ԻՐԱԼՈՒՆՔ» ՀՐԱՄԱ

3057



ذار طاريان كتبخانه مس

استانبول

جاتاريان بوشى نومۇسى ۲۶-۲۶

1908

ՏՊԱՐԱՆ «ԻՐԱԼՈՒՆՔ» STAMBOUL TCHAKMAKOGLU

ՎԱՐԱՆ

8259

ԿԱՐԻՊ ԱԽԳԵԲ

Ա

իրեկուն էր հորիզոններու ետին ծածկուով ա-
րեւը կրակի գոյն ցուլք մը սփռած էր երկնամօւտի
վրայ, որ լուրթ կապոյտ մշտչի մը տակ կը դոզո-
ղար կարծես:

Այդ պահուն՝ վանի քաղաքէն երեք ժամ հեռաւո-
րութեամբ՝ Ա... զիւղին մէկ անշուք թաղին սէջ,
ծերունի մը կեցած էր ցածուկ ու փլփլկած տունի
մը գուռը եւ՝ աչքը չորս ըրած՝ կը զիտէր փողոցէն
անցնողները:

Յիսունն անցած էր այս ծերունին. միջահասակ,
նիհարակազմ ու տկարացած կերեւար, Անոր կերպա-
րանըը նման էր ժանգոտ երկաթի մը ու աչքերը՝
խորը ու փոս ինկած էին կոպերուն ներքեւ : Երկայն
ու հնամաշ վերարկու մը հագած էր ու գլուխը դրած
էր կտշի կտրած տրախչի մը, որ կիշնէր իր կնճոռ-
ած ու ճաղատ ճակտին վրայ: Զեռքը հաստ ու կոր-
գաւազան մը կար, որուն կրթնած էր բոլոր մտը-
նովը:

Յայտնի էր որ ծերունին մէկու մը կը սպասէր,
որովհետեւ ակամայ շարժումներ կընէր ու երբեմն
ալ ինքնիրեն տրտունջներ կը մոլտար:

Կամաց կամաց յութը կը կոխէր: Երբ ներս մտնե-
լու կերթար, ահտ' իր դրացի Փանոս քովը մօտեցաւ
ու ըստւ.

307-2002

— Նա՛, Ուչս Մուրաս'ա, էս թուղթը Շիրվանենց
Գաբրիէլ Աղէն առւեց:

Բև ծերունիին յտնձնեց գոց նամակ մը:

Թշուառ մարդը շուտով մը տունը գնաց ու սիւ-
ներէն մէկուն դասուած հողէ ճրադը վասեց ու սկը-
սաւ կարդալ այդ գրութիւնը: Այնքա՞ն յուզուած էր
որ չը լսեց դուռին բացուիլն ու քաններկու տարե-
կան, յաղթանդամ ու բարձրահասակ երիտոսարդի
մը ներս մտնելը:

— Ի՞նչ գրութիւն է այդ, հա՛յրիմ, հարցուց երի-
տոսարդը դոզդղալով:

— Ոչի՞նչ... թոթովեց ծերունին ու ձեռքին մէջ
Ճմրտկեց զայն:

— Ինչպէ՞ս «ոչի՞նչ...» Ախափէր Փանոս քաղաքէն
նամակ մը բերած է եղեր, չէ՞...:

— Բերա՞ւ... բայց նամակ չ'էր:

— Հապա՞:

— Երկարող գրութիւն մըն էր:

— Ուսկի՞ց:

— Սա՞Շիրվանենց Գաբրիէլ Աղայէն:

— Աղէ՛կ ուրեմն ինչո՞ւ կը ծածկես ինէ... գաղ-
տնի՞ք մըն է:

— Ամենեւի՞ն... միայն թէ՝ շեմ աւզեր որ ատանկ
բանի մը համար ուրտող ճամես, զաւա՛կս... Հառաչնց
ծերունին՝ չկրնալով աշքերու արցունքները զսպնլ:

— Յաշանէ՛, հա՛յը ի՞մ, շեշտեց երիտոսարդը՝ հե-
տաքրքրաւթիւնէն խղզուած ճախնով մը:

Ծերունին, օրուն Ուչս Մուրատ կը կոչէին, դող-
դոջուն ու հալումաշ զարձած ճեռքը սիրելի զաւա-
կին երկնցուց ու յանձնեց անոր ճմրտկուած թուղ-
թը:

— Ա՛խ, քանի որ կը ստիպես ինձի, մրմիջեց ան
արցունքները սրբելով. կարդա՛ ու հասկըցի՛ր մեր
վիճակը:

Երիտոսարդը բացաւ թուղթն ու ահա՛ ինչ որ
կարդաց անոր մէջ.

Վան քաղաք 25 օգոստոս. 1885

Մեծապատիւ

Ուչս Մուրատ կարիպէնց

Ա... գիւղ

Քրաբերս՝ Սխպէր Փանոս ձեզի պիտի յանձնէ՞ այս
երկտող գրութիւնս, որով կը յայտնեմ թէ մուրհա-
կին պայմանաժամը լրանալու մօս է: : թէ հարկ ե-
ղած դրսմները չը պատրաստէք ես պիտի հարկադրո-
ւիմ կառավարու թեան դիմէլու եւայս տնգամ առւ-
նդ ու կարստիներդ ծախելու:

Արդ, թուականէս սկսեալ երեք օր միա՛յն պայ-
մանաժամ կարսդ եմ տալ: Առանց յալազելու քա-
ղաք եկէք եւ գործերնիդ կարդադրեցէք:

Ընդունեցէ՛ք բաքեներս:

Բարացակամդ՝ Գաբրիէլ Շիրվանենց:

— Որքա՞ն է այս պարտքը, հարցուց երիտոսար-
դը՝ ծայրէ ի ծայր կորդալէ յետոյ:

— Ի՞նչ զիտնամ... կակազեց Ուչս Մուրատ մին-
տարի մը վրայ իյնալով:

— Զե՞ս յիշեր:

— կը յիշե՞մ, կը յիշե՞մ... լիսուն ու թը լիլայ է:

— Ե՞րբ եղած է այդ զարտքը:

— Ասուած զիտէ, զաւա՛կս, հառաչեց Ուչս Մուրատ

—Երիտասարդը չը կրկնեց հարցումները, նկատելով որ թշուառ ծերունին մահամ զօյն մը կ'առնէր ու լոլոր հարմատվէ կը սարսւար; Պահ մը մըտածեց: Յետոյ ձեռքը հօր ուսերուն վրայ դնելով ըստ:

—Ի՞նչու այդքան ցաւ կը զգաս ևս ողջ ըլլու հայրը. հարկա՛ւ Սասուած կարող է բարի դուռ մը բանալու մեր վրայ: Ո՞վ է որ պարտք չունի...:

—Ա՛խ, սիրելի դաւա՛կս, ընդահատեց Ծէս Մուրատ լալակթնած շնչառվ մը. չէ՛, չէ՛ ուզեր որ իմ կրակիս մէջ իշխայիր, չէ՛ ուզեր որ վրայիս սեւ օձու շապիկը գուն ալ հագնէիր... ահա՛ ցաւս:

—Պարտականութիւնս է՝ քու բարիքներուդ աեղ աշխատիլ...: Այսքան ժամանակ քրտինքդ թափեցիր ինձի համար, միթէ ապերախատ պէտք է զանում: Ամենենին: Վազր կերթամ քաղաք, կը ներկայանամ այդ Շիրվաննեց Գարբիէլ ազային ու կառաջարկեմ որ մուրհակը փոխանակաղը մը վերածուի...: Հըլլա՞ր:

—Մուրհակը փոխանակաղը մը վնրածուի...:

—Այս...:

—Յետոյ...:

—Յետոյ քանի մը ամիսէն կ, Պոլիս կ'երթամ ու կը վճարեմ:

—Ի՞նչ կըսես, զաւա՛կս, կը մեռյունես դիս:

—Ի՞նչ կայ որ... միսակ ես չնմ այդ ճամբան ին կողը, հայրը իմ, զուն լայն պահէ սիրտդ:

—Հապա նշանա՞ծդ...

—Է՞հ, հարսնիքը կընեմ... անկից ետքը կը մեկնիմ:

Ծէս Մուրատ հեկեկանքով մը դաւկին վիզն ինշաւ ու պաղատեց:

—Զէ՛, որդի՛ս, չէ... ձեռքովդ հողը զի՞ր զիս ու անանկ քամունուիր ինէ:

—Բայց, հայր, կա՞յ ուրիշ Տիջոց մը... առարկեց երիտասարդը: Զէ՛ որ քանի մը օրէն փողոցին մէջ պիտի միանք: Ո՞վ կը բռնէ մեր ձեռքը... ո՞վ կը գթայ մեր վրայ:

—Ճշմարիտ է, մէկը չը բռներ մեր ձեռքը. մէկը չը դթար մեր վրայ կրկնեց Ծէս Մուրատ, Կուրախանա՞ն ա՛խ կուրախանա՞ն: :

—Ռւբե՞մն աւելի պատուաւոր չէ՞ առաջարկութիւնս:

—Պատուաոր է... բայց նայինք խնամի Աւէտ կընդունի՞ որ զուն ամսւանահաւէդ եաք մեկնիս:

—Խնամի Աւէտ չկրնար իմ համքիս վրայ բռնանալ...:

—Ի՞նչ գիտնամ... առարջինակ մէկն է ան... կելնէ խնդիր կը հանէ այդ մասին:

—Ես անոր ալ առաջուց կրտսու: Եթէ շընգունիր, այն ատեն բարով վայելէ աղջիկն... ինձի համար չէ:

—Տեսա՞ր, որդեա՛կս, իրաւունք ունիմ ըսելու թէ ակրայիս սեւ օծու շապիկը չէի ուզեր որ զուն հազնէիր...:

—Կը վշտանամ, հայր, եթէ կրկնելու ըլլաս: Աշխարքիս մէջ Աստուծոյ եւ քեզի պարտական եմ: Պէ՛տք է սիրով կատարեմ խղճիս վրայ ծանրացած պարտականութիւններու: Ո՞հ, այս յարկին տակ ճիշտ քստն տարի է որ զուն եղած ես իմ բովանգակ

կեանքս: Այսօր երիտասարդութիւնս թո՛ղ հող մանէ
եթէ այդ չնչին մուրհակը չը կարենամ վճարել:

Ուէս Մուրատ այս անդրդուելի ու միանգամայն
որդիական վեհ կամքին հանդէպ սահմակած մնաց:
Հետեւաբար երեսի վրայ ինկաւ ու սկսաւ հեծկլտալ:
Ո՞ւ, զառն էր իրեն իր մէկ հատիկ զաւկէն հեռու
ապրիլ...: Երկու տարի է ի վեր աշխատելու ան-
կարող եղած էր: Ո՞վ պիտի նայէր զինքը եթէ Ա-
ւետէնց աղջիկը չտային...:

Բոլոր գիշերը չը քնացաւ: Առուսւն խնամի Աւէ-
փիս գնաց ու յայտնեց եղելութիւնը: Բարի մարդ
մընէր խնամի Աւէտ: սիրով ընդունեց ու սիրտ
տուաւ:

*

Վահայ քաղքին գոց շուկային մէջ, դրեթէ խա-
ւարչուտ անկիւն մը ննդ ու մքլուած գրասենեակ
մը կար որուն կան կարասիները փոշիով ու ապա-
կանութեամբ մը ծածկուած էին: Գրասենեակին մէկ
կողմը դրուած էր չինցած ու փտելու մօտ սեղան
ոը, պատէն կախուած էին ծխախոտէն ու ածուխի
մուխէն գեղնցած թու դթեր եւ տախտակամածին վը-
րայ ստուկ մը կը տեսնուէր:

Առու էր բարձրահասակ, յաղթ կազմուածքով
գինեթոյր կերպարանքով պալարուտ ու խոչոր քի-
թով, եօթանասունն անցու ցած տարիքով, կնճռո-
տած ճակատով, խանձրած պեխերով ու ծանրահայ-
եաց աչքերով մարդ մը այդ գրասենեակը մուաւ ու
սեղանին քավ դրուած խարիսու աթոռին վրայ նս-
տեցաւ:

Այս անձը Շիրվանէց Գարբէլ աղան էր:

Տարիներէ ի վեր վաշխառութեամբ կապրէր ու

իր գծուծ նկարաղբին չնորհիւ յաջողած էր ահագին
գումար մը դէղել: Կ. Պոլիս ներկանացուցիչ մը ու-
նէր, որուն կը յանձնուէր փոխանակագիրներու
վճարմանքը: Հետեւաբար, երբ թշուառ գեղացին իր
ոտքն իյնար կուտար երեք քարթ ոսկի ու փոխա-
նակագրին մէջ կը նշանակէր մէկ ոսկի ու կը խր-
էր ներկայացուցչին:

Շիրվանէնց Գարբէլ աղան իր ձեռքին պոյու-
սակը բացաւ ու անոր մէջէն մէկիկ մէկիկ զուրս
հանեց մուրհակները ու փոխանակագիրներու ծը-
րարներ, յետոյ սկսաւ թղթառել: Մուրհակներէն
մին մէկ կողմն զրաւ ու ինքնիրեն մոլտաց.

— Ա՛խ, սա անիծած Ռէս Մուրատ չի պիտի գայ,
զիտեմ... ևս ալ ցերեկէն ետքը կառավարութեան
կը դիմէյ ու կը կատարեմ գրաւումի գործողութիւն-
ները... տեսնե՞նք, ո՞վ պիտի զղջայ...:

— Բայց դե՛ռ խօսքն աւարտած չ'էր, ահա՛ երի-
տասարդ մը ներկայացաւ իրեն ու բարեւեց Այս
երիտասարդն Ռէս Մուրատին որդին էր:

— Օ՛, Պարօն Ասլան՛: բարո՛վ եկար... կակաղեց
վաշխառուն՝ կեղծ ձայնով.

— Բարի՛ տեսանք... ըսաւ երիտասարդը: որ մեր
ծանօթ ևսլանն էր:

— Նստի՛ թշնայինք... մինակդ եկա՞ր:

— Այս՛... հայրս տկար ըլլալուն համար չը կրցաւ
զար:

— Ե՞յ... ի՞նչ ըրիք... մուրհակին պայմանաժամը
ըրացած է:

— Բան մը չկրցանք բնել: Գարբէլ աղա՛:

— Ի՞նչ ըսելէ... հապա ի՞նչ ըսելս: եկած ես:

— Ե՞ս;
 — Դո՛ւն;
 — Զեր մեծութենէն խնդրելու որ ժամանակ մը
տաք ինձի;
 — Յետաձգելո՞ւ համար;
 — Ճի՞շտ է:
 — Ազէ՛կ մտածեր էք . . . մրմռաց ծածկամիտ վաշ-
խառուն՝ իր լայն ու թրթու շրթունքները ծոմոկե-
լով ու գէմքը բոլորովին թթուեցնելով։ Անշուշտ
այդ խաղը հայրդ սարգած ըլլալու է, չէ մի՞։
 — Ասիկս խաղ մը չէ, Գարբէլ աղա՛, ընդհատեց
Ասլան վիրաւորուած ճայնով մը։ Ես եկած եմ «իմ
վրաս առնելու հօրս պարտքը . . .»։
 — Վա՛յ . . . ի՞նչ ունիս այդ պարտքիդ փոխարէնը։
 — Բան մը չունիմ . . . միայն երիտասարդութիւն մը։
 — Եփաա'կ . . . հեգնեց վաշխառուն։ Կերեւի որ
հայրդ գերեզմանի մը եղըլ հասնելէն ետքը՝ վրայի
բեոր քեզի յանձնեց, անանկ չէ՞։
 — Եթէ ատանկ ալ ըլլայ, Գարբէլ Աղա՛, նորէն
ամօթ բան մը չէ։ Հարկաւ ես իր որդին եմ . . . պար-
տական եմ անոր պարտքը վճարելու։
 — Այդ այգաէ՛ս է . . . բայց չեմ կրնար մուրհակին
պայմանաժամը յետաձգել, Պարոն Ասլան, քանի որ
ուշ կամ կանուխ դարձեալ ըլլալիքն այսօրուան
միջոցն է, Դուն գեղացի վարժտապես մըն ես . . . ի՞նչ
կրնաս շահիլ որ ի՞նչ աւելցունես պարտքիդ համար։
 — Բայց վրաս կառնեմ այս պարտքը չէ թէ հոս
վճարելու . . . առարկեց Ասլան աներկմիտ շեշտով մը։
 — Հապա՞ . . .
 — Ո՞չ, ես որոշած եմ կո Պոլիս երթալ։

— Ի՞նչ կըսես . . . հայրդ կը թողո՞ւ։
 — Համոզեցի զի՞նքը։
 — Անանկէ նէ փոխանակագիր կը չի՞նուի։
 — Ինչպէս որ կընդունիք։
 Վաշխառուն աչքերը բացաւ ու նայուած քը շողշո-
ղցուց արտակարգ ցնծութեամբ մը։ Կ. Պոլիս ի-
րեն համար հանքային անյատակ ու ընդարձակ աշ-
խատանոց մըն էր, ուսկից ափով գեղին ոսկիներ
կուգային ամեն ամիս։ Ասլան այդ աշխատանոցին
մէջ պիտի ըլլար ու անոր քրտինքը կլորիկ ոսկի-
ներու պիտի վերածուէր։ Հետեւարար հին ու նեն-
դաւոր աղուէսի գիմակը դրաւ երեսին ու ձայնը
մեղմացունելով, ըստ։
 — Հիմակ ի՞նչ որ է . . . գոնէ կրնամ կերպով մը
համաձայնիլ . . . բայց լսածիս նայելով՝ նշանուած ես
եղեր . . .
 — Ամիսէ մը պիտի ամուսնանամ ու պիտի մեկնիմ
նկատել տուաւ Ասլան։
 — Անմիջապէ՞ս։
 — Է՞ն, ատոր պէս բան մը . . . շատ չպիտի սպա-
սեմ։
 — Ամենէն լուն այդ է . . . խնդիրն պատիդ չը
կորսնցնելու վրայ է։ Աստուած ոզգութիւն տայ,
երբ պարտք վճարես ու վերադառնաս, կարող ես
ընտանիքիդ սէրը վայելել։ Ուրիշ կերպով հանդիսա
չես ըլլար . . .
 Շիրվանէնց Գարբէլ Աղան պահ մը լոեց ու սկսաւ
մտածել։ Անոր չոր ու եպերելի զանգուածով մը լի-
ցուն զանկին տակ զալափար մը մխրկտաց ու յան-
կարծ կերպարանքը մթնցուց։ Ասլան չը կոահեց

այդ տհաւոր այլայլութիւնն, որ պատկերուեցաւ իր բովանդակ ապօկանութեամբը, այդ պատճառաւ հարցութ:

—Փոխանակադիրը այսօ՞ր պիտի շինուի:

—Հարկա՞ւ . . . դիտել տուաւ վաշխառուն ծանր ու նենգ ձայնով յը, Բայց պէտք է հայրդ ներկայ ըլլայ:

—Ի՞նչու համար:

—Որ ստորագրէ:

—Իմ ստորագրութիւնս չը բաւե՞ր:

—Ամեննեւին:

—Պատճառա՞ռ:

—Պատճառը պարզ է. դուն կեանքէդ զատ բան մը ունիս:

—Զունիմ:

—Խիստ լա՞ւ . . . եթէ վաղը թյաս մեռնելու ըլլաս ո՞վ պիտի վճարէ քու պարտքդ, Զէ որ հայրդ կրնայ չը ճանչնալ: Ըսէ՛, իրաւունք ունիմ այս առարկութիւնն ընելու:

—Իրաւացի՝ էք . . . դողդողաց Ասլան որ հազիւ կարողացաւ իր անդուսպ բարկութիւնը կոկորդին մէջ խնդիր:

—Ուրեմն դնա՞ դիւզը, յայտնէ հօրդ ու միասին եկէք որ փոխանակագիրը շինուի:

Ասլան դողդողալավ դուրս ելաւ Շիրվաննց Գարբէլ աղայի գրասեններկէն ու արագ արագ զիւլը վերագարձաւ: Հետեւեալ օրը Ռէս Մուրաս ու ինքը գարձեալ վաշխառուին ներկայացան:

—Զպիտի ընդունէի . . . բայց սլախու մէջ տե

ունենալուդ, հարկադրուեյայ ընդունիլ . . . ըստ Շիրվաննց Գարբէլ աղան իր յատուկ կեղծաւորութեամբը: Հաւատայ որ չատ ու չատ սպասեցի, ոէս Մուրաս:

Ծերունին որ խեղուած էր հոգնեան դառն ու կոկծալի վիշտի մը ներքեւ ու չէր կրնար լեզուն շարժել, զլուխը կուրծքին վրայ կախեց ու խոր հապաչնք մը հանեց բերնէն:

—Մարդ Աստուծ'ոյ, զո՞ւն ալ . . . զիտել տուաւ վաշխառուն, որ կոսմեց Ռէս Մուրասի ստին ցաւը Մինակ քու զաւակդ չէ այդ ճամբան ինկոչը . . . ի՞նչ ընես . . . աշխարքս առանկէ է . . . ամէն տուապանքներու գէմազրելով պիտի կրնանք նշատանինուս հասնիլ:

Ռէս Մուրատ հ . . . կցաւ այս քստմննի հեգնութեան իմաստը, բայց չը կրցաւ պատաժիանիլ. որովհետեւ այն անդունդին եղրը կը գտնուէր ուր անողոք թշուառութիւնը կեցած էր: Օհ, իր վաղեմի ու առպնդական բարեկամը զտած էր անոր օրտին մէջ, էն խորունկ տեղը՝ արիւստ վէրք մը որ կը խոցոտէր զայն:

—Իրաւունք ունի՞ք Գարբէլ աղա ըստա Ռէս Մուրատ՝ երկար ու ցաւատանջ մտանումէ մետքը: Աշխարհքս ասանկ, անիւ մը ունի ու ան կը զառնայ: Ի՞նչ ընեմ ճակատագիրս է պիտի քաշեմ:

Ասլան կը նեղուէր այդ ցնդիկ ու միանգամայն տիրացուական տրամափօսութիւնները չէր ուզեր լսել. միքնաբար ոտքի ելաւ ու ընդմիջեց:

—Աւելի աղէկ է գուծերնիս կարգադրենք, թողէք այդ ճակատագրական վարդպատութիւնը:

— Ճշմարիտ կը խօսիս, նկատել տուաւ վաշխառուն ու պայուսակէն երեք հատ փոխանակագիր հանեց ու զրաւ սեղանին վրայ, չիմակ այս փոխանակագիրները վճարելի են վեց ամսով, տասը ամսով ու մէկ տրիով: Այնպէս որ երկուք ու կէս տարուան ժամանակամիջոցին մէջ՝ յիսունութը լիրայի պարտգերնիդ՝ հարիւրին տասը տակոսով՝ պիտի գանձուի իմ կ. Պոլսոյ ներկայացուցիչին միջոցաւ: Այս է բէնքը: Զը մոռնամ ըսելու թէ՝ որոշեալ պայմանաժամը չը լրացած՝ իմ ներկայացուցիչօ միայն անգամ մը լուր տալու պարտական է: հակառակ պարագային մէջ՝ տասն եւ հինգ օր առաջ կրնայ վերագրածուիլ ինծի որ կառավարութեան դիմելու ժամանակ ունենամ:

Ոէս Մուրատ վիզը ծոեց, ինչպէս հլու անասուն մը լուծին ծանրութեան տակ. իսկ Ասլան ստորագրելու հաւանութիւնը տուաւ եւ փոխանակագրին մօտեցաւ: Արդարեւ երեք, փոխանակագիրներն ալ ստորագրեցին հայրն ու որդին եւ յետոյ մեկնեցան.

Հ:

1885 թուականին էր:

Ասլան ամուսնանալէն չորս ամիս ետքը թողուց իր ծերունի հայրն ու պաշտելի կինը եւ կ. Պոլիս մեկնեցաւ:

Բաւական զարդացած ու մտաւորական բարձր կարողութեան տէր էր ան հետեւաբար անգործ չմնաց. վաճառականի մը քով երկրորդական զրադրի պաշտօն մը գտ և ու ոկուտ աշխատիլ: Ամստթոշակը

գոհացուցիչ չէր. բայց կը յուսար որ յաւելում մը կրնար ըլլաւ քիչ ժամանակէն:

Հաղիւ թէ մէկ ու կէս ամիս աշխատած էր. առաւ տու մը Վանեցի բեռնակիր մը ներկայացաւ ու յայտնեց իրեն թէ՝ Շիրվանէնց Գաբրէլ աղայի մարզը կուզէր տեսնել զինքը:

Բոլոր մարմնովը սաւ սուաց Ասլան ու բեռնակիրը ճամբելէն յետոյ՝ ցածուկ սեղանի մը վրայ ինկաւ եւ մտածեց: Այդ պահուն վաճառատան տէրը ներս մտած էր: Տեսնելով այդ արգահատելի դրութիւնը հարցուց:

— Ի՞նչ ունիք պարոն Ասլան:

— Բան մը չունիմ, թոթովեց Ասլան ու աշքերը բանալով ընդուստ ոտքի վրայ ցատքեց:

— Ի՞նչպէս բան մը չունիմ. կը տեսնեմ որ լացեր ես. ի՞նչ է պատճառը:

— Ո՛հ, տէր իմ, պատճառը թշուառութիւնն է. հեծկլատաց Ասլան ու չը կրցաւ զագել աշքերու յորդ արցունքները:

Բարի վաճառականը հետաքրքրութեամբ մը հարց ու փորձ ըրաւ եւ հասկցաւ ամեն բան. յետոյ ըսաւ:

— Բանի որ՝ ասածին փոխակագիրը քսան եւ հինգ լիրայ է. ահա կուտամ որ վճարես զայն մնացեալը ժամանակ պիտի ունենաս վաստկելու ու այնպէս հասուցանելու:

Ու յանձնեց այդ գոյ մարը Ասլանին. որ Շիրվանէնց Գաբրէլ աղայի ներկայ սոցուցիչին տարաւ զայն ու ստացաւ փոխանակագիրը:

Ասլան քանի մը ամիս ետքը նաժակ մը առաւ

Երկրէն: Այդ նամակին մէջ յայտնուած էր թէ՝ Աստուած աղջկէ զաւակ մը տուած էր իրեն անունը Վարսենիկ էր: Միեւնոյն ատեն՝ ծերունի հայրը բաւական ապաքինած էր ու կընար գործել: Սսրկա և րախութեամբ մը լցուց իր սիրտը: Ծանօթ հայրենակից մը ունէր որ Կուսոյ Բարձր. վարժարանը կը յաճախէր: Անոր դիմեց ու խնդրեց որ հօրմէն ոսկի մը փոխ առնէ ու տայ իրեն:

—Ամենայէ՛ սիրով ըստ հայրենակից ուսանողը: Ու օր մը ետքը տուաւ Ասլանին լիրայ մը:

Ասլան այդ ոսկին իր հօրը խրկեց ու միանգամացն յայտնեց թէ առաջին փոխակազիրը վճարած էր Այսպէս անցան ու թն ամիսներ...:

Համակցելի ու աշխատասէր երիտասարդը չափազանց սիրելի դարձաւ վաճառտունին մէջ ու ամսաթոշակը բարձրացաւ մինչեւ հինգ ոսկիի այնպէս որ կարողացաւ տիրոջը պարտ մը վճարելէն ետքը՝ քանի մը ոսկի ալ երկրորդ փոխանակազրին համար աւելցունել: որ գարձեալ քսան եւ հինգ լիրայի վրայ շինուած էր:

Երբ տասը ամեսոր լրացաւ, իսկոյն վաճառականէն ստացաւ քսան եւ հինգ լիրայի գումար մը ու զայն ալ վճարեց: կը մնար երրորդ փոխանակազիրը մը, որ մէկ տարուան պայմանաժամով շինուած էր ու քսան լիրայ էր:

—Ե՞ն սրմնից Ասլան ինքնիրեն, Աստուած ողորմած է, այս վերջին փոխանակազիրս շատ ժամանակ ունի ու միծ գումար մը չէ: կեղի՞ր այս ամիս չորս ոսկի պարտք ընկամ աղայէն ու հօրս դրկեմ որպէսզի խեղճ չմնայ ընտանիքու Ծերունի հօրս օրհնութիւնը իմ յաջողութիւնս ու կեանքս է:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅՐԱՅԻ ԳՐԱԴԱՐԱՆ
Վ. Ա. Հ. Պ. ՊՈԼԻЧՆԱ ԲԻՈԼՈՒԹԵԿԱ
7/11-1922

— 17 անուն և մասնակից ԱՆԴՐԱ

Վաճառականը սիրով ընդունեց ու ամբողջ ամական մը կանխիկ վճարեց որ հայրենիքը դրէ:
Ասլան երջանիկ էր, եթէ երբէք պանդստութեանը մէջ երջանկութիւնը կրնայ թափանցել:
Նոյն տարին պիտի վճարէր հօրը պարտքը ու տարի մըն ալ պիտի կենար, յետոյ հայրենիք վերդառնար:

Բայց տւա՛զ, անակնկալ գժբաղգութիւն մը ամեն բան տակնուվրայ ըրաւ: Այն վաճառատունն, ուր կաշխատէր Ասլան շուրջ երկու տարիէ ի վեր գիշեր մը գողերը մտած էին ու դրամարկղը բանալով ահազին գումար մը վերցուցած:

Կառավարութիւնն ուրիշ պաշտօնեաներու հետ պարտաւորուեցաւ ձերբակալել Ասլանն ու բանտարկել:

Այդ բանտարկութիւնը տեւեց չորս ամիս: Եւ որովհեաեւ քսան լիրային փոխանակազրի պայմանաժամը լրացած էր, Ծիրվանէնց Գարբէլ ազաներկայացուցիչը դարձուցած էր Վան Անխիղճ վաշխառուն կաչ չերով Ռէս Մուրատը ստիպած էր վերանորոգել զայն իր ստորագրութեան ներքեւ ու Կոլիս դրկել: ինկած ձերունին շը կրցաւ մերժել Քան ոսկիի փոխանակազիրը տու գանքով ու կըրկնակի տոկոսով միասին քսնութը լիրայի բարձրացաւ ու մէկ տարուան պայմանաժամ տրուեցաւ:

Ասլան բանտէն անպարտ արձակուեցաւ: Անմիջապէն Ծիրվանէնց Գարբէլ աղայի ներկայացուցչին դիմեց ու ներողութիւն ինդրեց փոխանակազրին ժամանակը անցունելուն համար:

— Է՛, ոչի՞նչ, ընդհատեց գարշատիպ ներկայա-

ցուցիչը, կարգադրուած է փոխանակագիրերնիդ,
անհող եղէք:

—ինչպէ՞ս կարգադրուած է, զոչեց Ասլան՝ որ
տեղեկութիւն մը չունէր վերագարձէն. . . :

—Պայմաննուոդ համտայն ես հարկագրուեցայ
փոխանակագիրը վերագարձնել:

—Է՞ս:

—Հայրենիքը հայրդ վերանորոգած է իր միակ
ստորագրութեան ներքեւ:

—Յետո՞յ:

—Յետոյ կրկին հոս դրկուած է, Եթէ ուզելու
ըլլաս կուրող ես վճարել. հակառակ պարադային մէջ
չենք սախպէք, որովհետեւ այս փոխանակագիրը
հօրդ կը պատկանի ու մէկ տարի պայմանսժամ
ունի:

Ասլան ո ե է հարցում մը չըրաւ: Մեքենաբար
զուրս ելաւ սենեակէն որ խանի մը վերնայարկը
կը դանուէր:

Հիմա՞ ի՞նչ բնէր, որո՞ւ զիմէր պաշտօն մը
գտնելու համար: Շաբաթի մը չափի իր սրտակից
հայրենակիցներուն հիւր մնաց, Ան տախն պարտա-
ռուցեցաւ Միջագեղի հայոց վարժարանին մէջ ու-
սուցչութիւն ընել ու անգոհացուցիչ ամսականով
մը զբաղիլ: Բայց ամիսը չէր եկած, երկու սասի-
կաններու հսկողութեան ներքեւ Կալաթա-Մէրայի
մեծ պահակատունը տարուեցաւ: Անտեղ իւմացաւ որ
նախկին վաճառատունին տէրը սպաննուած էր ու
ինքը մեղսակից մը կը նկատուէր այդ եղեռնական
դործին մէջ: Ա՛հ, փուծ աեզ ուզեց ինքինքն ար-
գաբացնել: Հայնն անլսելի մնաց. հետեւաբար իբ-

րեւ կանխամտածեալ ոճրագործութեան մը դաւա-
դիր, տասը տարուան վճիռ մը տրուեցաւ իրեն ու
Պէնկազի դրկուեցաւ:

Այս ճակատագրական անողոք ու միանգամայն
զարհուրելի աղէտը բոլորովին ընկճեց ու կաշկան-
դեց Ասլանին ձեռքերը:

—Ասպուած' գուն գթա վրած, պազատեց ան.
անմե՛ղ, ամ' անմե՛ղ եմ ես. ինչո՞ւ այս թշուա-
ռութիւնը կրեմ:

Այս եղաւ անոր ամբողջ տրտունչը:

Դ.

Պէնկազի քաղաքը կը գտնուէր Միջերկրական
ծովուն վրայ ու յատկացուած էր աքսորեալներուն

Ասլան զգոց որ վատառողջ օդ մը կար հոն,
բուլորովին հեղցուցիչ ու թունալից, հետեւաբար
ապրելը գժար էր իրէն: Մանաւանդ՝ անիրաւու-
թեան մը լուծին տակ տառապիլն ալ սոսկալի զա-
դափար մըն էր որ կը ճմէր իր հոգին:

Ուրեմն, կարո՞գ էր փախչիլ: ոչ:

Ի՞նչ մասձէր,

Այս հակաղէմ զրութեան մէջ կրցաւ օրեր շա-
րաթներու, շաբաթներ ամիսներու եւ ամիսներ
տարիներու դարձնել:

Վերջապէս՝ ութը տարի սպասեց:

Օր մը, կայսերական իրատէի մը համաձայն, հե-
ռազիր մը եկած էր վերատեսուչին ու կը հրամայ-
ու: Էր քաղաքական յանցաւորները աղտա թողու-
բայց ոչ ոճրագործները:

Ասլտն քաղաքական յանցաւոր չըլլալուն մէկ կողմը կեցաւ պարսպապատ բերդին մէջ ու վիզը ծռեց, իր ընկերները, թւով տասնութը հոգի ու տմէնքն ալ հայ, կը բաժնուէին իրմէ ու ինքը կը մնար արիւնալի ոճիրներով բեռնաւորուած մարդերու, քով, որոնց մեծագոյն մասը՝ Արևալուտ էին:

Բայց յանկարծ մտածում մը անցուց աւզեղէն ու ինքնիրեն վճռեց:

—Ո՛չ, չի պիտի սպասեմ երկու տարի ալ, կեանքըս փացաւ ու ես պիտի մեռնիմ տյստեղ: Կեցի՛ր, իրիկուան դէմ, մութը կոխելուն պէս ընկերներո դուրս պիտի եւնեն բերդէն: Եօ անոնց հետ կը խառնուիմ ու կամաց մը կը մեկնիմ: Եթէ բռնուեցայ, բաղզս է կըսեմ ու կը ծոեմ զլուխս:

Արդարեւ, իրիկուան մութը կոխելու ատեն եր. կու արար ոստիկաններու հօկողութեան ներքեւ դուրս կը հանսւէին քաղաքական յանցաւորները: Ասլան անոնց մէջ մտաւ ու երեսը կախած ու կըծկուուծ՝ յաջողեցաւ բերդին այն անկիւնը հասնիլ, ուրկէ ճամբայ մը կար դէպի մօտակայ ապառաժուտ բլուր մը Առանց վարսնելու բաժնուեցաւ ընկերներէն՝ որոնք քաղաքապետին ազարանքը կերթաբն՝ կառավարութեան ու անոր Վեհապետ Սուլթան Համբիշին յայտնելու իրենց խորին ու անկեղծ երախտագիտութիւնը:

Ասլան ընկերներու գաղտնապահութեան ու իր աներկիւղ մտաղը ութեան շնորհիւ ազատեցաւ, բայց կը մնար շոգենաւը մտնելուն միջոցը, ի՞նչպէս ընէր, ամեն ատեն շոգենաւ չէր հանդիպէր անոր հաւամատոյցը: Իսկ այն շոգենաւը, որ անպարտ ար-

ձակուած հայերը Մերսին, Զմիւռնիքա եւ ու բիշ նաւահանգիստներ կը տանէր, թրքական շոգենաւ մըն էր:

Արդ. դիշերուան ժամը ուասնին ժօտ կամաց կամաց նաւահանգիստ դիմեց ու հան արար նաւաւ վար մը զտաւ:

—Ի՞նչքան վճարեմ քեզի որ զիս ասկից Աղէքսանդրիա տանիս ըստ այդ նաւավարին, կիսկտուր ու աղճատուած արագերէն լիզուով մը:

—Ասկէց Աղէքսանդրիա... ինդաց բարի արուպը, ու հկատաքրքութեամբ մը նայեցաւ մթնչաղի մը մէջ իր դէմը կեցող անծանօթին երեսը:

—Յյո՛:

—Յիմա՞ր ես, ի՞նչ ես, ասկից Աղէքսանդրիա նաւակովս հոգիւ տարիէ մը կարող եմ երթալ: Նաւակով չերթանք:

—Հապա՞:

—Ութով երթանք, ես մեծ զումար մը կուտամքեղի:

—Վա՞յ, ի՞նչքան պիտի տաս:

—Երկու մէծիտ:

—Օ՛, շատ քիչ է:

—Որչա՞փ կու զիս:

—Սանկէ ոսկի մը որ աչքս լիցուի:

—Աղէ՛կ, յանձն կառնեմ, բայց քանի՞ օրէն կրնանք հասնիլ:

—Ուժը գիտէ, եթէ զիշերը ցորեկին խառնենք:

—Ծատ չը քաշեր, կը նո՞ւ քաւել:

—Կը քալեմ, զուն միայն ճամբայ կարելդ նայէ:

Արապը իր նաւակը յանձնեց ընկերոջ մը ու ա-

ուաշնորդեց իր անծօնօթ ասպնջականին եւ այդ օրը
բնաւ զաղար չառաւ :

—Եթէ Աստուծոյ յաջողութեամբը սա ընդարձակ
հովիտն ու անոր ամենէն նեղ անց ըը կտրելու ըլ-
լանք, նկատել տուաւ արապը ալ վտանգ մը չը մնար
ոչ զաղաններէն եւ ոչ աւազակներէն:

—Աս կոզմերն ալ աւազակ կա՞յ, ընդհատեց
Ասլան:

—Պա՛, իւռ ըլլայ ու աւտղակ չը գտնուի, կա-
բելի՞ բան է:

—Է՛հ, չեն սպաններ մեզ եա:

—Անսնց կամքը գիտէ, երբեմն ալ ողջ ողջ կու-
տեն:

—Ողջ ողջ կու աե՞ն:

—Հարկա՞ւ:

—Վայրենինե՞ր են:

—Ի՞նչ գիտնամ իմ տեսած իսկնայելով մեզի պէս
մարդ են, աչք, քիթ, բերան, ձեռք ու ոտք ունին:

—Մենք աւ կը կանչենք Աստուծոյ ու կերթանք:

Արապը ժպանեցաւ: Օրը մթնած էր: Հովիտն
մէկ ծայրը բարձր ու ապառաժուաւ ըլուր մը կար.
երկու քն ալ այդ թիկունքը լորեթէ ապահով տեզ մը
ապառաժնեցան:

—Աջալուրջ եղիր, կրնայ ըլլալ որ զաղան մը
կը յարձակի վրանիս, դիտել տուաւ արապ առաջ-
նորդը: Կը նայի՞ս սա չարանձի սատանայիս, անիկա
մեր կեանքն:

Ու ցոյց առ աւ պղտիկ սի ուն վեր հարուած մը:
—Աղէ՞կ, եթէ խումբով մեր դէմն ենեն այդ

գաղանները, ժպակցաւ Ասլան, ան ատեն ի՞նչ
օգուտ ունի վեց հարուածդդ:

—Կը տեսնե՞ս, չեշտեց արապը ու քայլերը փու-
թացուց:

Հասած էին այն մասը ուսկից քառորդ մը հաղիւ
կը մնար եգիպտական հողը մտնելու բայց ահա
տպառաժի մը ետեւէն իրոխտ ու հրամայական
ձայն մը լսուեցաւ որ կը դոչէր:

—Ուվ որ էք մի՛ յուսածնաք, եթէ ոչ գլուխնիդ
գետին կիյնայ:

Արապը կեցաւ ու Ասլանին սիրտ տալով ըսաւ:

—Մի՛ վախնար, այս ձայնը ծանօթ է ինձի:

Ու սպասեցին:

Քիչ ետքը մ՛ու ապառաժի մը ետեւէն չորս զին-
եալ աւազակներ մօտեցան արապին ու խնդալով
բարեւեցին զինքր:

—Շարունակեցէք ճամբանիդ, հրամայեցին անօնք
ու մեկնեցանք:

—Ուրիշ վատնգ մնա՞ց հարցուց տարարադդ
կալանաւորը:

—Կան բայց այնքան երկիւզալի չեն, պատառ-
խանեց արապը ուսովէնանիւ անգլիական պահակա-
զօրքնու հոկուութիւնը խստ է: Կը մնայ դաղան-
ներէն աղատիլը:

Այսպէս թէ այնպէս՝ չորս օրու շարունակ քալեցին
ու մտան Աղէքաննորիտ, որ եգիպտական փառայեղ
երկրին ամենէն հուակակ ու վաճառաշահ քաղաքն
է: Միջերերակտն ծովուն վրայ կառւցուած:

Ասլան ամենայն շնորհակալու թեամբ վճարեց
բարի արապին վարձքը ու ճամբու դրաւ զինքր:

Զը մոռնանք յիշելու թէ՝ բերդին մէջ կըցած էր սրճագործութիւն ընել կալանաւորներուն ու ութը տարուան աշխատանքովը հինգ ոսկիի չափ դրամ շահիւ Ռւստի, երբ մէկ ոսկին արապին տուաւ, իր քովը կը մնար չորս ոսկիի զումար մը. ասով կարողացաւ Պուրկարիս անցնիւ:

— Օ՞չ, երբ այդ ազատ իշխանապեսութեան երկիրը դնեմ ոտքս, մը մնջեց Ասլան՝ լի հաւատքով մը, անկից կարող եմ հասկնալ թէ այս ութը տարուան մէջ ի՞նչ եղած են հայրս ու ընտանիքս:

Արդարեւ, ֆրանսական Մէսամբի չոգենաւովը ձամբորդնց ու ելաւ Վառնա կոչուած քաղաքը, որ սեւ ծովուն վրայ կը նայի բարձր ու զեղածիծաղ դիրքով մը:

Սրբէն իմացած էր 1895 թուականի Կ. Պոլսոյ մէջ կատարուած արիւնալի ցոյցը եւ անոր յաջորդող Հայաստանի ընդհանուր թալանն ու կոտորածը. բայց գիտցածները շատ մթին, անորոշ ու հակասական էին: Ե՞ր Վառնա հասաւ ու Վանեցիներու քովը դնաց, այն ատեն աեղեկացաւ երկրին ողբալի դըրութիւնն իր բովանդակ մանրամասնութիւնովը:

Զը կըցաւ հտմբերել. անմիջապէս Ռուսաստան անցաւ ու աշնան սկիզբը Պարսկաստանի ճամբով երկիր մտնել ուզեց: Բոյց անկարելի եղաւ: Ասհամագլուխ մտ քուրդի եւ կանոնաւոր զօրքերու բանակի մը դիմագրելու հարկը կար: Այդ պատճառաւ, վերագարձաւ Պարսկաստան ու Ասպասեց որ ձիս ըլլար:

Դավրէժի քաղաքը հանդիպեցաւ Վանեցի երի աստամբի մը: ու իրեն առաջարկեց խումբի մը մէջ

դինուորագրուելու: Ասլան ընդունեց, որովհետեւ այդ խումբը միայն զէնք պիտի փոխադրէր երկիրը, անկից ետքը ստիպուած պիտի չըլլար վերադառնալու:

— Եխտ լաւ: Եթէ կամենում էք, պարոն, յարեց վանեցի երիտասարդը Ասլանին ձեռքը բռնելով, ես պատրաստ եմ քեզ մեր լիազօր ներկայացուցիչին տանելու: Ախըր այնտեղ դուն կիմանաս այն պայմանները, որոնք ծրագրուել են կօմիտէի բարձր շրջանակներից:

— Ամենայն սիրով. ուր կը գտնուի ձեր ներկայացսւցիչը ըստ Ասլան:

— Թեոոյ կիմանաս, շեշտեց երիտասարդն ու մեկնեցաւ:

Ասլան իր խանին անկիւնը սպասեց: Իրբկուան զէմ կօմիտէի միջնորդ երիտասարդն եկաւ ու առաջնորդեց զինքը սենեակ մը: Հոն նսաած էր բսանութը տարու, բարձրահասակ ոսկրուտ, լայն ու զսւրս ցցուած ճակատով, տժոյն կերպարանքով. գեաարոյս մօրուքով ու պկիսերով երկայն մազերով և վայելուչ հագուած երիտասարդ մը, որ կօմիտէի լիազօր ներկայացուցիչն ու զինակիրներս պեան էր:

Համակիր ընդունելութեամբ մը սեղմեց Ասլանին ձեռքը ու նսաեցուց քովը. յետոյ հարցուց:

— Բնիկ Վանեցի՞ էք եղել, պարոն:

— Այո՛, պատասխանեց Ասլան:

— Քաղաքի՞ց:

— Ո՞չ, զեղացի եմ:

— Ո՞ր զեղէն էք:

— Ա... գեղէն որ քաղաքէն երեք ժամ հեռաւորութիւն մը ունի:

Արարուց ապաստանարանէն ու զղակի քաղաքը դիմեց.
բայց գոյ չուկային մէջ զանուած Շիրվանէնց Գար-
բէլ աղայի զրասենեակը բաց չէր: Հարցուց զրացի
խանութպաններուն ու հասկցաւ թէ վաշխառուն
ուխտագնացութեան մոկնած էր և քանի մը օրէն
պիտի վերագառնար:

— Է՞ն, յետոյ կը տեսնեմ զինքը, մրմիջեց Կա-
րիպ Ախաբէր ու արագ արագ իր գիւղը դիմեց:

1897 թուականին էր:

Կոտորածը քանդ ու աւեր գարձուցած էր ամեն
կողմ, ու երկրին ահաւոր թշուառութիւնը չէր նը-
կարագրուէր:

Կարիպ Ախաբէր իր ծպտեալ կերպարանքով գե-
ղին ա'յն փողոցը յառաջացաւ, ուր կը գտնուէր իր
հայրենի օճախն ու մոլորագին նայուածքը տունե-
րուն վրայ նետեց: Յետոյ իր հօրենական դուռը
բացաւ ու գողղղալով, կթուած ու խելայեղ ներս
մտաւ,

Սրահին մէջ քառասունն անցած, կունտիկ հա-
սակով. ծաղկաւեր այտերսավ, նենգատիպ նայուած-
քով ու ստոր նկարագրի մը արտայայտութիւնը
պատկերացնող կերպորանքով մարդ մը նստած էր
ու արէի կը հիւսէր: Երբ անծանօթ քուրտին մօ-
տենալը նշմարեց իսկոյն գէմն ելաւ ու՝ շունի մը
յատուկ քծութեամբ մը կեցաւ անոր առջին:

— Բարիւ մրմիջեց Կարիպ Ախաբէր՝ քուրտերէն
լեղուով մը:

— Աստուծոյ բարին, պատասխանեց տունին
տէրը որ երկիւզէն բոլոր մարմննովը կը գողար:

— Նստեցէ՛ք ևս վատ մէկը չեմ, առարկեց Կարիպ

— Ի՞նչ է ձեր անունը:

— Կարիպ Ախաբէր, մրմիջեց Ասլան՝ ծածկելով
քուն անունը:

— Մտկանունդ:

— Թրենց:

— Ըստանիք ունի՞ք:

— Ունիք, բայց չը գիտեմ թէ մեռած կամ ողջ է:

— Աղէ՛կ, դուք բաղձանք յայտնել էք մեր ըն-
կերին զինակիր խումբին մէջ տրձանազրուելու,
ծշմարի՞ս է Կարիպ Ախաբէր:

— Այո՛, պարոն:

— Ուրեմն կերդնո՞ւք այսուհետեւ հաւտարիմ
մնալ այն Սուրբ Ուխտին, որին նուիրել ենք մենք
մեր բոլոր անձը:

— Կ'ուխտեմ:

— Աստուծոյդ վրայ:

— Աստուծոյս վրայ:

Լիազօր ներկայացուցիչը յարգանքով մը ոտքի
ելաւ ու կրկին սեղմեց Ասլանին ձեռքբեր

Յ.

Ասլան, որուն Կարիպ Ախաբէր այսունը պիտի
տանք, յաջողութեամբ մը վան քաղաքը մտաւ զի-
նակիր խումբին հնատ, որ տասներկու հոգիէ կը
բաղկանար: Հաղած գողացի քուրտերու ցնցոտի
հագուստ մը ու զլուխը դրած էր երկայն թխագոյն
ու աղտը կապած բոլող մը որուն չուրջը ձաձրուած
փոշի մը փաթթուած էր:

Իր ընկերներուն «մնաք բարով» մը մրմիջելով

Ախակեր կռահելով այն քստմելի դրութիւնը որուն
մէջ կը գտնուէր զէմը կեցողը Եկայ որ հարցում մը
ընեմ ձեզի ։ Կուզէի գիտնալ Կարիպէնց Ռէս Մու-
րատին ուր բնակիլը ։

— Ռէս Մուրատ մեռած է ։ յայտնեց տօւնին
տէրը քիչ մը սիրտ առնելով ։

— Մեռած է ։

— Այու ։

— Շատո՞նց է ։

— Սանկ նանկ ութը աարիէն աւելի կըլլայ ։

— Մէկը չունի՞ ան ։

— Ոչ ։

— Անոր տունն ո՞ւ ր է ։

— Անոր տունն աս է ։ բայց ծախուած է ինձի ։

— Ռէս Մուրատ ծախս՞ց ։

— Զէ ։

— Հապա՞ ։

— Պարտք ունէր պարտքին տեղը ծախուեցաւ ։

— Այն առեն Ռէս Մուրատ կենդանի՞ էր ։

— Եյս, անկից ետքը կաթուածահար եղաւ ու
մեռաւ ։

— Քանի՞ ոսկիի ծախուեցաւ այս տունը ։

— Քսանութը ոսկիի կարասիքներով մեկտեղ ։

Կարիպ Ախակեր պահ մը խսրունկ ու զաւատանջ
մտածումի մը մէջ ինկաւ ու ձեսքովր սրբեց հրատապ
ճակտէն հոսող քրափնքները որոնք լայն քօլողին
տակէն կը ծորային գուրս, յետոյ յարեց ։

— Այդ Ռէս Մուրատը մի՞նակ կապրէր իմ իմա-
շածիս հայելով՝ հարսին ու անոր փոքր աղջկան հետ

կը քնակի եղեր արդեօք միսա՞լ աեղեկութիւն մը
տրուած է ինձի ։

— Ճշմարիտ է ասկէ տասը տարի առաջ միասին
կը բնակէին, նկատել տուաւ ցնիոր մարդը սակայն
տունը ծախուելէն ետքը՝ հարսին հայրը քովն ա-
ռու զանոնք ։

— Ան ատեն մինա՞կ ապրեցաւ ։

— Ինչ ընէր հարսը կարգուեցաւ անկից հաքը ։

— Հարսը կարգուեցա՞ւ ։

— Այու ։

— Պատճս՞ոը, չէ որ ձեր օրէնքին մէջ ատանկ
իրաւունք մը չըկայ ։ Անոր զաւակը մեռա՞ծ էր ։

— Ճիշդ է ։ կըսեն թէ կ. Պոլսոյ մէջ հարուստ
մարդ մը սպաննած ըլլալուն համար մահուան դա-
տապարտուած ու կախուած է եղեր ։

— Ատ լուրը հաստատուա՞ծ էր ։

— Հարկաւ, եթէ ոչ մեր օրէնքով Ռէս Մուրա-
տին հարսը չէր կրնար ուրիշի մը հետ ամուսնանու ։

— Այս զեղին մէջ ամուսնացած է ։

— Ոչ ։

— Հապա՞ ։

— Կիւսնենց անունով զեղ մը կայ, այնտեղ հարս
գացած է ։

— Զաւակն ալ միասի՞ն ։

— Զաւակը միասին չէ, անիկա թալանի տարիէն
ի վեր անյաւտ եղած է, մրմիջեց տունին տէ՞ը
կասկածելի վերապահութեամբ մը ։

Կարիպ Ախակեր այս քստմելի յաւանութեան
վրայ զգաց որ մարմինը ոռքէն մինչեւ գլուխը՝ փուշ
փուշ եղաւ ու իր էութիւնը դաւարուեցաւ իր մէջ

ա'լ ո եւ է հարցում մը չըրոււ Հազիւ կրցաւ ոտքի
կանդնիլ Միայն «մաք բարով» մը թոթովեց ու
տունէն գուրս նետուեցաւ:

—Գհա՛ց, հեռացա՛ւ փողոցէն, բայց դէ զի ո՞ւր
պիտի երթար, զէպի ո՞ւր պիտի ուղղէր քայլերը.
չէր գիտեր, Աւղեղը կրօկներու մէջ էր, սիրաը կը
զարնէր ու քրտինքը կը խեղդէր զինքը: Հոգեկան
փոթորկայուղ խոռովքը մինչեւ կոկորդը կը բարձրա-
նար, կուռէր ու ժայթքելու կապառնար:

Ու յիմարի պէս կը թափառէր կոտորածի սեւ
օրերու աւերակաց մէջ բոլորովին մոռնալով որ
կասկածներու կրնայ ա՛զի տալ:

—Ո՞հ, բարի Աստուա՛ծ, չափէն աւելի է այս
թշուառութիւնը, կը բացադա՞չէր ինքնիրենը: Ա՛լ
որո՞ւ համար պիտի ապրիմ, ա'լ արև ը ինչո՞ւ կը
փայլի վրաս:

Այս յուսահատական մենախօսութիւնը բնելով
պարտէզ մը մտաւ ու անոր ծառերուն տակ նստե-
ցաւ: Ան ատեն թողուց որ աչքերու որպունքները
հոսէին, թողուց որ սրտին հառաջանքները դուրս
պոռթկային, մէկ խօսքով թողուց որ հոգին պար-
պուէր իր բոլովնակ դառնութիւններէն:

Ժամերո՛վ, ժամերո՛վ իր այդ խզճալի գրութեան
մէջ մնաց, յետոյ ոտքի ելաւ ու Աւետենց Բարսեղ
աղայի տունը դիմեց որ վերին թաղին մէկ ակիւնը
կը գտնուէր:

Ներս մտնելու տաեն Բարսեղ աղայի կինը դէմի
ելաւ ու երկիւղով մը հարցուց:

—Ի՞շ կուղես:

Կարիպ Ախալէր թուրքերէն լեզուով առարկեց թէ

Հայերէնը չէր հասկնար, ինք քուրտ մըն էր. Բայց
այս առարկութենէն ալ բան մը չհասկցաւ կինը
բաւական տարիքստ էր:

—Ես թուրքի լեզուն չեմ հասկնար, ըստւ ան ու
շուտով մը ախոռը զնաց ու ծերունի մարդ մը կան-
չեց, որ Բարսեղ աղան էր:

Ո՞վ կը փնտուա, հարցուց Բարսեղ աղան՝ իր
նայուած քը խոշոր մը բանալով:

Աւետենց Բարսեղ աղան պատասխանեց կարիպ
Ախալէր:

—Ես եմ:

—Դո՞ւք էք:

—Այո:

—Արենին մտիկ ըրէք, ես ուզգակի հեռաւոր
երկրէ մը կուգամ, աւելի ճիշդն ըսելով՝ աքսորա-
վայրէ մը կը վերադասնամ: Այստեղ ծանօթացայ
այս գեղէն Ասլան անուն երիտասարդի մը հետ, որ
ութը տարիներէ ի վեր տամանակիր աշխատու-
թեան մը դամապարտուած է:

—Ասլա՞ւ ըսիք, ընդհասեց Բարսեղ աղա:

—Այո:

—Մականունն ի՞նչ է:

—Կարիպենց :

—Ասիկա ո՞ղջ է:

—Ողջ է:

—Կը ինգրեմ շարունակեցէք:

—Անանկ եղաւ որ կառավարութիւնը աղատ
թողուց զիս: Աւ որովհետեւ շատ բարեկամ եղանք
իրարու թէ հայրենակից եւ թէ բախտակից ըլլալ-
նուս համար մեկնած պահուս խնդրեց որ իր գեղը

հանդիպէի եւ իր ընտանիքին լուր մը տայիր Քառա
բնծի թէ ծերունի հայր մը ունի եղեր, որ Ռէս
Մուրատ կը կոչուի, յիշոյ կին մը ու մէկ հատիկ
մը:

Բարօնղ աղա ու կինն իրարու երես նայեցան ու
չը գէցցան մէկէն ի մէկ ի՞նչ պատասխանելինին:
Իրենք հաւատացած էին թէ Ասլան մահուան զա-
տապարտուած ու կանուած էր. մինչդեռ սարուալի
իրակտնութիւնը տարիներէ ետքը յանկարծ կը
մերկանար ու աղէտաւոր ստուէր մը կը թողուր
իրենց պատոյն ու անունին վրայ:

—Մի՛ վշտանաք, Աստուած ողորմած է որ մըն ալ
անիկա ներման կարժանանայ, յարեց Կարրալ Ախպէր
կեղծելով որ տնոնց տրտութիւնը կարօտէն էր:

—Յոյս կա՞յ ազատելու, վրայ բերաւ Բարօնղ
աղա:

—Եթէ ողջ մնայ, դալ տարի կը լրացնէ դատա-
պարտութեան շրջանը: Միայն թէ՝ քանի որ Աս-
լանի աներն ըլլալու բազզն ունեցած էք, առանց
յապաղելու անոր ծերունի հօրն ու լնտանիքին
ուր բնակելնին յայտնեցէք ինծի որ աւանդ մը ու-
նիմ, անոնց յանձնելու պարտականութիւնս կա-
տարեմ:

—Դրա՞մ:

—Այս, մաս մը դրամ ու մաս մըն ալ իր կնոջ
ու աղջկան համար զարդեղէն Կուէրներ են: Ասլան
ինլացի էր. բանտարկեալներուն սուրճ կեփէր ու
դրամ ալ կը շահէր.

—Բերած ստակդ որքա՞ն է:

—Եաա չէ, երեք ոսկի հազիւ կըլլայ:

—Ե՞ր անունն իրմէ՞ն լսեցիք:

—Հարկաւ:

Բարսեղ ազա չը կրցու հանգութեն. սիրա րբած
էր, ու սկսու արտասուել:

—Ե՞նչ կու լոր, ի՞նչ պատահած է, հարցու զ
լուրիպ Ախպէր:

—Ի՞նչ բան, յայտնիիք բան մը չէ որ, մրմիջնց
Բարսեղ աղանձնուվայլ ձայնով մը: Կը ակնհեծ որ
Աստուած մեր մեղքը երեսուու կը զարնէ:

—Պատճառը:

—Պատճառը այն է որ Ասլանի կինն ամուսնու-
ցած է ու երկու զաւակներ ունի:

—Վա՛յ, շատո՞նց է:

—Ե՞ն, մ տառորսապէս հինդ տարի կոլլար:

—Անը ծերունի հայրն ո՞ւր է:

—Ան ալ օրերը ձեզի տուառ:

—Իսկ ազի՞կը:

—Ե՞նո՞ւ, մեռած է:

—Ո՞չ, բայց երեք տարիէ ի վեր անյայտ եղած
է, ուր բլլար չը զիացուիր:

—Տարաբա՛զդ երիտասարդ, ո՞չ, իրաւ որ աղէ-
տարի լուր մինչ այդ ու եօ չը պիտի կրնամ երկ-
առող մը զրելու անոր: Բոելէ թէ տունը կը մնայ
երեսի մրաց անանի չէ:

—Ե՞ի տունը պօհանցատիրոջ ձեռքով արդէն
ծախու ած է:

Կարիպ Ախպէր գողդղալով հարցուց:

—Ասլանի աղջկան առեւանզու մը ի՞նչպէս եղու է:

— ի՞նչ դիտնամ. թալանի տարին Զեքի պէտ
անուն գին որական մը մեր զի՞ն ևկա երկու
հարբեր հողիէ բաղկացած վալուսի մը ու պաշտրաւոր
տակ տռաւ, որպէսզի արինաւէզու թիւն տեղի չու-
նենար, ևման մարդ անու գողի մատոււած էր Երբ
Զեքի պէտ հնացաւ, աղջիկս լայզ տառա եկաւ
ու բաւ թիւ զաւակն, զումկա տարին Իւշ
կրնամի բնել, անու այսափ տեղեկու Ծիւն Տը ու-
նիմ, պատաժիանեց Բարսեղ աղա Երկիւարի վե-
րապահու, թեամբ մը:

—Այդ Զեքի պէտը ո՞ղջ է:

—Այս, բաղաքը կը զանուի:

—Զը զիմեիք իրեն:

—Եսախ որ հասաւասպես չենք զիտեր թէ անո-
քովն է, յիւոյ ներկայ ժումանեկներուս մէջ ան-
կարելի է:

—Ալունի աղջիկը քանիք տարու կայ:

—Ցուսներկուքը կունցնի, բայց հասակը բարձր է
ու սանր չէր զանուեր կանայ փառին մէջ:

—Ան առեն մօրը քո՞վ կը նար:

—Այսու:

—Մայրը սմուշն աշած էր չէ:

—Ցիշ է:

Կարիս Ամեկի հեծեւտուցը զուգեց ու շնորհու-
կալութիւն ցաւոնելով պատրաստուեցաւ, աեկնելու:
Սակայն Բարսեղ աղա ինչորեց որ Հիւր ներայ իւնեն
ու որ մը ետքը մեկնի:

—Զեօ կը նաւ առարկեց Կարիս Շնորհը.
պէտք է շրացւուկեմ ու երթաւ ընտանիքը տեսնե-
լու, որմէ բաժնուած են անելի քան տասն երկու

ապրիներէ ի վեր Ա՞րև Դը պիտիք Բարձու աղա,
որքուն մասրիմ եղած էր Ասդան, որտեղ համար որ
Մը յետածքեցի ուզեւորութիւնս Աքուրագայրը ակ
երն է ուր տառապովները եղբայր կը զանուան իրա-
րու, անոնք թնչ ազգի աւ պատկանին:

Աւ այս տիւու խոսավանութենին ետքը վերա-
շաշտու քակացը և երկար հարցումիւրձի մը պէտք
չը տեսու, անմիջապէս համեմաւ թէ Զեքի պէտի
առարիսնը տաճկաց թաղին մէջ կը դանաւէր, որ
պարսպին գուրս Աստանայ ճամբաւն վրայ գե-
ղահիկ փողոցներով թաղ մըն է:

Բայ ի մը անշամ ապարան ցին առջեւէն անցաւ,
պատուհաններուն նայեցաւ, որոնք կրկնափեղիերով
ճաճիւում էին, գուրքի մօտեցաւ, ոպատից ու նա-
րեն կրկնեց ըրածները, սակայն այս օրը մէկը չը
տեսու ու զուրբ բնու չը բացւեցաւ:

Հետեւայ առունե զին լուրը չը ծագած, դաբ-
եալ ապարանքնի ցուիրը կեցաւ: Ան առեն նշան-
քեց որ ձերօնէկ թուրք մը ծանեցու զուսին ու կա-
մաց մը շնակը քայից: Անոր մէկ ձեռքը թիթեղէ
ծուանք մը կաբ ու միւս ձեռքը պղտիկ աման Տը,
որ չափ մըն էր:

Ո՞հ, նուկաւ որ կաթնավաճան մըն էր: Հե-
տեւարար երը ձերու կը գուսնէն հետացաւ, Կարիս
Ախ զէր հետեւեցաւ անոր ու մուս ցածուկ ու կէս
որ Փիփրած ախու մը:

Մերուկը զարմանեցով մը գեմը կիսու անձունո-
թիւն երես նայեցաւ ու հարցրու:

—Ի՞նչ կուզիս, ախուեր:

—Ան մը չէ, ծառայ եւ, պատուիանեց Կարիս
Ախուկը զողողաւով:

— Արու, ծառան ես:

— Աչ մէկուն, լսել կողիմ թէ ծառայութիւն
Ընկելու նպատակ մը ունիմ:

— Բ' ոք:

— Եյս ախտին մէջ:

— Իմ քո՞վու:

— Այս, արդեօք կարելի՞:

— Ի՞նչ ըսեմ, տիսպէր, մրմիջից ծերուկը՝ շարժե-
լով իր ալեզարդ գլուխրու ես ի՞նչ կը շահիմ որ ծա-
ռայի մը պէտք ունենամ: Ամենը վեց տուն յանա-
խորդ զատօն եմ: Դուն ի՞նչ աղջ ես:

— Քուրա եմ:

— Ան՞ւնգ:

— Կարիպ է:

— Աղէկ, բայց ծառայի պէտք չունիմ:

— Եատ բան չեմ ուզեր: Միայն հացո առլու ըլ-
լաս կը գոհանաւմ աղա, յարեց Կարիպ Ախովէր խո-
րունկ հառաջանքով մը: Ես անձանոթ մըն եմ այս
երկրին մէջ:

Բարի ու միամիտ ծերուկը զիտագ ու պահ մը
մասնելքն ետքը ըստու:

— Ինծի նայէ, Կարիպ Ախովէր, խիդան չի ներեր
որ դուռնէն ճամբեմ քեզ եկուր Յասուած ի՞նչ որ
տուած է ինծի մրասին կը վայելւնք: Գիտե՞ս կաթ
կթելը:

— Իմբախտաբար չեմ գիտեր, նկատել տուա-
լարիպ:

— Ուրեմն այդ զործը վրաս կառնեմ, իսկ գուն
յաճախորդներւս կաթ զը տանիս: Միայն թէ կէս
օրէն ետքը կուզաս հետո որ ցոյց տամ / այդ առա-

րանքներն որոնց չնորմին կազմիմ չօրո տարիէ
ի վեր: Այս կի՞ն մը ունիմ ուրիշ ոչինչ:

Արդարին կէս օրէն ետքը ծերունին առաջնորդից
իր նորեկ սպասաւորն այն փողոցներն ուր կը զրո-
նու էին յաճախորդներու ապարանքները ու առները
Մէկիկ մէկիկ ցոյց տուաւ ու աւելցուց:

— Երբ զուսին չվակը կը քթէն՝ կարելի եղածին
շափ ուժզին հնչեց: Ար ու մէկ անդամէն կիցիր, յա-
ճախորդներն իր հնակնան թէ կաթ բերողն է: Ես
կուգօն կանեն: Խայէ որ պատով վերարգրուին
առնց ու երբ զուսը բանալու կուզան: Պան երես
մէկի դարձուր ու անմէկ յանձնէ կաթզ:

— Արատ լսու, այդպէս կընեմ: Հեշտաց Կարիպ
Ախովէր:

Մէրուկին խաճաներւն համաձայն՝ տարաբազզ
Կարիպը սիրու մէկ երկու ամրու կաթ տանիս: Բայց
Կիսարաց զուսին ևսեւն խօսաղ թրքունիներու
ձայնն ու եւ է նշանակութիւն մը չիտացաւ: Ամեն
տան Զէքի պէտին ապարանքին համար կաթ տանող
կինը պոտու մըն կը ձայնին խոզաւ արտայալու-
թենէն կը հասկառը:

Անցան ութին ամիս երբ Կարիպ Ախովէր առաջ
մը, երբ սովորականին պէտ կաթ տախու: Կիցած էք
Զէքի պէտի զուսը: Յանկարծ պատահի ձայնին անդ
քնքուց ու կանացի զողորիկ ձայն մը լուց որ կաէր:

— Ա՛յս, երանի սու կաթնախճանին, անիկա արձիր
կը տիսնէ:

Աւ այս մենախօսութիւնը հայերէն լեզուով կը
կատարուին:

Երբ լսեց ան, Կարիպ Ախովէր զզաց որ իր շուրջը

ամեն ինչ կը մթնար: Ի՞նչ քնէր Յ Ռ տա՞ր, բա-
նա՞ր զուռը:

Տէր գիսեր, չէ՞ գիսեր:

Կաթին հատան ըլ թաղուց սևմին պրոյ ու շը
կրցու շիտկը հուշեաւներ Ապասեց որ ուղ հուշերէն
որատուանեմի հուն անզամ որն ու յաէր սոյց անօ-
գուտ անզու ո և է ձայն մը չեկու իր ականջին.
Ան առեն չժակը բաշից ու կաթի տալէն եուց տեկ-
նեցու:

— Կրո՞գ, ի՞նչ ընեմ, ի՞նչպէս պիտի կրտամ ազա-
տի աղջիկու, որ աշխատնքիս վրայ միտի յոյս միա-
ցիր է ինծի, բացազան չնց կուդից Ախովէր: Ուստի ա-
նիծիու ապարանքին զուոր ըլ պիտի բացուի ինծի
պէս ողջութիւն ձայնացի մը տոքին: Հետիւորար զու-
կիս երես տեսներու կորուէն պիտի միանին: Տես-
նեմ, եթէ զազն առ արդ ձայնու յոհմ: ան առեն իր
անունը կուտու ու կը խոսի հետը: Վերջովէն կը
կը յարտնեմ որ իր հայրն եմ:

Դիշերը չը կրցու բնանար: Աս ուն ու ու ու ականիկ՝
ապարանքին առջեւն անցու ու զատին քովը
սպասեց: Եփչ յետոյ լոեց ձայն մը որ կը մինախուէր:

— Ախ, Ասուուն ծ, զի՞ս վրաս: Խ իմ յոյս հա-
սարէս չեմ ելուծ: Ապանելու բրլուն զիս նորէն
չեմ ընդունիր: Անս առեն որ կաղոթիմ քեզի:

Կարիս Ախովէր զողզուուվ մշմնից:

— Վարսէնի՞կ, Վարսէնի՞կ:

Բայց իր ձայնին պատուանու մը չուու: Հետէ-
ւորար նորէն կրկնեց:

— Վարսէնի՞կ, հայ եմ: մի վախտոր, եթէ քով
մէկը չկայ, խօսէ հետո:

Ապարանքին մեն զաւին վրայ պզսիկ լուսա-
մաւ մը կար, որուն շրջանակը հասու կրկութէ ձո-
գերով ամբացած էր ու կրկնափեղկով մը ձած-
կուած էր:

Մանկամարդ աղջիկը կիսաբաց բնելով վանդա-
կապատին վեղիքը երկիւզարի նույս ած բով մը զուրու-
նայիշու:

Հազի առա երեք ապաս կար, ձուածեւ զէմք
մը ունէր, որուն վրայ լուսնի պարմայի չազը կա-
թած էր կարձաւ, իսկ զանու ցիր ծամերը, մեծ ու
յանիս ցիր աւքերը զակարեկ բերանը, այս բարորը
վրձինավ մը բարուած էր:

— Ահ, Հանապէր, եթէ վազը քիչ մը չուած
գաւ, կրնաւ խուի զողզուու աղջիկն ու վար տուու
Հարեմներու յասու կ կրկնափեղկու:

Կարիս Ախովէր: Թագին քանի մը յաձախորդնե-
րան կաթ յատէն ետքը մերապարձու ու Զեքի
ապարանքին զուոր չայնից: ունանել ու կաթ տուու
ու գնաց ախուոր:

Յազուու է, զայր մեռեի զոյն մը զարձած էր
ու ապէի ցրոյ կենաւու ոյժ չաները:

Եթէ սիր ան չեր: մինակ միաց ու կուսու-
յը լուց ու իր խօսնուի ու միունգումին անողոք հա-
կառագրին գրայ:

Ի՞նչ միջոց զաներ իր աղջիկն ոյզ անկամէն
ազատէլու ամեար: Եթէ որ ովէ զին որուկան մըն եր
ու մէկ ազգէնու իրն մը անէր բուոր չը ջանակնե-
րուն մէջ: Ախ, եթէ յանկար հանկածով մը մաս-
նաւիւ ըլլագին ինքն ու մանկամարդ աղջիկը:
անկից նաքը կարսուած էին երկու շնալ:

Այսպէս առարութերու հցաւ իր հոգւ ոյնի աւ լու .
թեան բազմազակ զարարու մեերւն հետ ինչպէս
արիկոծ ծովու Նմէջ նոկած մարդ մը որ ոպորիւս
եզր մը նետուելու կաշխատի:

«Դիշերն անցաւ Կարիպ Ախաղէր անտուան մէջն-
չաղին ասու կամ ու ու Զէքի ուլյի ապարանքը
գնաց:

Դուսին չը մզացած՝ լոեց որ վանդակապատճին
կրինափեղեր կը բացուի: Ապանց:

—Ո՞ւ, հայ ես զուն անօնկ չէ՞ մը միջնեց պա-
տուանեն ձայն մը ու զլու խոր զուրս հանեց:

Այս հայ եմ, գողդղաց Կարիպ Ախաղէր:

—Երդու մը ու չի մատնես զիս:

—Երդնուած:

—Աւ բին բոէ ինչի ուսոկից լոած էիր անուն:

—Աստիկա մի հարցուներ միայն թէ կա՞յ միջնց
մը առկից զուրս երիւուց, յանոյ կիժանուու:

—Ռուր պիտի տան իւ հէծի:

—Մօրդ քովը:

—Իր ճանչնա՞ս մայրու:

—Իր ճանչնա՞ի:

—Ա՞հ, մը ջոցը միայն այս պատուանն է եթէ
չըլուն վանդակապատճերը զուրս կելնեմ, բայց
անկարեցի է:

—Դուսին չի՞ս կրնար դու:

—Ամենին ին, ուսովնեած անենիիս զիս որ շարու-
նակ զոցուած է վրու ու որուն միջ պահնորդ-
ներ կան:

—Աղէկ, այս զիշեր պատրաստ եղիր, ես խոր
ասում մը կը կարեւ երկաթի ձողերն ու քիզ զուբու-

կը հանեմ . . . կ'ընդունի՞ս սիրելիս . . .

—Ամենայն սիրո՞վ, բաւական է որ այս արիւ-
նալի յարկէն ոտքս դուրս հանեմ: Տա՞ր, տա՞ր զիս,
վերն Աստուծոյ ու վարբ քու վիզգ ինկած եմ: Ա.
զատէ՛ հոգիս, ալ չիմ կրնար ազրել:

Այս արցունքու ու միանգամայն քստմինցուցիչ
պազատանքէն ետքը՝ մանկամարդ աղջիկը կամաց
մը զոցեց պատուանն ու հեռացաւ:

Կարիպ Ախաղէր անմիջապէս զործն աւարտեց ու
ախոռը վերապարձու: Ծերուկ թուրքը նստած էր
արոռին դուռը: Խնդրեց որ հրաման տայ քազաք
երթալու:

—Բան մը պիտի զնե՞ս, հաւցուց թուրքը:

—Այս, կու զեմ մէկ երկու շուպիկ շինել տալ,
պատօսիանեց Կարիպ Ախաղէր:

—Գնա՞ բայց շատ մի ուշանար:

Կարիպ Ախաղէր զնաց երկու շնաիր իսարտոց առաւ
ու մէկ ժամէն ախոռն եկաւ: Սպասեց որ զիշեր
ըլլար:

Սրդ մութը կոխած էր ու ամեն կողմ լոռվիւն
կը ափեկու Կարիպ Ախաղէր ախոռն զուրս ելաւ ու
Զէքի պէտին պալարանքին զուռ զնաց: Պատիկ ա-
թոս մը առած էր հետք: Այդ փայտէ շինուած ա-
թոսը դրաւ պահն նիրքեւ ու անոր վրայ ելլելով
բարձրացաւ մինչեւ վանդակապատ պատուանի:
Հաշուեց որ երեքը միայն Կարեւով երկաթէ զլան-
ներուն պիտի կրնար նպատակին համիլ: Աւսակ,
առանց ձոյն տալու երկիւզարի զգուշութեամբ մը
զործի սկսաւ, ինքզի՞քը նութիելով կենաց ու մա-
հու վանդի մը: Գլաններուն երկու քը յաջողեցաւ

— 42 —

Կարել վարի մասէն ու դուրս հանել: Ան ատեն
կրկնափեղը բացուեցաւ ու մութին մէջէն ձայն մը
հարցուց.

— Դո՞ւն եօ:

— Այս, ես եմ, պատասխանեց Կարիա Ախալէր:

— Բանի՞ հատ կտրեցիր:

— Երկու հատ:

— Բաւական է, ես կրնամ անկից անցնիլ:

— Աղէ՛կ, ուրեմն եկուր:

Մանկամարդ աղջիկը բացաւ ապակին ու տան-
ջանքով մը զլուխն ու մարմինը վար երկնցուց:
Կարիա Ախալէր գրկեց զանի ու զուրս քաշեց այդ
արինու որջէն:

Յաջողութիւնը կատարեալ էր: Աստուծոյ աչքէն
զատ՝ ուրիշ մէկը չը տեսաւ ոյտ զարհութելի գոր-
ծադրութիւնը:

Երբ մանկամարդ աղջիկը վար իջաւ ու ոտքը դը-
րաւ փաղոցին մէջէ կարծես թէ ուրախութենէն ուժ-
ը մնաց էւթեան խորն ու ինկաւ իր ազառարա-
րին զիրկը:

Կարիա Ախալէր աթոռը մէկ հողմը նետեց ու աղ-
ջիկն առած ուղղակի վարագայ վանքը դիմաց: Գի-
շերուան ժամը տասներկու քին մօր էր երբ վանքին
գուլը հասու ու սպասեց: Առառն աղջկանը հետ
վանահօրը ներկայացաւ ու ըստւ.

— Այս աղջիկը վերն Աստուծոյ ու վարը ձեր ուրբ-
բութեան կը յանձնեմ: Հազի մըն է, որ՝ անկումի
մը մէջէն փրկուած՝ կիյնայ այս վանքը: Թո՞ղ մնայ
հոս մինչեւ որ վիրագառնամ ու տանիմ ծնողքին
քով:

Յայեսիրա կղերականը սիրով ընդունեց ու՝ ձեռքն
իր ալեզարդ մաղերուն տանելով, մրմնջեց.

— Ո՞հ, դեռ ի՞նչ օրերու պիտի հասնինք, Աստ-
ուա՛ծ իմ:

Ու խանդազատալի հօր մը պէս պատուիրեց որ իր
սենեակէն գուրս չ'ելնէ ու բնաւ չը վախնայ:
Կարիա Ախալէր նոյն օրը քաղաքը վերադարձաւ:

Է.

Շիրվանէնց Գարբէլ աղայի գտնուած դոց չո կան
մտաւ Կարիա Ախալէր ու՝ իր քրդական տարազով
այդ անարդ մարդուն ներկայացաւ:

Տարիներ ետքը՝ խոփած ու գարշատիակ վաշխա-
ռուն բնաւ փոխուած չէր, անոր գծուած ու ստո-
րաքւը կերպարանքին վրայ հոգիի նոյն սեւու-
թիւնն ու նոյն ու բուանկարը պատկերուած կը մնար:

— Բարի՛ւ, ջոջ աղա, մրմնջեց Կարիա Ախալէր
կիցկուուր թուրքերէնով մը:

— Աստծու բարին, պատասխանեց վաշխառուն՝
զրասեղանին վրոյէն ճաղատ ու կոճղի մը նմանող
զլուիր զէպի խօսակիցը դարձնելով, ի՞նչ կայ,
ի՞նչ կուզես:

— Շիրվանէնց դո՞ւն ես:

— Այս, ես եմ:

— Աղէ՛կ, Ա... գեղացի Ուկ Մուրատէն առնելիք
ունի՞ս:

— Ի՞նչ կայ որ:

— Կը հարցունեմ:

Վաշխառուն պահ մը մտածելէն ետքը՝ պատա-
խանեց:

— Աւախմէ:
 — Ի՞նչքան է:
 — Ի՞նչ գիտնամ, մարդը մեռաւ ու ես անոր մուրակը մէկդի նետած եմ:
 — Կորսուած է:
 — Անտարակոյս. բայց հին տեսրակներուս մէջ արձանադրուած է:
 — Հոգ չէ. թող ատանկ ըլլայ ու նայէ որ գտնես, որովհետեւ պարտական եղած եմ վճարելու:
 Այս վերջին պարբերութեանը վրայ Շիրվանէնց Գարբէլ աղան խորին հետաքրքրութեամբ մը նայեցաւ իր զէմ զանուող մարդուն երեսն ու հարցուց:
 — Ի՞նչ աղդ ես դուն:
 — Քուրտ նմ, ջոջ աղա, նկատել տուաւ. կարիս Ախագէր:
 — Լաւ ի՞նչպէ՞ս կըլլայ որ պարտական ես Ծէս Մուրատին պարագը վճարելու. կը ճանչնայի՞ր զինքը:
 — Մտիկ ըրէ՛ ես Ծէս Մուրատը չեմ ճանչնար, բայց անոր ո, զին իմ մտերիմս եղած է ու վրաս պարագ դրած է քեզի յանձնելու զրամական աշանդ մը:
 — Անոր որդին ո՞ղջ է:
 — Այսու:
 — Ա՞ս կը զանուի:
 — Արարավալոյր մը:
 — Այնանց ճանչցար դինքը:
 — Ճիշդ է:
 — Ո՞րչափ է ինծի յանձնելիք ու անդը:

— Շիտակն ըսկով չեմ գիտեր, Ծէս Մուրատի որդին ձեռքովը լաթի մը մէջ ծրաբեր ու կնքած յանձներ է ինծի այդ գումարը: Հարկա՛ւ տետրակը նայելէդ ետքը՝ մէկ ոսկի պակաս, մէկ ոսկի առելի ըլլալով թան մը չէ. ոչ գուն պիտի վինակես ոչ ալ ան:

— Քանի որ աքսորավայրը կը գտնուի ո՞ւսկից շահած է այդ գումարը:

— Ոնիկա խելացի ու ճարպիկ մէկն էր, ամենուն օէրը վայելելով՝ յաջողած էր թերդին մէջ սրճագործութիւն ընելով զրամ շահիլ:

— Քանի՞ տա ուան դատապարտութիւն մը ունի:

— Ծէս Մուրատի որդին:

— Այսու:

— Մինչեւ ցմահ, ամենեւին յոյս չկայ. անոր համար:

— Ատիկա աղէկ. բայց կուզէի գիտնալ թէ՛ Ծէս Մուրատին որդին ուսկի՞ց պիտի իմանայ իր պարագին վճարուիլը:

— Դիւրին է, զուն զրութիւնով մը կը յայանես տոած դրամդ, քանակութիւնը ու միանգամայն ո եւ է պահանջ մը չունենալու. ան ատեն ես կը զրկեմ ուզգակի իրեն իրեւ անդորրագիր մը: Զը՞ւար:

— Ինչու չըլլար. աւանդը քո՞վդ է:

— Վազը կարող եմ յանձնել. զուն անդորրագիրը պատրաստէ:

Ու կարիպ Ախագէր զուժս ելաւ զրամենեակէն: Դիմեց սեղանաւորի մը ու մէկ ոսկիի «ժամու պլիկ» առաւ, որ զեզին գոյն ու ոսկիի մը մեծութիւն ունէր: Այս զրամը յատկացուած էր եկեղեցիներու

պնակին համար: Մրարեց լաթի մը մէջ եւ ամեն
կողմէն կտրեց ու խնամքով մը կնքեց: Եետոյ շին-
ծու նամակ մըն ու գրեց՝ ուղղեալ վաշխառուին:

Հետեւ եալ օրը գրասենեակը գնաց: Հոստատ ու
անվրդով եզանակաւ մը հարցուց.

— Պատրա՞ստ է, ջոջ աղա:

— Պատրաստ է հաշիւը, պատասխանեց վաշխառուն
ու թուղթի մը վրայ ցոյց տուաւ խառն ու խուռն
թուանշանները: Նայէ, հաշիւէ կը հասկնա՞ս:

— Ոչ, չեմ հասկնար, ես կարգալ չեմ գիտեր: Թայց
սուտ չեմ ըսեր եա, ես կը հաւատամ քու ըսածիդ.
որքա՞ն է:

— 3754 զանեկան է ամբողջ պարաքը:

— Ե՞ս, ուրեմն կարգա ատ նոյնակս զոր մոոցայ
երեկ յանձնելու քեզի: Ոէս Մուրատի որդին տուաւ:
Վաշխառուն բացաւ ատ նամակն, որուն մէջ
գրուած էր.

Պէ կազի 17 Յուլիս 1897

Մեծապատիւ

Թարրէլ աղա Շիշվանէնց

Վահ քաղաքը

«Բարեկտմս,

Տուրջ տասներեք տարիներէ ի վեր այս զար-
հուրելի աքսորավայրին մէջ կը գտնուիմ ցմահ բեր-
գարգելութեան մը դատապարտուած: Ամեն յոյս
կորսուած է ինծի համար: Ասկից ետքը գերեզման
մը ունիմ:

Արդ, գրաբերիս հետ որ քուրա մը ըլլալով հան-
գերձ սրտիս ու հոգիիս մտերիմն եղած է, կը փու-
թամ 3895 գահեկանի զումար մը զրկել ձեզ և
խնդրել որ բարեհաճիք ձեր պահանջքը վար դնելէն
ետքը՝ մետցեալն ընտանիքին վճարել:

Ո՞հ, ջոջ աղա, միայն վերն ասուած ու վարը
զուք գիտցէք իմ կեանքիս գէմ արձակուած այս
վճիռը:

Մտերիմս վստահելի մէկն է անոր կարող էք
մանրամասն տեղեկութիւններ տալ ընտանիքիս ողջ
կամ մեռած ըլլալուն վրայու:

Հ: զունեցէք որդիտկան բարեւներս |
ԱԱԼԱՆ ԿԱՐԻՊԵՆՑ

Յ. Գ. — Այս ծրարն, որուն մէջ 3895 զանեկանի
գումարը կը գտնուի, իմ անձնական կնիքովս զըմ-
ուուած է: ու կնքամամին վրայ յայտնապէս կը տե-
նուին Ա.'Կ. սկզբնատառերն անունիս ու մակա-
նունիս:

Նոյն

Վաշխառուն խելայել վիճակի մը մէջ երս Անոր
ձեռքը անանկ օրս մը ինկած եր, որ երազ մը կը
թուէր: Ուստի չկրնակի սպասել հարցուց.

— Ո՞ւր է ծրարը:

— Եա, քովս է, մը միջեց Ասլան երկիւղալի ձեւ ա-
կերպութիւն մը ընելով: Բայց աշքի թող չը զարնէ
ինչ կը լայ, ինչ ըլլար: Միայն թէ աղէկ մը դիտէ,
Ոէս Մուրատի որզւոյն գի՞րն է թէ ոչ, յնայց
կնիքը կեղծուած է:

— Կնիքը կնղծուած չէ եւ նամակին գիրն ալ

անորն է, նկատել տուաւ վաշխառուն ու սեղանին
վրայ դրուած ծրարը զրամարկին մէջ գլորեց՝ լի
վստահութեամբ մը:

—Անդորրագիրը ստորագրեցի՞ւ:

—Այս, Այս, կրնաք մեկնիր:

Ասլան առաւ տնդորրագիրն ու դուրս նետուեցաւ
արդ զարհուրհելի որջէն:

¶.

Ասլան նոյն օրը դէպի կիւսնենց գլուխը դիմեց,
որ քաղաքէն չորս ժամ հեռաւորութեան մը վրայ,
բարձր ու գեղածիծաղ լեռներու շարքերու թիկունքը
կառուցուած էր ու երկու հարիւր տունէ կը բաղ-
կանար. ամենքն ալ հայ:

Իր կինը տեղւոյն քահանային հարսն էր: Այդ
պատճառաւ ուղղակի եկեղեցականին տունը մատու,

—Բորեբաղդարար տունին մէջ միայն մանկա-
մարդ կին մը կար, որ պատիկ սիրուն աղջիկ մը
առջին առած՝ անոր գլուխը կը սանտ, էր:

Հազիւ քսանութը տարու բարձրհասակ, զիրդ
ու աղուր հասածով մը, նու ոերանգ այտերով, յան-
կուցիչ նայուածքով ու գեղանի էր ան:

—Երբ անծանօթ մարգուն մօտենալը տեսու, իսու
կոյն ոտքի ելաւ ու լաշակին այն մասը, որ ինկած
էր երեսին վրայ բերնին ու թուշին տ բաւ ու եր-
կիւղալի նայուածքով մը սպասեց:

—Մի՛ վախնար, խաթուն քուրիկո, ըստ Ասլան
խեղգուելու մօտ ձայնով մըն:

Մանկամարդ կինը քիչ մը սիրտ առու ու հաս-
կցաւ թէ տրդ քուրախ տարադ՝ անծանօթը հայ

մըն էր որովհետեւ իր լեզուվ կը խօսէր: Հետեւա-
բար գողգղալով հարցուց.

—Ի՞նչ կուզես, Ախալէ:

—Քեզի գաղանիք մը յայտնելու նկած եմ, մըր-
միջեց արարաղդ մարդը:

—Ինձի՞:

—Այս:

—Ի՞նչ գաղանիք է:

—Բայց յայտնելէս առաջ երդում ըրէ որ մէկու
մը պիտի չեմացնես:

—Ո՞հ, չեմ համենար, ի՞նչ ըսել կուզես:

—Կըսեմ թէ՝ երդում ըրէ Ասաւծոյ ու իմ առջիս
որ քեզի յայտնելիք լուրս մէկը չպիտի իմանայ:

—Ողէկ, կերպնում, ըսէ նայիմ, թոթովեց ման-
կամարդ կինը ինքնիրմէ ելած վիճակի մը մէջ:

—Ուրիմն կարդա սա նամակը, չեշտեց կարիպ
Ախալէր ու ծոցէն հանելով զայն յանձնեց անոր:

Մանկամարդ կինը զեռ նամակը չը բացած կարիպ
Ախալէր յարեց.

—Ես կերթամ, եթէ կուզես, վազր գետեզրին կողմն
եկուր ու այնտեղ տեսնուէ ինձի հետ:

Ցետոյ մեկնեցաւ:

Մանկամարդ կինը բացաւ նամակը ու ահա ինչ
որ կարգաց:

Պէնկազի 25 Մայիս 1897

«Պաշտելի նազենիկո,

Դողգղալով ձնօքս կառնեմ զրիչս ու սրցունքով
կը վերջացունեմ, Ո՞թ, գիտեմ, զիտեմ. այս ճա-
կտագիրը ծանր է ինձի ու քեզի. մանաւանդ՝ իմ

ծերունի հօրս ու վարսենիկիս բայց ի՞նչ կրնանք շնել. ասիկա մարդկային անիրաւութեան երեւոյթ-ներէն մին է:

Նազենի՞կո, լսէ ինձի. աքսորավայրի մը խորէն ձայն մըն է այս ոհ քու ականջիդ կը հնչէ ու կըսէ, «չեմ մոռցեր ձեզ»:

Այսօր տասն եւ մէկ տարի է որ ինէ լուր մը առծ չէիր եւ գուցէ զեռ կենդանի ըլլալս չէիր գիտեր, ի՞նչ կընէի այս տասն եւ մէկ տարուան ընթացքին մէջ, ի՞նչու անխիղն եղած էի ու նամակ մը անգամ չէի գրեր ոչ քեզի եւ ոչ ալ ծելունի հօրս:

Զէ՛, Նազենիկո, չէ՛. անխիղն ըլլալուս համար չէր որ նամակ չէի գրեր ձեզ, այլ այս քստմինելի օրէնքը բրուն երկաթէ բազուկներուն մէջ կաշկանդուած եւ յաւիտենապէս դատապարտած զիս արտաքին աշխարհէ մը զուրկ մնալ, ուր զգուք կազրէիք՝ իմ կարօտվա հոլուած ու մաշուած:

Գրիչս յառաջ չերթար նկարագրելու թէ ինչե՞ր կը քաշեմ այս մահաստուեր բերդի, մէջ ու ինչե՞ր կերպեմ ձեզի համար: Այս զիշեր մը դուն եռ քովը, ուրիշ ատեն ծերունի հայրս կը տեսնեմ եւ երբեմն ալ Վարսենիկը գրկիս մէջ կը զանեմ:

Ո՛չ ոչ արցունքը չի թողուր որ գրեմ ու հառաջանքը կը խեղդէ զիս:

Նազենիկո . . . ներէ որ ըսեմ թէ նամակաբերս շատ վստահելի ու սրոակից բարեկամս է. երբ կը ներկայանայ ձեզի, պատուեցէք զինքը: Անկից կրնաս հասկնալ իմ անցեալս ու յանցապարտութեանս պատճառը:

Կը զրկեմ սիրելի հօրս երեք ոսկիի գումար մը իսկ քեզի ու վարսենիկիս մէյմէկ նուէրներ, որոնց վրայ քննդակուած է:

Սքուրավայրը . . . :

Համբուրելով ծերունի հայրս, քեզ ու աղջիկած:

Ասլան Կարիպեց

Յ. Գ. — Նամակաբերէս կոտանաս նամակս ու յանձնուած աւանդս: Անունը Կարիպ Ախագէր է:

Նոյն

Այս սարսուալի գրութիւնը տաօն անդամն ըլլալով ծայրէ ի ծայր կարգաց մանկամարդ կինը, որուն մէջ երբէք կեղծուած բան մը չդաւաւ: Ո՞հ, գիրը սիրական Ասլանին զիրն էր ու ինքը շատ աղէկ կը ճանչնար:

Չեռքը քնքու ու քրտնաթօր ճակախն տաքու ու տունին մէկ անկիւնը ինկած սկսու հեծկլաւ ու մըմնջել.

— Տարաբամ'զդ Ասլան, տարաբա'զդ Ասլան:

Ա: ամբ-զջ գիշերը չկրցաւ քնանալ, երկրորդ ամուսինն, որ գեղացի վարժապետ մընէք, այն օքը գործով մը քաղաք իշած էր ու երեք օրէն պիտի վերագանար: Ուստի ատու ըլլալուն պէս, ուղղակի զետեզը կիմեց ու ուսենի ծառերու տակ գտաւ Կարիպ Ախագէրը:

— Եկա՞ր, ըսաւ ան տժգունած կերպարանքով մը:

— Այս: մըմնջեց մանկամարդ կինը ու սկսու լար:

— Մի՞ լար, իսթուն քու բիկս, Աստաւած ողորմած է:

— Ո՞հ, Կարիպ Ախապէր, կը պազատի՛մ, ըսէ՛ք,
պատմեցէ՛ք ինծի թէ անոր ազատուելէն ալ յոյս
կա՞յ, յետոյ ուսկի՞ց իմացեր էիք իմ հոս ըլլալս:

— Աստուած կայ հարկաւ օր մըն ալ անոր վրայ
պիտի զթայ խաթուն քուրիկս սիրտդ յայն պաչէ՛:
Դալով քու հոս գտնուելուդ մասին, ատիկա իմացայ
քու հօրմէգ:

— Ասլան չը՞ գիտեբ:

— Ամենեւին:

— Հօրը մեռնի՞լի:

— Ո՞չ:

— Աղէկ, ուրիշ բան մը չիմացա՞ք մեր տունէն:

— Այո, ցաւալի լուր մը տուին ինծի ըսին թէ
Ասլանի աղջիկը առեւանդած են թուրքերը:

Մանկամարդ կինը սկսաւ հեծկլատալ:

— Բնաւ լուր մը չելաւ անոր մասին, վրայ բն.
րաւ Կարիպ Ախապէր:

— Ո՞հ, չէ՛, թոթովեց մանկամարդ կինը:

— Հայրդ ըսաւ որ Զէքի պէյ առեւանդած է. գուն
անանկ յայտներ ես, ճշմարի՞տ է:

— Ճշմարիտ է. Զէքի պէյի մարդիկը իրիկուան
դէմ, տունս մտան ու վերմակի մը մէջ փաթթելով
խեղած աղջիկս, անյայտ եղան: Պոռացի՛, կանչեցի՛,
բայց ձաւնս լսող մը չեղաւ:

— Հիմակուան ամուսինդ ո՞ւր էր:

— Անիկա տունը չէր:

— Քանի՞ տորի է որ ամուսնացած ես:

— Հինդ տարի կըլլայ:

— Ան ատեն ամուսինդ ի՞՞չ կընէր Ա. . . գիւղին

— Վարժապետ էր:

— Աղէկ, հիմակ կը մնայ Ասլանի նամակըն մէջ
յիշուած նու էրներուե ու զրամին, ատոնք ամենցն
ալ քեզի յանձնելու ասրատական եմ, միայն երկառզ
ոտացագիր մը տուր որ անոր զրկեմ:

Մանկամարդ կինը ոտքէն մինչեւ զլուիը պազ
քրաինքի մէջ մեսց ու զգաց թէ իր չուրջը ամեն
բան մթնցաւ: Ի՞նչ, մի՞թէ իրաւունք ունէր Ասլա-
նէն մազ մը անգամ ընդունելու, երբ այսօր ուրիշին
կը պատկանէր ինքը: Զէ՛, անկարելի էր իրեն ա-
տանկ բարոյական քատինելի ոճիրի մը հետ համա-
ձայնելու, ատ նուէրը սեւ օձ պիտի ըլլար ու ա-
նոր հոգին պիտի փաթթուէր ամեն ատեն:

— Ինչո՞ւ կը մտածես, յարեց Կարիպ Ախապէր:

— Ո՞հ, պարոն այդ նուէրը չեմ կրնար ընդունիւ
զողղղաց մանկամարդ կինը:

— Պատճառ:

— Պատճառը, ո՞հ, ի՞նչ ըսեմ ես իրաւունք չունիմ
անկից մազ մը անգամ իրացնելու, որովհետեւ մեր
մէջ ամեն բան բազւած է:

— Սրտէ՞դ ալ հանած ես զինքը:

— Զէ՛, չէ՛, Աստուած թող գիտնայ, բայց սեւ
ճակատազրի մը հարկը կստիպէ զիս որ այդպէս
վարուիմ: Ա՛խ, ետ գաբճար այդ նուէրները իրեն
յանձնէ ու գոէ թէ՛ կինդ մեռած է:

— Ինչո՞ւ այդպէս կընեմ խաթուն քուրիկս, աւելի
աղէկ չը՞լլար որ Ասլան քու յիշատակովդ ապրի:
Անիկա ի՞նչ պիտի գիտնայ քու ամուսնանալդ: Արգ-
եօք հիմակուան ամուսինէդ կը վախնա՞ս:

— Զեմ վախնար, ո՞հ, ամենեւին չձմ վախնար,

բայց չեմ ուզեր որ սիրելի Ասլանս կենդանի մեռածի
մը յիշափակովն ապրի, Ա՛խ, աւխտած էի հաւատա-
րիմ մնալ ու գիրեզանէն անդին ալ միտոին ըլլալ:
Ես վատ մը եմ, որովհետեւ չը պահեցի խոստումս
ու այնքան երդումներու նուիրական սրբութիւնը
ուքիս տակ առի: Ի՞նչ ընկեր, բան չեմ չսեր, սա
մօրս վիզը՝ տակը մնայ:

—Մի՛ անիծեր մայրդ, իմթուն քուրիկս, անի-
կա եթէ գիտնար որ Ասլան մնած չէր, պատճառ
կըլլա՞ր որ դուն ամուսնանայիր, ի հարկէ ոչ:

Սանկամարդ կինը սրբեց աչքերու արցունքները,
յետոյ հաստատական ձայնով մը վճռեց

—Ո՛չ, ինչ որ ալ ըլլայ, դարձեալ չե՞ կրնար ծեռ-
քըս դպցունել այդ սրբազնն նուէոներուն, չեմ ու-
զեր պղծել զանոնք: Հրէշ մը պէտք է համարուի որ
սիրտ ընեմ անոր արցունքով ու տառապանքով
վաստկած դրամն ու նուէրն ընդունելու: Ո՛հ, Կա-
րիպ Ախապէր չէ՞ որ Աստուած կայ ու կը տեսնէ. չէ՞
որ խիզէ մը ունիմ ես որ պիտի ըսէ, «անարդ կին,
ի՞նչպէս ձեռքդ առիր այդ նուէրը, որոնցմէ արիւն
կը կաթէ»:

Կարիպ Ախապէր ակամայ շարժում մը ըրաւ ու
մահու չափ տժգունեցաւ այս վսեմ պարբերութեան
հանդէպ, բայց յուզմունքը խեղդեց իր մէջ ու ջա-
նաց բոլոր կորովը պահել:

—Ուրեմն ի՞նչ ընելու է այս աւանդը. քանի որ
Ասլան քենէ դատ աշխարհիս մէջ մէկը չունի,
գողդաց կարիպ Ախապէր:

—Իրե՞ն, ա՛խ, իրե՞ն վերադարձուցէք, ահա ա-
մենէն ծշմարիտ միջոցը, կրկնեց մանկամասը և ինը:

Կարիպ Ախապէր այդ անգրգուելի կամքին հանդէպ
պահ մըն ալ մտածեց ու խօսքը փոխելով հարցուց:

—Շիրվանէնց Գաբրէլ աղան ո՞ղջ է:

—Այս, ի՞նչ կայ որ:

—Ասլան անոր ալ զրամ ղրկած է:

—Ի՞նչ զրած է այդ:

—Պարտք ունի եղեր:

—Ո՞վ:

—Ասլանի հայրը:

—Ե՞րբ:

Ասկից տասներեք տարի առաջ:

—Տէր Աստուած, չէ՞ որ պարտքը բնաւ չը մնաց
այդ անխիղճ վաշխառուին:

—Աղէկ գիտե՞ս:

—Ի՞նչպէս չէ, վաշխառուին տուած թուղթը կայ:

—Ո՞ւր է այդ թուղթը:

—Քովս է, ես անկից իվեր պահած էի: Նոյնպէս
Ասլանի հօր Ճեռքով զրուած զրութիւն մըն ալ ու-
նիմ: Ճեռքս չի գնաց զանոնք պատուիու: Ա՛խ,
տեսնէք այդ վաշխառուն ինչեր հանած է ՈՒս Մու-
րատի գլխուն ու ինչ կերպով յաջողած է քանդել ա-
նոր տունն ու մարել անոր ճրազը:

—Կարելի՞ է տեսնել այդ թուղթերը:

—Կարելի է եթէ կուզէք կրնաք ղրկել ասլանին:

Ու մանկամարդ կինը արագ արագ այդիներու ե-
տեւէն ջաղացքին քովո հասաւ ու անկից տունը
գնաց. յետոյ նոյն ճամբով վերադարձաւ: Ճեռքին
ծրաբը կարիպ Ախապէրին յանձնելով ըստւ:

—Ահաւասիկ այս ծրաբին մէջ են թուղթերը,
Զըլլոյ որ կոր պիմկ մը անդամ վճորէք Շիրվանէնց

Գաբրէլ աղային, Անիկա պահանջելու բնաւ իրաւունք չունի.

Հարիպ Ախապէր գրպահով դրաւ ծրարն ու աւելցուց.
— Ինձի նայէ, խաթուն քուրիկս, գուն երդում
ըրիր որ ըստածներս մէկու մը չը յայտնես, ա-
նանդ չէ:

— Եյո, երբէք մի կասկածիք, ահա՛ վերն Առտ-
ուած կայ, ըստ մանկամարդ կինը իր ձայնը թըս-
թոացնելով:

— Լաւ, նոյնպէս երդում ըրէ որ մէկու մը պիտի
չըստ ամուսիոյ ողջ ըլլալը:

— Կերպնու՞մ:

— Հիմտկ կը խոստանամ աղջիկդ փնտուիու ու այս
առ էրներն անոր տալու, կուլա՞յ մի:

— Աղջիկս փնտուիլու:

— Այս:

— Ո՞հ, կը պազատի՞մ, ուրիմն Զէքի պէտի ապա-
րանքն զատ տեղ մը մ'երթաք, հոն է հօն զաւակս.
Հոգիս ատանկ կը վկայէ:

— Առտուած, մըմնջեց կարիպ Ախապէր ու դողդդաց:

— Երբ յաջողիք զի՞նքը քրկիւ իմաց լիտի տա՞ք
ինձի:

— Հարկաւ:

— Ո՞ւր:

— Տեսնենք:

Մանկամարդ կինը կարծեց թէ կարիպ Ախապէր
երկինքն իշած հրեշտակ մըն էր Սրտամնալիկ նայ-
ուածքով մը զիտեց տնոր խոիւ խոիւ եղած մօրու-
քը, անոր երկաթի զոյն առած ու արհամաշ կեր-
պարանքը, անոր ձանձրուած հազուստը, ասոնք ա-
մենքն ալ կը դողդային իր հոգւոյն մէջ:

Ու երբ կարիպ Ախապէր ձեռքը սեղմելէն եացը
հեռացաւ իրմէն, ինքը յուզուա՛ծ ու խելայե՛զ՝
երկար ատեն անոր քայլե՛րը դիտեց, մինչեւ որ լեռ-
ներու մէջ անհետ եղաւ:

Տարաբազգ կարիպ Ախապէր՝ այսպէս առանց ինք-
զինքը յայտնելու այն մանկամարդ կնոջ որ իր սո-
մերուն տակ արցունքներ ու հառաջանքներ թափեց,
բաժնուեցաւ ու (կուսաթան) կոչուած լեռներու մէջ
մտաւ:

Կէս օրն անցած էր, Ապառաժի մը ներքեւ նետ-
ուեցաւ ու ծոցէն հանելով նու իրական ծրարը բա-
ցաւ զայն ու սկսաւ կարդալ նախ, Շիրվանէնց
Գաբրէլ աղայի ձեռքով շինուած ու ստորագրուած
անդրբագիրն ծայրէ ի ծայր աչքէ տնցուց, որոն
մէջ վաշխառուն բացայատ կերպով կը խոստվա-
նէր թէ՝ « Ա . . . գեղացի Ուէս Մուրատ կարի-
պէնց անուն անձէն ասկից ետքը բնաւ առնելիք
տալիք չունիմ եւ ո եւ է առկախ հաշի մը չը կայ»,
Յետոյ հասաւ ու մազաղաթի պէս թուղթը բացաւ.
ահա ինչ որ գրուած էմ անոր մէջ.

Ա Յ Ա Կ Ա Գ Ի Բ Ա Յ



« Սեւ օրերու պատմութիւնս պիտի գրես, Սաս-
կալի է ասեկիա, որովհետեւ ձեռքերս կը դոզան,
ուզեղս հալ ու մաշ եղած է ու աչքերս լոյս ջեն
ապր ինձի:

« Որո՞ւ պիտի գրեմ, ո՞վ ունիմ այս անոզաք աշ-
խարհքիս վրայ որ սիրտ ընէ ասիկա կարդալոււ Ա՛յ-
զիտեմ, զիտեմ, մէկը չունիմ բացի Վարսենիկ

Թագանիկեա: Ան թող կարդայ եւ հասկնայ մէջ իր
մոծ հոգըն ի՞նչպէս պատճառ եզած ժամի հօրբառք
տալի մահուան եւ թէ ան ի՞նչ պարագաներուապահ
ստիպուած է վրայէն համեւ սեւ օձու բնիշացապիթ
ու տապէտք զաւկին:

«Արքմի, սրախ հատոր կարևորիք գունդին
առանի ես ու կը գտնուի մօրդ շուրբն առել մեծը
պըցու նկատն գուն աւ կը խափնառ բառ հետոց
դասնութենէն շաղուած մարդ սրտի պէս շրթներդ ու
կը հառացն, երբ որբեւայրի մայրդ ժօրգո մանեն
տրատասնէ զօր ճակատագիրը թւլ՝ թքնէս յաւգնե
նապէս:

«Անձ, այս գեղին մէջ գանուած բարձր տիրքնե
տաններէն մէկն էի ու տասներթու տարի շատունակ
մէկութեան պաշտօն մը գարեցի Եղբայր մը ունեի
զոր ճագուոյ չափ կը պաշտէի Անմիկա իր կեռջ անտ
ճապակավայ, գեղէ մը դարձած պահու նականդերդի
շեմիսիմք, որ երկու ընկերներունիք ճամբարներն
եղբօրս կինը շատ գեղանի էր Անքարոյ յականի շեմոյ
չը կրնուով իր կիրքը զապել, եզրօրս բացէ ի բաց
կը յայտարարէ, կա՞ կի՞ գը յանձնես ինձի, կամ
կեանք: Եղբայրս վախ չունեցող ու յաղթանդամ
մէկն էս Բայց նետի կատնի որ զանուած անու
բուրուսին արիւնալի ու ամուի տես մը ի ի՞նչ
ունի Անյացութեամբ մը կը պահարխունէ թէ անն
իրեն չէ և սիրով կը գունէն, միայն նի բարձր վարտ
մը բայց գար գարշելի շեշիս խնդրուին նիւթաւու: Կը
այս ունի որ քիչ մը նատին ու կերուեարմ քայլա
առաջար ազւուր մը խնդրունէն եանը: կը պահան

երնքի ալ ու կնօշ հետ կը վերագառնայ: Այս ձգեւ
անցի զիմքը չի յայտնաւոր նոյն հսկ իսծի ալ: «Բայց
ժամանակ վացնելով կերեւի որ խզանարութիւնը
կուտէ նասոր նշիքը: հետեւար որ վաս ու անձի ալ գ
յանանային խօսանվաննելու: կը զիմէ որ անկից
անձնութափանի առաջ պատի մը տակ մնայ ու
տոնից ու: Այս կենդեականը Տէր Յակօր որ ինչ
այս ունի հացով հացով ու ջրով սնած էր Սնուտովու
ներին նոր ամիս նաքը յանկարծ ձերրանուլու
թան հրաման մը: կու գոյ ինձի որ չունախապ
ընտնկվայր ու քաղաքը զիկին Ա: ա՞ղ ու անընը
շիպնութիւն Նեշնիտաի կրնայի յանձն առույն ձնաց
քայն անձնաւագնաման զարտեւ զինքը: Ո սոյի Ճանցի
անձնաւագնէն անձնելու առունէն: Այսպէս ալ ըրի:
Զնին ով մարտկանունի Յամբան զիի եղբ յար ու
ըստա առուստագնն: ինձի ու զաւաների Անուննոյ
ու պարագանեւունուն: Երբ եղբայրս Անցաւու
մասն բանի պարագանալ թէ կատավորութեան հրամանն
ինչէ հինգն զրոյ հաստատուած էր: Ո զզուի հզեւուն
ունի ան պատեհ բանի զատու որին նկ իրայու
թոյ ու ուստիքն պարտի այդ խիստ զնկութաքրին
ու կենումանք բացատրութիւն մը պահանջնեցի: «Հայր
բարձր զարդարները ուն իրես մը ինձի զայց առուած
և ունչուած Անդ կոչը ու գուն որ ուստիանամափափի
պահանջնեկ գէմ բացատրութիւն պահանջնել կու
զատքանի առ գուն ի ինձնուի եղբայրը, եղեւնական
որբնաց արամանդութեան համաձայն վայր փնտու
առուած մը պիտի նկատես ու պատիթը աւնի ծանը

պիտի դնեմ: Այս յանդիմավութիւնը թէ սպառնական եւ թէ վրէժխնդրական երևցաւ ինձի: Զը կրցայ հանդուրժել, հետեւաբար անկից ելնելով ու զակի Վալի փաշայի ապարանքը դիմեցի: Ան ատենուան Վալին իմ բ սրեկամո էր ու ձայնս լելք կըլլար: Յայտնեցի անոր զեկուցագրին պատասխանի սպառնական ձեւը ու հարցաքննիչ դտաւորին անարգանքը: Բարեկամո կարծած Վալին իր նենդ աշքերը վրաս սեւեռելով բացագանչեց: — Ինձի նայէ, Ռէս Մուրատ բաւական, է չուաններուդ վրայ խաղալու: Դուն պարզապէս ձայն առած ես մենէ ու այդ ձայնին ուժովը կարածդ ու կապածդ չես զբուեր: Հարցաքննիչը վոնտեց ու անարգեց քեզ: բայս ես կը հրամայեմ բանտարկել, մինչեւ որ եղբայրդ արգարութեան յանձնելու ստիպուիս, այսօչափ: Հիմակ առւնէս գուրս ելիր: Գլուխս ծռած ու յաւառահատ կը քալէի փողոցին մէջ: ահա երիք ոսաբկաններ վրաս յարձակեցան ու բանտ առաջնորդեցին զիս: Բայդ երբ իմտցան որ եղբայրս փախած էր: անոր կինը մեղսակից մը նկատելով բանտարկեցին: Այս բոլոր դարձուածքներուն մէջ ոչ եղբայրս եւ ոչ ալ եղբօրս կինը միտք ըրին զիտնալու թէ իրենք զատ զատ ծէր Յակոբ քահանային խոստովանած էին քաղաքացի չէիսին եւ երկու թուրք երուն վրա կատարած օճիրնին: Ուսկի՞ց իմացուած էր ինչպէս քաի ես ամենէն վերջին պահուն էր որ տեղիկացայ: Ֆելով կառավարութեան՝ յայտնի էր որ կատարեալ ապացոյց մը կար անոր ձեռքը, որովհետեւ ինձի զէմ եղած այդ անարգական ձեւը բնաւ տեղի ուսնեցած չէր: մանաւանդ եղբօրս կինն ալ կը դատա-

պարտուէր իրրեւ մեղսակից մը: Է՞հ, ի՞նչ ընէի: ամրսներ սկսան սահիք: Ահա զիշեր մըն ալ եղբօրս կինը ծնաւ բանտին մէջ: Սպասելը հնար չէր: Մի ջոցներ փ տոեցի: Թուրք կտոավարութեան սեւ երեսին վրայ ծիծաղ բերելու համար գեղիններ պէտք էին: Ա՞ս, գատաւորէն սկելով մինչեւ կուսակաւը, ոստիկանէն սկսելով ինչուան իր շահամոլ պետք, վերջապէս բարձր շրջանակներու վէզիրներէն սկըսելով ինչուան ստորադաս ծառան աղերսներս ու գեղին սսկիններս քաշկոտուեցան: Ո՞չ, աչքիս բ անմը չէր գար: Ամենը ամենը կին մը ու մէկ հատիկ զաւակս կը մային փողոցին մէջ: բայց ես գոնէ կաղատէի եղբօւ կինը ու անոր բանտածին տղեկը: Ծախեցի ագարակս, ծարսեցի այգիններս: ծախեցի երկու ջաղացքներս, ծախեցի իւ անձնական տունս, որ վարձքի տուած էի քաղաքացի հարուստ ընտանիքի մը: Կը մնային քանի մը կտոր ջրարքի արակոս ու հօրենական օճախու: Այս բոլորը կատարուած էին մարդու մը ձեռքով որ տարիններէ ի վերս սեղանաւորս ու մտերիմ բարեկամս եղած էր: Այդ մարզը կը կոչուէր Շիրվանէնց Գարրէն: Ան էր գիւանսատանց շրջանակներուն դիմով ու սսկիններս անոնց գուոններէն ներս լեցնող: Այսպէս թէ այնպէս, երկուք ու կէս տարի բանտը մնացինք ես ու եղբօրս կինը իր մանուկովը: կառավարութեան կուկորդը լեցուած էր, հետեւաբար ներում շնորհեցին անոր արգարադատ պաշտօննաներն ու դատաւորներն ինձի՝ իրրեւ մեղսակից եղբօրս փախուստին ու եղբօրս կնոջ՝ իրրեւ օճիրին ներկայ մը ու գործադրող մը:

ՀՅԱՆԻԿԻՆ ազատուելէն եռքը՝ խեղճ կիսը չը կօր-
շաւ ապրի հագիւ չաւաթ մը պառկեցաւ ու մե-
ռու թունելով ինձի երկու չափ համ զաւակներն
ու բանածին մանկիդր. Մինչեւ այն ատեն եզրոր-
մէս լուր մը չւենէի. անը իւզ մահաւընէն երկու
ամիս ետքը դիշեր մը տաւն եկաւ ու տունով
զաւակներն ըստ. — Այս զբայ, գրու չունիմ.
Եթէ կարեւի է քանի ՞ը ո՞ւ ասյիր ինձի Գի-
շերով և մրայ երայ ու քաղաքը վազեցի. Գայ
Շիվանէնց Գարրէր այսն ու քանի ուկի առի իր-
մէն եղայրո համբուրուց զիս ու բամբունցաւ Բայց
հազիւ թէ ամիս մըն ալ սանցաւ. ահա ու մը վաշ-
բառու բարեկամս սախարզական յարդի մը առի քա-
ղաքը կամչեց զիս. Անմիշապէս զայց.

Են, ըստ Գարբէ ազաւ ունկի խմել ու բա-
րեկամ ըլլալիս մէկ կողմէ իսկ հոչը սիր գիտու ու
մէկ կողմէ Եկուր նային ը ի՞նչ անցու ի՞նչ գ. բաւ ու
կը տիսնեմ որ սահարակը լեցու եցաւ ու անկ մը չմնաց
անոր. Գրուին ջամ հարցուի. — Ի՞նչքան պարտք
ունիմ. Երկուր բարակ հայր ը հայիկէ ետքը, պա-
ռասխանեց. — 250 սուրին պահանջք ո՞ւ ունիմ զոք
ի հորեկին կրնամ քիզի հ սասաւել ի՞նչ ըստի, ի՞նչ
տառիկէի. կառավարութիւնն այն անյատակ ան-
գոնդն եղած էն, ուր ինկած էի ու ումբողջ Ծնուա-
սիթով ու զերդաստանվու։ Ան ըստեն տօւի կնոջս
անջին մանենկը, մանահ ին. տօւն զերդաստանիս
ոչանաբանն եզօգ մատանին ալ, տօւի ջրարրի ար-
ակը տօւի պարտէզ, տօւի մորգարիտիններս ու
բոլոր խրացներս։ Անոնք թողոցի վաշխառուին
խղճին ու կամքին եւ ըսի. — Դուն քու Աստամ,

ինչ որ կուզես հաշուէն Առու զրին ու հաշուէց
Յեսոյ պահ մը մասձեց ու բաւ. — այդ տակնակն
երկու հարիւր ոսկի կրնամ վճարել. հատեւարար կը
մնայ լիսուն ոսկի. Դողդ լայով խոնդուրի ոյ այդ լի-
սուն օսկին պայմանուժ մը տայ. Քիթը բերանը
ծառուելով երկու աարշան վ ալ մուրիակ մը շինեց
ու տնկոսը վրան բարգելով լիսունումը ոսկի բար-
ձըրացուց ևս վերազարձայ գիւղը Բան մը չունին
Խէսութիւնն պաշտօնէս զիկուած էի բանատրկան-
լէս ի վիր. Զաւակս քաղաքը ղրկուած էի ուսման
համար. Ըստնը կը մնայինք ես ու կինս. Այս, այդո-
քան կալուածներս ու հարստութիւնս փացած էն. ս-
պակայն փառք կուտայի Աստուծոյ որ հոգիս ողջ էր
ու ես կը բնակէի հայրենի օճախին մէջ կնոջս հայ
ֆեղոցիններէս ունանք զթացին վրաս ու եկեղեցպան
ըրին զիս որ փոքրիկ ամսական մը առնեմ. Եր-
գէն տարիքս ալ վաթառուն անցած էր. Մէկ երկու
տարի Ետքը. այսինքն 1881 ին, յանկարծ իմացայ
որ Տէր Յակուր քաօ ոնտն ի՞նկած է բլած պատի մը
տակ ու ջախջախուած է Տունը զայցի. Երբ աչքն
ինկաւ իներեւս. այլայլեցու ու իր չարչարուած
հոգւոյն հետ սկսաւ զառանցեր. Մինակ էի իր. քով
ու լսեցի որ զողզղովով կըմէր. — զնա. հեացիր
քովէս, ովք մնամզ ու առաքինի մարդ ես քու ա-
րինդ մասմ. եւ, ես քու աան ճրազը մարտն ես
Գնա, կըսեմ, ու մի նույիր հոգիիս սեւութեան վրայ
որ պատկերուած է կերպարանիս գարշու թեամբ
մէջ ա'թ զ որկ սպանն վիւ. մասնիչ ըսէ ինձի
որովհետեւ Աստուծոյ սեղանին հանդիս եղբօք
խոսանգան ու թիւնը կալիին յայտնեցի. Այս սարս-

ռալի բանտագուշանքը շանթի մը պէս զլխու իջաւ ու ես կարծեցի թէ տունը կը բէք վրաս. — Շուտով մը դուրս նետուեցայ ու ըսի ինքնիրենս. — զուն ալ քու պատիժք գտած ես. ի՞նչ ընկեմ Ու երդում ըրի որ մէկու մզ չիմացունեմ եկեղեցականը մեռաւ, Նոյն տարին զաւակս քաղաքին վարժարանէն ելաւ ու զիւզը վարժապետ կարգուեցաւ. Առանց անոր յայտնելու պարտք ունենալու. ամեն ատեն թեր հաշիւներ կընէի ու տոկոսը միայն կը վճարէի: 1883 ին կինս մեռաւ ու եօ աշխատելու ուժէն ինկայ: Շիրվանէնց Գարբէ աղախն մուրհակը երկու տարով եղած էր ու կը լրանար 1885 ին: Եօր պարմանաժառ մը լրցաւ, պարտաւորուեցտնք զաւկիս հետ փոխանակագրի վերածել ու յիսունութ ոսկին երկուք ու կէս տարուան հարար եօթանասունի բարձրացնելի ԱՌ, այն ատեն էր որ հայրդ հազար վրայիս սեւ օծու շապիկն ու չորս ամսուան ամուսնացած՝ Կ. Պօլիս մեկնեցաւ: Առաջին փոխանակագիրը որ վեց ամսուան վրայ շինուած էր ու քսան եւ հինգ ոսկիի գումար մըն էր: կը վճարուի. երկրորդն ալ նոյնքան գումար մը ըլլալով՝ գարձեալ կը հատուցուի. կը մնար քսան սոկի: Հոս զրիչս առաջ չեր. թար որ շառունակեմ պատմութիւնս ահա մութը կը պատէ աչքերս ու էութիւնս կը ցնցուի: կարծես թէ տյսքան թշուառութիւնը բաւական չէր. անողոք ճակատագիր մը զաւկիս բովանդակ կեանքը կը խորապէէ

Անկից ետքը՝ Շիրվանէնց Գաբրէլ աղան իմ զէմս
կելլէ ու գարշելի ուրուականի մը պէս ակռաները
կրծանելով վրաս կը ծախէ գերդաստանիս օճախը.

ու փողոցը կը նետէ մայրդ. քեզ ու դիս Աղետալի
աեսարա՛, մր՝ զոր դուն չպիտի մոռնաս աժբողջ
կեանքիդ մէջ։

«ՕՌ . . . Վարսենիկս, տարաբաղդ Վարսենիկս,
դուն աչքդ բացիր թէ չէ ինկած զերդաստան մը
ու քանդուելու մօտ օճախ մը տեսոր, որ կը միաբար

«Ու օր մըն ալ յանկարծ դուրս նետուեցար այդ
ծխաշունչ ա, երակի, մէջէն:

«Աւազ, թռոնիկո, քու մեծ հայրդ ուրիշ բան
չթողոց քեզի եթէ ոչ ողբալի հօրդ յիշատակը»

«Եերէ, ա՞յս, ներէ ինձին

«Ու այն օրը, երբ կարդաս գուն այս կտակազդիրս,
որ գերդաստանի պահանջման մեջ պատմութիւնն է,
ևս արդէն շատոնց ցուրտ հողին տակ նճտուած եմ
Եկուր, բարի յիւրատակի մը պէս ազօթէ այդ ցուրտ
հողին վրայ ու արցունքի կաթի մը ցողէ՝ որ
հանգչին ոսկորներս:

«Վարսենիք» . . .

«Մահուան անողոք վայրկենին է օր իը գրեմ այս
տողերը ու կը կերջացնեմ ցուրտ փոսի մը մօտեցած»:

«Աստուած պահէ քեզ թռնիկս»

«Աղօթէ՛ հօրդ հոգիին համար»

Յու մեծ հայրդ
և Մուրաս Կարիսկենց

Կարիկա Ախապէր ընթերքումն աւարտեց ու զառն,
աղերեկ ու խոռվայոյզ մտածումի մը մէջ ինկաւ
Անոր նայուածքը վրէժինդրութեամբ մը լեցուեցաւ
ու զգաց թէ կոկորդը կը ձգմուէր աներեւոյթ ձեռ-
քի մը մէջ, ժամիրով ապառաժին կրթնած ու հեծ-

կըլտանքը խզգած սպածեց. յետոյ արագ արագ դէպի քաղքին ճօմբան ու զղուեցաւ, որ լեռան արևմտեան թիկունքին վրայ կը գտնուէր ու ամենէն կտրուկ եւ կարծ միջոցն չը. Ոչ, բնաւ կանգ չտուաւ, կարծես թէ մարդամահնայ մը դարձած, յ-գնիլը, տառապիլը ընկծուիլը չէր զիտեր. աւելի ճիշդն բոելով չէր զգար. Աչքը միմիայն նպատակի մը յառած՝ կը յառաջանար, ոռունց անոր ճամբուն վրայ եղած վտանգը նշմորելու: Կը քաւէր, այու կը քաւէր իր հոգուն բավանդակ մզումովը, կը քաւէր իր էութեան գալարումներու տակ ու իր սրտին կրակէն վառուած վիճակի մը մէջ. Ու երբեմն կը բաց գանչէր ինքնիրեն.

— Անինեալ, անինեալ մարդ:

Բայց այսափ միայն, կարծես թէ լեզուն յառաջ չէր երթար ու փղձկու մը կը խզդէր զինքը:

Ու.

Մութ, սարսալի՛ ու խաւարուած զիշեր մըն էր, Պահակներուն հաօտ ճոկանը ժամը հինգ կը զարնէր, Երկի՞ք, ծածկուած էր ժառախուզի բարդ ամպերով ու քսամնեցուղիչ ցուրա մը կար:

Այդ պահուն Վանայ Արարք կոչուած արուարձանին մէկ անշուք թաղին մէջ ժարդ մը կը թափուէր:

Այս ժարդը վիրէն ի վար ծածկուած էր երկայն ու հնամաշ ապայով մը. եւ գլուխը թխագոյն քօյօզ մը դրած էս:

Թաղին մէկ անկինը, կոտոռքածի սեւ օրերու ա-

երակաց մօտ, բարձր ու երկու յարկով ապարանք մը կար, որ քարուկիր ու հյակապ չինուածք մը ունէր. Ոյս ապարանքը Ծիրվանէնց Գաբրէւ աղաւ յին էր:

Հապայի մը տակ ծածկուած ժարդը մօտեցաւ այդ հոյակապ ապարանքին ու անոր երկաթապատ վանդակով մը շրջապատուած պարտէզին մէկ անկիւնէն մագլիւզ ներս նետուեցաւ. Ծիր խիտ ժառերու մէջն ու առանց շշուկ մը հանելու ապարանքի վարի յարկը զիմեց ու անոր լայն ու ծանրագին վարագոյններով ու երկաթէ վանդակով ծածկուած պատուհանին առջեւը կանգ առաւ. Պատուհաններէն մին բաց էր նեյեցաւ ներսը:

Ճոն, այդ շքեղ դահլիճին մէջ ջահ մը կը վառէր, բայց մէկը չկար, թողուց այդ զահիճն ու յառաջացաւ ապարանքին յատեակոզմու: Տեսաւ որ մէկ երկու ոտք նեղ ու խորկէկ նկուզ մը շինուած էր այդ յարկին տակ ու պղոփոկ դուռ մը ունէր. Մութին ու ժառախուզին մէջ հազիւ նշմարելի եղաւ. այդ դուռին քրզն իջաւ եւ զայն անգատ մը հրեց 0'5, դուռը բացուեցաւ:

Ան ատեն յառաջացաւ հապային տակէն փոքրիկ լվարդար մը և անելով վասեց. Հասկցաւ թէ ներքնայարկ մըն էր ապարանքին ուր ածուիւ եւ այլազան վառելիքներ ամբարուած էին. Մէկ անկիւնն ալ դիզուած կը Թային քարիւզի սնառ կները:

Պահ մը կեցաւ, դոզաց, այլայլեցաւ ու ձեռքի զերագոյն շարշում մը լնելով, բացազանչեց.

— Զէ՛, տունն աւերողի տուն Աստուած թող քանդէ:

Ու քարիւղի սնտուկներէն հեռունալով քիչ մըն
ալ յառաջացաւ եւ տեսաւ քարէ սանդուխ մը: Ա-
ներկիւղ բայլերով վեր ելաւ ու սրահի մը վրայ
տառ ինքինքը: Բայց այդ սրահը մութ էր: Աչքր
շորս դին յառեց ու ականչ դրաւ ձայն ցիւն չիկար:
Ուստի բացաւ սրահին դուռը, ուսկից աղօտ լոյս
մը կը թափանցէր կեցած տեղը: Աւելի լայն, ըն-
դարձակ ու կահաւորուած սրահ մըն էր տեսածը:
Անոր ձելունէն՝ լամբար մը կախուած էր որուն
շուրջը պատած ապակին կարմիր գոյն մը ունենա
լուն, լոյսն ալ կարմիր կը ցոլտր չըրս կողմը:
Կարծես թէ արիւնի երանդ մը կը պլալտար հոն:

Անձանօթ մարդը խորին զգուշութեամբ մը կը
դիմէր ու ամեն շշուկի, ամեն պղտիկ միջոցի ու
ամեն անորոշ շշունչի ականջ կուտար: Յետոյ սրա-
հին վրայ երեւցած մէկ գոււր հրեց ու ներս մտաւ:

Քառակուսի, հրաշագեղ ու ակնախտիդ տեսարան
մը ունէր ներսը: Հոն, կանանչ չուխայով մը ծած-
կուած սեղանի մը վրայ ծերունի մարդ մը ծառած էր
ու անշարժ կը թուէր: Անոր մօտեցաւ ու երիւղալի
նայուածքով մը դէմքը դիտեց: Հասկցաւ, ան կը
քնանար: Կամաց մը հապային տակէն դաշոյն մը
հանեց ու մրմնջեց.

— Ասոււա՛ծ, ահա արդար ոճիր մը:

Ու մեքենաբար, կատաղի՛ ու բոլոր ուժովը՝
բռնեց անոր կոկորդը՝ եւ դաշոյնը իրեց անոր սըր
աին մէջ:

Դրասեղանին վրայէն ու արիւնախեղդ վիճակի
մը մէջ քնացած ծերունին գետինը տապալեց: Զը
կրցաւ ճիչ մը անգամ հանել բերնէն, միայն թէ օճի

մը պէս գալարուեցաւ, պրկուեցաւ ու արցունքով
մէ խզդուած մնաց՝ հաւոր ու եղերեկի գարշու-
թեան մը մէջ:

Ոճքոգործը զուրս քաշեց զգրոցներէն մին ու
փղոսկրով մը քանդակուած տուփ մը ասաւ անկից,
ւետոյ զայոյնովը կտրեց ծերւնիին աջ ձեռքին մի-
ջամատն, ու կամաց մը դուրս ելաւ սենեակէ: Ա-
ռանց կասկածի ու վտանգի՝ յաջողեցաւ եկած ճամ-
բէն փողոցը նշառւիլ ու տերակիներու մէջ ապաս-
տանելով՝ ինքնիրեն մրմնջել.

— Այսպէ՞ս, Ծիրվանէնց Գար էլ, այսպէս պիտի
քաշկուսէիր դուն այն տարաբաղդ նէս Մուրա-տի
որդոյն ուաքի՛ տակ, որուն ճրազը մարեցիր: Ահա
այս մատը, որ մեր գերդաստանի թշուառութիւնը
սարքած էր ու հօրս արեան մէջ թաթխուած էր:
այս անարզ մսի ու ոսկորի կտորն, որուն վրայ
մեր տոհմին նշանաբանը կը տեսնեմ: որ թանկագին
ու նուիրական մտանի որն է: մէկ խօսքով՝ այս
հրէշային ու մարմնեզէն զանգուածն, որ արիւնոտ
է զեռ, պիտի պահեմ իրեւ յիշատակ որպէսզի
զաւկիս ու թոռներու ց յց տամ: Ա'խ, չը կրցայ,
չը կրցայ քարիւղի սնտուկները վառել: Ճեռքս չը
գնաց, որովհեաւ այդ ապարանքին մէջ գուցէ ան-
մեղ հազի մը կը գանուէր:

Այս մենախօսութենէն ետքը յառաջացաւ Ակորի
փարերը: Հապան փօսի մը մէջ նետեց ու Վարագոյ
վանքին ճամբան բռնեց:

Մառախուղը փարստած էր ու ասողերը սկսած
էին փայլիլ երկնախարին վրայ: Միայն թէ եր-
բեմն երբեմն հորիզոններու ետեւէն հրազէն բոց մը
կը ժայթքէր գուրս:

Ոճրագործը, որ մեր ծանօթ Ասլանն էր, վանքին
պարսպէն քիչ մը հեռու, ցածուկ ու հողին զրիթէ
հաւասար շինուածքով մը խրճիթին դուռը կանգ
առաւ ու կամաց մը ձայնեց.

—Աւագ ախպէր, Աւագ ախպէր . . .

—Ո՞վ է ան, հարցուց Ֆէկը ներսէն։ Ես եմ, բաց
դուռը ըստ Ասլան։

Դուռը կամաց մը բացուեցաւ ու սեմին վրայ ե-
րեւցաւ ալեւոր հասակով, կոնծած ու խորչոմած
կերպարանքով, յաղթանդամ ու ճերժակ մօրուքով
ճերունի մը, որուն ճեռքը հողէ ճրադ մը կար։

—Ա՛, զո՞ւն ես, մարդ Աստուծոյ զոչեց Աւագը
զարժացական ճեռով մը, Գիշեր ատեն ո՞ւսկից
կուգաս։

—Թիմարայ կողմը զիւդ մը զագեր էի, անկից
կը վերադառնամ, նկատել առաւ Ասլան։ Վանքն
ի՞նչ կայ, ի՞նչ չկայ։

—Ի՞նչ պիտի ըլլայ, պատերուն նայիս՝ տեղը մնա-
ցած են, ուրիշ ի՞նչ կուգես։

Աւագ ախպէր միեւնոյն ատեն հառաջանք մը հա-
նեց սրտէն իր փաքրիկ խրճիթին Ֆէջ հրա իրեց
զինքը եւ յարեց։

—Վանահայրը աեսնելու եկար անանկ չէ։

—Այո, մը մնջեց Ասլան։

—Աստուծդ կը սիրես, յայտնէ ինծի. այդ աղ-
ջիկը ուսկից բերած ես, ես կերդնում սա անմահ
տաճարին առջեւ մէկու մը չըսկել։

—Ո՞ւ աղջիկը, ընդհատեց Ասլան, որուն նայուած
քը մինցաւ։

—Մի պահեր ինէ, մեր Վանահօր խուցը պղտիկ

սիրուն աղջիկ «Ֆը կայ որ դուն բերիր գիշեր մը»
— Զըլլայ թէ կը սիալիս։

—Եսու,

—Այո, դուն։

—Ամենին ին Որչափ ոհ ծերացած եմ, սակայն
անտ սին մէջ ու վանքին պարխապներուն շուրջը
թռչունն անգամ աշքէս չէ վրիպիր ես ձեր երկու-
քին քայլ'րը դիտեցի մինչեւ առաւօտ Դեռ լոյսը
շը ճեղքուած՝ այդ մանկատի աղջկան հետ ներս
մտաք ու Վանահօր խուցը դացիք։ Դեւն այդ հա-
գուստովդ էիր իսկ աղջիկը թրքուհներու յատուկ
մետաքսային շրջազգեստ մը հաղած էր, ու զլուխը
բաց կարմիր քօլ մը փաթթուած էի։

Ասլան հասկցաւ թէ անտառապահը ճշմարտու-
թիւնը կը յայտնէր, հետեւարար անոր Ճեռքը բըռ-
նեց ու ըստ։

—Նայէ, դուն սա տաճարին առջեւը կերպնուս
գալանի պահել այդ տննեղ ու միանգամայն ինկած
աղջկան մասին խօսածներս, անանկ չէ։

—Այո, շիշտեց Աւագ անտառապահը։

—Ուրեմն մտիկ րբէ, այդ մանկաւարդ աղջիկը
ճիշտ է որ ես բերած եմ ու Վանահօր պաշտպանու-
թիւնը յանձնած եմ չորս օրէ ի փեր։ Անիկա քուրտ
պէկի մը տունը կը գտ ուէր։ Յա յաջողեցայ փախ-
ուցներ, Հիմակ կը ջանամ իր ծնողքը փնտուել ու
հոն տանիլ. ահա բոլ ըր։

—Աստուծ կհանքգ աւելյցնէ, կտրիճ, վրայ բե-
րաւ անտառապահը։ Դոնէ յաջողեցա՞ւ գտնելու։

—Դ'ո ոչ։

—Աղջիկը շը զիտեր իր զեղին ու ծն զքին ա-
նունները։

— Կիտէ, բայց ծնողքը կոտորածի ժամանակ փա-
խած են ու անոնց ուր ըլլալը յայտնի չէ:

—Ա՛խ, ասիկա էն գմո ար բանն է. կարելի է կամ
թուաստուն եւ կամ թէ Պարսկաստան անցած են:
ինչ որ է, եթէ չը կարենաս գտնել այդ աղջկան
աղջականներէն մէկը, ըլլայ որ երեսի վրայ թո-
զուս, ևս մէկը չունի՞մ, տուր ինձի քովս կառնեմ ու
զաւկիս պէս կը մնծցունեմ զինքը. կը տեսնե՞ս այս
գետնափուր խրճիթո, անոր մէջ մարդ չկրնար մտնել:
Հանգիստ կեանք մը կուտամ ոյդ աղջկան ու կեան-
քըս կը նուրիեմ իրեն:

—Բարի ու ազնիւ անտուապահո, առ այժմ ո եւ
է խոստում մը չեմ կր' ար ընել: ինչպէս որ կեանքս
վտանգի մը ենթարկելով քուրտ պէկին տուշէն կրցի
աղատել այդ աղջիկը, նոյնպէս պիտի աշխատիմ ա-
նոր ծնողքն ալ ֆնտոելու, որսվեանեւ Ասածուն
այդ անմեղ արար սծին առջեւը երգում ըրի ծնողքին
յանձնելու զանի:

—Թող այդպէս ըլլայ. միայն թէ վստանէ ինձի
ու ասկից ետքը հարազատ հօր մը տունիկ նման
ներս մտիր այս խրճիթէն, ուր տամութը տարի է
կապը՝ մ.

Առան նկատեց որ մթնչաղը կը ճեղքուէր. ճե-
տեւաբար պարիսպին մնձ գուլքին մատեցաւ, որ կի-
սարաց կը մնար ներս անցաւ ու վանահօր խուցը
գնաց: Անոր գուռը կզգուած էր: Երկու անգամ
զարկաւ:

Քիչ ետքը բացուեցաւ գուռն ու պարթեւ հասա-
գով ու ալեղ սրդ վանահայրը գէմի ելաւ:

Առան համբուր'ց անոր Ս. աջն ու հարցուց:

—Վարսենիկ քնացա՞ծ է:

—Հապա՞ս, անուշ անուշ կը մշայ: Բայց ձեր եր-
թալէն ի վեր երկու գիշեր շարունակ անքուն մնաց
ու սպասեց:

—Խե՞ղճ աղջիկո, մրմնչեց Կորիս Ախաբէր: Թոնէ
հանգիստ անցո՞ւց, սրբազն հոյր:

—Ե՞ն, գոյնը բաւական վրայ եկա: Այսօր աղէկ
ալ ճաշեց: Բայց դուն ի՞նչ ըլիք, զտա՞ր ծնողքը:

—Անկարելի եղաւ, գեղացիները չը գիտն ուր
երթալին:

—Աղջականնե՞ր ալ չունի:

—Կան, սակայն իրենց հողիի վարէն չեն համար
ձակիր տունիրնին ընդունիլ:

—Ուրե՞մն:

—Պիտի խնդրէի որ ժամանակ մըն ալ զեռ Զեր
Սրբազնութեան քավը մնայ արդիօք կընդունի՞ք:

—Խնդրը թող հոտ հասնի. ի՞նչո՞ չպիտի ըն-
դունիմ. բաւական է որ աղջիւը չը հալուի այս մե-
նաւորիկ խուցին մէջ:

—Ես անոր սիրտ կուտամ ու կը խոսանամ քիչ
ատենէն վերազանալ:

Այս խօսակցութենէն ետքը՝ Վարսենիկ խուցին
մէջ բացուած սենեկին գուռը ճոացուց ու խնդու-
թեամբ մը լեցուած ներս եկա: Զերքը, որ կը զող-
դըղար, երկնցուց Կորիս Ախաբէր ու թոթուց ա-
նոր ձեռքերը:

—Վարսենիկ ես չեմ մոռնար քիչ, ըստ Լարիս
Ախաբէր. կաշխատիմ մայրդ զտնելու զուն անհոգ
եղիր:

Մայրս զտնելու, բացազանչեց մանկամարդ աղ-
ջիկը խղղուած ած ձայնով մը:

Այս:

Անիկա ո՞ւր է որ:

Ամբո մը առաջ գաղթած է խորթ հօրդ հետ:

Դէպի ո՞ւր:

Առ այժ յալտնի չէ. եռ ժամանակ մը պիշի հեռանամ ասկից ու անոնց ո՞ր ըլլալը պիտի հասկնամ. Դուն այս խուզէն բնաւ զուրս մեջէր ու սիրտդ զու արթ պահէ. Անա Աստուծոյ նուիրական տաճարին զու ոն ինկած ես. աղօթէ որ յաջողութեամբ պարտականութիւններս կատարեմ ու քնզ ալ երջանիկ կեանք մը պարաստեմ սիրելիններուդ շուքին ու գործվներուն ներքեւ:

Կաղօթե՛մ, ա՛խ, կաղօթե՛մ, հեծկլտաց Վարսենիկը ու անոր աղուոր գթալի աշքերուն մէջ արցունքը շողաց բիւրեղի ու մարգարտի հատիկներու պէս թրթուն ու հմայիչ:

Կարիպ Ախպէր դուրս ելաւ: Յուզուա՛ծ ու ցաւտա՛նջ վիճակի մը մէջ հնոաց վարագայ ժեռուտ ու ամենի քարանձաններու կողմն ու ապահով տեղ մը նստեց աւ: Ան ատեն ծոցէն հանեց պրգտիկ ու ծանրկեկ տուփն. որուն կղպանքին ծակէն բանալի մը անցած կը մնար: Բ. ցաւ այդ տուփն ու տեսաւ որ լեցուն: Խաւսական ու մրանսական գրամառմեր կոյին անոր մէջ մօտաւորապէս տառը հազար ոսկիի գումար մը նոյնպէս մանեակ մը ու ծանրտգին մատանի մը պահուած էին հռն:

Արևան զին է այս, բացագանչեց Կարիպ Ախպէր: Մեր գերգաստանի ամբողջ կեանքը հոս է: Ա՛խ, այս մանեակը այս անգին մատանին մօրս են. հայրս չէ մոռցած յիշատակելու զայն իր կտակագրին մէջ:

Հրէշ վաշխ սոսւն ատո՞ք առած ու պահածէ իր անիծեալ արկղին մէկ անկիւնը:

Ու գաղանար ո՞ր գարսնձաւներուն մէկուն մէջ մտաւ ու փոս մը փորելով թաղեց տուփը Միայն մերկ կուրծքին վրայ զերդաստանի նշանարաւնն եղող մաս անին կախեց ու անկից ուղղակի քաղաքը դիմեց: Գնաց թուրք երիտասարդներու յատուկ հագուստ մը, սեւ ու կրունկը հղմուած ողէ մը երգուստ մը, սեւ ու կարձկեկ սալթայէ մը կը բաղկանաբ: Յետոյ ներկայացաւ նշանաւոր մօլլայի մը որուն ապարանքը տաճկաց թաղին մէջ էր: Կարիպ Ախպէր իր այս արտակարգ տարագին ներքեւ այս քանի փճրուեցաւ որ նոյն բակ վանահօրն անձանաչէիր կը գառնար: Հուժկու, աներկեւղ ու աչքն ամեն բան առած երիտասարդի մը պէս Մօլլային ձեռքը հա իբուրեց եւ ըօսւիլի դման օքրաց:

Մօլլայ էֆէնտի, լսեցի որ Զէքի պէտին ապարանքն զողեր մտած են ու այդ պատճառաւ: Ռոտիկանապիտը գաղտնի լրտեսներ կը կարգէ դանո՞ք զանելու համար: Կը խնդրեմ որ ոստիկանապետին զիմէք ու ընտրելի ներկայացնէք զիս: Մօլլա խոժու նայուածքը դէմը կեցող երիտասարդին երեսը զարձուց ու հարցուց:

Ինչո՞ւ զուք անձամբ չէք երթար:

Ես այս տեղացի չեմ: իմացայ որ երաշխաւորեալ մէկը կը փնտուի:

Ո՞ր տեղացի եւ:

Պարսկաստանցի:

Բնիկ Պարսկաստանցի:

Այս մուսուլցի եմ:

—Արաբերէն զիտհօս;
 —Գիսեմ;
 —Ուրիշ ի՞նչ լեզու գիտես;
 —Կեավուրներու լեզուն ալ կրնամ խօ.իլ;
 —Ուրեմն հարկ չիկայ ոստիկանապետին դիմելու,
 որովհետեւ ատանկ պաշտօն մը վրադ առնելու հա-
 մար պէտք է որ աեղտկան իրաւունքնես ունենաս,
 ևս ուղղակի Զէքի պէյին կը հասկցնեմ ու մեր մի-
 ջեւ կը համաձայնինք այդ մասին;
 —Երախտապարտ եմ Ախ, կուզեմ ցոյց տալ թէ
 գաղտնի լրտեսութեան պաշտօնին մէջ միակ անձն
 եմ ու եր յաջողիմ ինչ որ առնեմ վրաս կատարելու;
 —Բայց եզելութիւնը լաւ իմացած ես;
 —Իմ իմացածիս նայելով՝ գոզերը գիշեր ատեն
 Զէքի պէյի ապարանքը մտած են ու բաւական ծան-
 րագին բաներ վերջուցած են;
 —Ուրիշ;
 —Ուրիշ ոչինչ;
 —Այդպէս չէ. զողերը ծանրագին նիւթերուն ձեռք
 չեն զցուցած;
 —Հապա՞;
 —Կը յայնեմ քեզի. բայց մէկու մը պիտի չըսես;
 —Չեմ բաեր;
 —Զէքի պէյին ապարանքը կեավ ւրի մը աղջիկ
 կար. ատիկա զողցուած է:
 —Վայ, ըսելէ թէ զործին մէջ կեավուրի մտա-
 կայ: Աւելի աղէկ ձիգ իմ պաշտօնս է այդ: Հա-
 ւատացէք որ կեանքս վրայ կուտամ, եթէ չը կա-
 րենամ գտնել: Զեռքէս չաղատիք: Դերեզմանին մէ-
 ջէն անգամ դուրս կը բերեմ զինքը: Մօլլայ էմէնտ

տի, աշխատովթեանս վարձքին համար չէ աճապա-
 րանքս. ես անուն մը հանել կուզեմ որ կառավա-
 րութիւնը վստահի վրաս ու աւելի բարձր պաշտօնի
 մը հասցունէ զիս:
 —Ի՞նչ է անունդ:
 —Ճան Պոլատ:
 —Օ՛, օ՛. շիտակն ըսելով անունդ անգամ երկիր կ
 կուտայ ինձի. առ ինչ սատանայի անուն մը ո՞նիւ,
 աղաս: Բուն անունդ է:
 —Նյո, Մօլլայ էփէնտի, բուն անունս է. բոյց
 եթէ խորթ կը հնչէ. զուք ձեր ուզած անունը
 տու էք ինձի. Իս կընդունին:
 —Զէ՛, չէ՛. աւելի աղէկ է բուն անունդ:
 Ու նենգաւոր մօլլան՝ իր եպերելի ուշեղին թե-
 լագրութեամբը յարեց.
 —Նայէ, տղաս, հիմակուընէ կը.եմ. առած գը-
 րամներուս կէսը միայն քեզի կրնամ տալ: Վերջէն
 խօսք մը չընես հա:
 —Ումենեւի՞ն, ամենեւի՞ն խսոք մը չեմ ըներ,
 չեշտեց կարիպ Ախպէր. որ ծածկելու պարաւոր
 ուեցաւ իր անունն ու Ճան Պոյատ կոչեց: Միայն
 թէ Զէքի պէյին ըսէք որ նշան մը տայ ինձի:
 —Ի՞նչ նշան:
 —Ապացոյց մը՝ որով հասկցունեմ թէ անոր դաղո-
 նի գործակալն եմ:
 —Որո՞ւ ցոյց պիտի տաս:
 —Աստիկաններուն:
 —Ատիկա գիրին է աղէկ մատածեցիք: Իրաւ որ
 ինելացի մէկը կերեւաս, մարդ Սատուծոյ: Վաղը
 պատրաստ է ամեն բան:

Կարիպ Ախագէր մեկնեցաւ:

Արարուց թաղին մէջ, ուր թուրքերն հոյակապ սպարանքներու տէր եղած էին կատածի թուրունին ի վեր. — տունի մը բարձրահայիս ու կահարուս ած սենեակներէն մին վարձեց: Այդ առուը ծերունի խոփած թուրքը մըն էր, որ կապրէր պառաւ կոչ մը հետ անոր վարի յարկը:

— Ա՛խ. եթէ յաջողիմ սա դաշոյնս անգամ մըն աւ ներկեւ եթէ յաջողիմ զայն թշնամիիս ու տին մէջ մինել. բացագանչեց Կարիպ Ախագէր ինքնիրեն. աւ լուծուած պիտի ըլլայ Վարսենիկիս վրէժը: Զէքի պէյ, Զէքի պէյ, այսունեսեւ բու գործակալդ ու շխերիմդ ես եմ: Աչքի ճանքու է որ կեալուրի աղջիկը բերեմ քեզի, անանկ չէ: Բայց կը սիսաւս: Երազիկ մէջ տեսար զիս ես քւ որուականդ եմ ու Մօլլան քամկիդ տևազակը: Մենէ մին արիւնդ կուզէ ծծել, իսկ միւսը դրամզ: Խուսափելու տեղ չունիս: Երկուքս աւ անգունդին մէջ կը քաշկատենք քեզ:

Յ.

Կարիպ Ախագէր Մօլլայի միջնորդութեամբ, յաջողեցաւ նշան մը դնել ծոցն ու ազոտ համարձակ ժան դար: Քիչ ատենուան մէջ բայր սստիկաններուն ու լրտեսութեան գաղտնի պաշտօն վարողներուն հետ ծանօթ եղաւ ու մտերմացաւ:

Իրիկուն մը Զէքի պէյի ներկայացաւ ու անոր ականջին փախաց: — Սպասեցէք ինձի ժամը չորսին. բարի լուր մը կը բերեմ սպարանքը:

Ու հեռացաւ:

Զէքի պէյ զինուորական զիւանատան սենեակէն ենելով ուղղակի իր ապարանքը գնաց ու ճաշէն ետքը սպասեց:

Առաջին անգամն էր որ իր գաղտնի գործակալին հետ պիտի տեսնուէր ապարանքին մէջ: Երկու ամիսէ ի վեր երբեմն զիւանատանը կը գտնէր զինքը: զլսի շարժումով կը հասկնար անոր լեզուն ու յուսադրական ձեւը:

Արդարեւ ժամը չորսին՝ Կարիպ Ախագէր Զէքի պէյին ապարանքը գնաց ու անոր հետ սենեակ մը առանձնուցաւ:

— Երեկ գիշեր, ժամը վեցին ատենները ըսաւ Կարիպ Ախագէր, կեալուրի մը զուռին առջեւէն անցած պահուս յանկարծ պառաւ կնոջ մը ու ֆէրաձէյի մը տակ ծածկուած աղջկան մը խօսակցութիւնը լսեցի: Երբ ոտքիս ձայնը առի իսկ անունը լսեցի: Մօտեցաւ ու ականջս գրի զուռին ճեղքերուն: Լսեցի որ աղջիկը կըսէր. — «Ա՛խ. հասկցաւ հայ ըլլալս, գուն ինչո՞ւ ֆէրաձէդ չափիր. Պառաւս սիրտ տուաւ ու պատասխանեց. — Մի վախնար, անիկումնը ձայնը չիմացաւ: Վաղը հոս չես ըլլար: Պարսկաստան պիտի զրկենք քեզ, անհոգ եղիր: Ուրի խօսակցութեիւն մը տեղի չունեցաւ:

— Ինչո՞ւ զուռը չը կօտրեցիր ու ներս ը մտար, ընդհատեց Զէքի պէյ սարսաւով:

— Աստիկա չեմ կրնար ընել. բայց եթէ կուգէք այս գիշեր միասին կերթանք ու հրամանիդ համաձայն տունն անգամ կը վառեմ:

— Հո՞ն են:

— Այս:

— Ինչէ՞ն գիտես:

— Ես նոյն գիշերը, այսօր ու մինչեւ այս ժամը սպասեցի: Անոնք տունէն գուրս չելան ու պատռւ: Տարին քով նստած էին: Աղջիկը ճիշդ ձեր նկարագրած աղջիկն է:

— Ուրիշն, ի՞նչ կը կենանք:

— Ելիր երթանք: Մէկ հատիկ զաւակս սիրահարուած էր այդ կեավուրի աղջկան: ու եթէ չը կարենամ ձեռքս անցունել, որտես ցաւէն պիտի մեռնի զաւակս:

— Երթանք պէյ, ես պատրաստ եմ: Իս բազուկներս ու անձս Զեր մեծութեան հրամանին կսպասեն:

Զէքի պէյ, որ յիսունի մօտ տարիք մը ունէր ու պարթեւ էր հաւակով ու յաղթանդա, վրան առաւ իր զինւորական վերաբերուն ու կուրծքէն կախեց ուուը: Յետոյ առանց ծառաներուն իմացնելու: իր գործակալին հետ ուղղակի Այլեռտանի արուարձանը դիմեց:

Մութ էր: ամպերը ծածկան էին երկինքը ու բարակ անձրեւ մը սկսած էր տեղար:

Ասլան ամածկաց թաղին արեւելեան մասին վրայ դանուած ծամբան մտաւ, որ յըջապատուած էր այդիներով ու բարձր ուսիներով: Այլեռտանի արտարձանին չը մօտեցած՝ կանգ առաւ ու Զէքի պէյին վրայ յարձակեցաւ: Հրէշ զինւորականը փոխանակ պոռակուու: մէկէն ի մէկ ձեռքը սուրին տարու: . . . բայց չը կրցաւ շարժում մը ընել որովհետեւ: Ասլանի ձեռքին մէջ միաց իր կոկորդը ու պիտին խորը միուեցաւ անոր գաշոյնը:

Ան ատեն ջախջախուած ծառի մը պէս որ կիյնայ շանթի մը հարուածներուն տակ Զէքի պէյ գետնին վրայ փռուեցաւ ու սկսաւ դոլարուիլ իր արեան գարշաբոյք ճապազիքներւն մէջ:

— Եու, սատկիր այդպէս, զուց կարիպ Ախպէր: Ես այն աղջկան հայրն եմ, ևս էի զանի տունէդ փախցունողը: Ճանչցա՞ր զիս:

Ու այդ գագանին հատը կտրոց գաշոյնով, ինչպէս ըրած էր Շիրվանէնց Գարբէլ աղային, կտոր կտոր ջախջախոց անոր սուրն ու մութին մէջ հեռացաւ:

Դիշերապահնել ու ճոկանը ճիշդ եօթը կը հնչէր, որ կը լսուէր հեռաւոր արուարձաններու մէջէն:

Կարիպ Սխպէր: Հը ն յելով անձրեւին որ կը սաստկանար, արագ արագ գէպի վանքը յառաջացաւ: Անտառին ետնւը ժեռուա քարենքը մէջ, իր քրդական հագուստները պահած էր: հագաւ զանոնք ու Ծւագ անտառապահը խրճիթը մօաւ:

— Ուր մնացիր մարդ, հարցոց ծերունի Աւագ: Երկու ամիս եղաւ որ անյայտ եղած ես Պացեալ շարթուն քիչ մնաց մէկուն պիտի մօտենայի ու անունդ պիտի տայի անոր: որովհետեւ ճիշդ քեզի կը նմանէր ու ևս կարծեցի թէ գուն էիր: Ասաւուած ըրաւ որ շուտով ետ բաշուեցայ ու հասկցայ թէ թուրք մըն էր: Զարժանք, եթէ վրայի սալթան, Փօթուորը, ուեւ կօշիկներն ու երկայն ֆէսը չըլլալին անպատճառ կը խարուէի:

— Ուր պատհեցաւ այդ գէպքը, ընդհատեց Կարիպ Ախպէր ժպակելով:

— Երարուց հրապարակին վրայ: Ա անկ իրիկո ան

զէմ էր ու աղէկ մը չը նշմարեցի նախ իր հազած-ները:

—Տէր ողարմեա՛յ. ի՞նչ խելք է քու խելքդ. ևս Արարուց հրապարակին վրայ ի՞նչ գործ ունէի է՛ն, մարդ մարդու շատ կը նմանի Ա. ազ ճան. Կըսն թէ Աստուած մարդիկ միշտ զոյգ ստեղծած է.

—Իրաւունք ու նիս. քի՞ մըն ու ցնդեր եմ. այդ է: ինչ որ է. լուր մը կա՞յ:

—Աղջկան ծնողքի՞ մասին:

—Այս:

—Ոչ. բայց ազգականներէն մէկը չը կրօաւ մեր-ժել:

—Սրտցաւ ազգական մըն է:

—Հօրաքյրն է:

—Է՛ն, իւր արիւնն է. ինչ լնէ:

—Ատիկա աղէկ. ե՞րբ զիտէ տանիս:

—Վաղը զիշեր.

—Ուրի կը բնակի այդ կինը:

—Թիմարայ կողմը դժնուած մէկ աննշան գեղին մէջ:

—Ամուսինը ո՞ղջ է:

—Այս:

—Ուրիշ զաւակ ունի՞:

—Մանչ զաւակ մը ունի:

—Զափահա՞ն է:

—Տաօնելինը տարու կայ:

—Ամուրի՞ է:

—Ումուրի է:

—Ե՛իս, ևս քու տեղդ ըլլամ, անոր ծնողքին կա- սաջարեմ որ վայրկեան մը չսպասեն. անմիջապէս երկուքը իրարու հետ պսակեն ու վերջացնեն:

—Ի՞նչ կըսես. Աւագ ախպէր, չէ որ արեան մեր-ձաւոր ձայն մը կայ, մի՞թէ կարելի է:

—Ներկայ աղէտալի ժամանակներում մէջ, ախ-պէրս, ատանկ մերձաւոր արեան ձայնը չէ. Աստուած անգամ չի բողոքէր: Ի՞նչ ընհնք աւելի աղէկ է լոյս հաւատքէ հանել զանոնք: Ոչ, ոչ, ամեններին մեղք մը չկայ հոտ ու խղճի խայթը թող չուտէ քեզ:

—Տեսնենք. ևս քու առաջարկութիւնդ կընեմ իրենք գիտեն, ալ վզերնին ինկած պիտի ըլլայ արդ անմիկ աղջիկը:

—Նայէ եթէ չեն համաձայնիր իմացուր ինծի, ևս որբ տղեկ մը ունի՞ Վանքին որբանոցին մէջ զոր կօտորածէն յետոյ որդեգրած եմ ու տասն ևս վեց տարու է. անոր կը նշանեմ:

—Քաղաքացի՞ է:

—Իրաւու որ չեմ գիտեր. որովհետեւ սահմանադլու- խին վրայ կրտորուզ ընտանիքներէն մէկուն զա- ւակն է: Անունս Բիրայր է:

—Մականունը:

—Վարդենց է:

Կարիպ Ախպէր բոլոր մարմնովը սարսոաց ու էու- թեան մէջ զգաց որ արտակա՞րգ, անզո՞ւսպ ու ան- բացաւրելի՛ ցնցում մը զալարուեցաւ: Օ՛հ, հաս. կրցա՞ւ. Ժիրայր Վարդենց ուրիշ: մէկը չէր. եթէ ոչ Յակոբ քահանային որդին, որուն մայրն ու հօրեղբօրը չորս զաւակները սպաննուած էին զադ- թականութեան ժամանակ: Ասիկա զեղացիներէն իմացած էր: Հիմա՞կ. հիմակ բաղդին ըերմամբ այդ սեւ հողի հկեղեցականին որդին որբանոցը ինկած

էր ու բարի ու առաջինի մարդու մը որդեգիրն
եղած էր ձակատովրական ի՞նչ քստմնելի դիպու ած
ու ինչ արտակարգ հակասութիւն:

Մասածեց, երկար ու ցաւատանջ կերպով մը մր-
ամածեց ու հարցուց ինքնիրեն խղճին,—Մի՞թէ ա-
նոր, այդ ուրախիպ քանանային արինն անցած
չեր զաւկին սիրտը ու բոլոր երակներուն մէջ՝
մի՞թէ իժէն ծնածը իժ պիտի շըլլա՞ր զարձեար
Մի՞թէ այն անիծես մտրդուն զաւակը չեր որուն
հաց տուած էին. այն մորդուն՝ որ որդուսկելով
դուրս կը սետուէր մեր հայրական օճախին զանէն
իր մատութեան թոյնը բերնին մէջ լեցուած: Ոչ
ոչ, չեմ կրնար հայածայնիւ խղճիս հետ ու թողու
որ ասանկ առաքինի մարդու մը որդեգիրն ըլլայ ան
ու անոր ծոցին վրայ սնանի իժի մը միսն ու ոս-
կորը վրան կապոծ բնկեցիկ մը:

—ինչո՞ւ լոեցիր, հարցուց Աւադ անտառ սպանը:
Դէ՞ կըսեմ:

—Զէ, ազէկ կըսեմ բայց... խղդուկաւ Կարիպ
Ախպէր:

—ինչ բայց, արքե՞լք մը կայ: Ոչ միայն ինքնապէս ատանկ բան մը
չեմ կրնոր ընել: Քանի որ իր հօրաքոյրը յանձնա-
ռու կըլլայ քովն ընդունելու, ալ իր զիտնալու
զործն է, անանկ չէ:

—Եթու ոկ է. սակաւն, ըստ իս, քու իրաւունքը
ամենէն աւելի մեծ է. որ վնեաւ զուն այդ ազգ-
կան ազատարարն ես:

Խօսակցութիւնը կարճ կապելու համար, Կարիպ
Ախպէր քառորդ մը առաջ զուրս եւաւ ու զէպի պա-

րիսպին զուռը յառաջացաւ: Լսեց որ գոնապահը
նիդերը կը քակէր ետեւէն: Սպասեց: Երբ գուար
բոցուցաւ, իսկոյն ներս մտաւ ու վահահօք խուցը
գնաց: Առաքինազարդ կղեր ոկանը ազօթելէն կը վե-
րագրանար:

—Գունի ես, զաւակս, ըստ ան իր խանդաղա-
տալի ձեռքն երկնցնելով:

—Ես եմ, Արքազան հայր, պատասխանեց Կարիպ
Ախպէր: անոր աջը համբուրելով:

—Վարսենիկիդ համար հոգ մի ընէր, ան իկա վար-
ժուցաւ ու միշտ կազօթէ խուցիս մէջ:

—Բնու գուրու չելլա՞ւ:

—Երթաւէ՞ղ ի վեր:

—Այս:

—Ամենեւ ին: Անոր ամեն բռնը կարգին է: Խու-
ցիս ետին, զարթապին ասղիի կազմը, պղիկի պար-
տէլ մը ունիմ, երբեմն հռն կերթաք ու նոճի մը
ծառի տակ նստած կը կարգայ: Ինչքան ուսումնա-
սէր է բաւական ալ զարգացած կերեւի:

—Արքազան հայր, հօրաքոյրը գտայ խոստացա-
ընդունի: բայց խնդրեմ իրեն ու այժմ չը յայտնենք:

—ինչպէս որ կուզիս: Ե՞րբ պիտի տան իս:

—Այս զիշեր:

—Հանելէ թէ այսօր հո՞ս ես:

—Այս:

—Աւելի ազէկ: Ժանանակ կունենանք բառելու,
անանկ չէ:

—Այս, սրբազան հայր:

Ու երկուքն ալ խուցին ներքնամասը յառաջա-
ցան:

Վարսենիկ նստած կակս դ մինտարի մը վրայ կր
կարգարι

— Ի՞նչ է՝ կը կարգաս, Վարսենիկս, հարցուց կա-
րիպ Ախալէր խանդաղատանքով մը, որուն մէջ իր
բովանդակ անձնութիրութիւնը զբած էր:

— Աղօթագիրք մըն է, բորի հայր, պատասխա-
նեց Վարսենիկ ու շուտով մ ոտքի ելաւ:

— Ապրիս աղջիկս, շատ կր սիրե՞ս կարդալ:

— Այ, շատ կը սիրեմ, մայրս աղօւոր գիրքեր
ունէր, որոնք լուսանոցի հօրմէս մնացած էին.
միշտ կուտար ինձի որ կարգայի:

— Աղէկ գիտե՞ս հօրդ մեռնիլը, ընդհատեց վանու-
հայրն, որ լուս կը կենարի:

— Ինչպէս չի, հիմակուան հայրս խորթ է ինձի.
բայց շատ ըսրի մարդ մըն է:

— Մեռած չի:

— Հապս:

— Մահու ան գատապարտութծ ու կոխուած է:

— Ո՞ւր:

— Ե, Պոլիս:

Եւ օրովհետեւ մինչեւ այն ատեն ոչ կարիպ Ախ-
ալէր եւ ոչ ոչ բարեսիրա վանահայրը հայ ցում մը
ըրած չէին մանկամարդ աղջկան տոեւանդումին վը-
րայօք. — Նկատելով որ անոր փափռւկ սիրտը կըր-
նային վիրաւորել, — այդ պահուն յարմար առիթ
սեպեցին քանի մը տեղեկութիւններ ստանալ ու
անոր ներքին կհանքը պարզել առաջ. Ուստի վանա-
հայրը հարցուց.

— Բանի՞ տարի մնացիր Զէտի պէտի ապսրանքը:

— Ա'ն, ճիշդ մէկ ու կէս տարիի չափ, հառաչեց

Վարսենիկ քիչ մը այլայլելով ու աչքերը կուրծքին
վրայ յառելով:

— Հօն ի՞նչ անուն կուտային քեզի:

— Շէֆքիէ հանրմ կը կանչէին:

— Զր պնդոցին որ հաւատքդ ուրանաս:

— Այո, պնդեցին, մինչեւ իսկ անարդ մօլան
քովս եկաւ, ու պիղծ բերնով սկսաւ ըսել ինձի.
« Ձեր կրօնքը ուուտ է. դուն անհաւատ մի մնար:
Կը նայի՞ս, ինչպէս Աստուած կուղէ որ սպաննուին
ամեն անոնք որ ձմարիտ կրօնքէն շեղելով կորսո-
եան ճամբու մէջ ինկոծ են: Պէտք է ուրախու.
Թեհամը մը դու խող ծոեն իսլամութեան հանգէպ ու
այսուհետեւ ճանչնաս բարին ու չարը»: Բայց ես
չը պատասխանեցի: Միայն թէ՝ մտքէս ըսի ինքնի-
րենս. օյս Քրիստոսի անունով ու իմ եկեղեցիիս
աւազանին մէջ մկրտուած եմ. պիտի չուրանամ,
թող սպանին, թող կսոր կտօր ընեն զիս ու յո-
շոտեն մարմէնս»:

— Ո՞յցչափ, ուրիշ բան մը չըրաւ մօլան:

— Ոտքի կեցուց զի՞ւ, ինքնիրմէն մոլամաց ու
շունի պէս կկեզաց. Զօ հասկայ ըսածները: Ձեռ-
քերը գլխուն տարաւ, ակտնջներուն փակցուց, մօ-
րուքին քսեց ու յետոյ ուսերեւու վրայ զրաւ: Ո եւ
է շարժում մը չրի Այսպէս, քսորդէ մը աւելի
տեւեց արարողութիւնը:

— Ե ինա՞կ էիք:

— Այո, ես ու ան էինք սենեկին մէջ:

— Ցետո՞յ:

— Ցետոյ ներս եկան Զէքի պէտ, կինը՝ Ֆաթմա
հանը, սպասու հիները ու Շիքը պէտ որ Զէքի

պէյին որդրն էր: Ասոնք ամենքն աւ յարդանքով
մօտեցան մօլլային ու անոր ձեռքը համբուրեցին:
Աւրախ էին ու իմ երես կը նայէին հետաքրքիր
նայուածքով մը:

— Գլուխող բաց էր:

— Ոչ, բարոկ ու մետաքսայեռ քող մը նկտած
էին զլխուս վրայ, որ մինչեւ մէջքս կը չ սնէր:
Այդ քողին ծակտիկներէն ամեն բան կարող էի
տնօնել:

— Իր մօլլան մեկնեցաւ, Զէքի պէյ ըստւ ինձի.
«Ապրիս, Շի քրիէ, առկից ետքը միւսիւլմանի մը
պէս պիտի սիրեմ քեզ! Ալ գուն այս ապարանքին
մէջ կեալուրի ուղղիկ մը չես: Կը մնայ սիքահնդ,
ատիկա պիտի կատարուի օր մը. երբ Շի քրի պէյը
ուարտէ զինուորական վարժարանին զասընթացքն
ու վերագառնայ կ. Պոլիսէն մեր քովը: Հիմակու
հիմա դուն որդւոյն նշանածն ես»: Այս վերջին պար-
բերութիւնը գուլ ու ժանդը կապած երկաթի կառրի
մը պէս սրտին խորը միտուեցաւ. ու կարծեցի թէ
սպարանքը կը բլեր վրաս: «Ի՞նչ ըստի ինքնիրենս,
ես այդ իմէն վիճածին պիտի նշանուի՛մ. անկարելի
է աւելի աղէկ է չոււն մը նետեմ վիզս ու խըզ-
գեմ զիս, քանթէ իւ արիւնս ժանող զազանի մը
վիժածին կին ըլլամա: Ու նոյն վայրկենին ու խտեցի
որ անձնասպան ըլլ մ: այս էր բոլոր մտածումս,
ասոր կապուած էի բոլոր մարմնովս ու հոգուզաւ
ևին, զի ըին էր այդ ինձի համար: Ապարանքին
պարտէզը շրջագայած ժամանակս ծառէն չուան մը
պիտի կախէի ու վերջ պիտի տայի կեռնքիս: Ան-
ցու շարաթ մը. Զէքի պէյին որդին կ Պոլիս գնաց

ու տա իէ մը պիտի վերագառնար: Ամենեւին անոր
երեսը չը նայեցայ, պարզ պէտ կը պիտի գիշեր
մը, աւա՛զ, բարի Աստուած երազիս մէջ հրեշտակ
մը զրկեց ինձի ու պատուիրեց այսպէս. «Ետ կե-
ցիր մտադրութենէդ, անձնասպանութիւնը գարչել,
ոճիր մին է: Համբերութեամբ մը տար խաչդ. Ճամ-
բուդ վրայ ձեռքէդ բանող մը պիտի գայ»: Ասիկա
կրկնուեցաւ երկու անգում: Լացի, շատ լացի. ու
ձեռքս չգնաց անձս սպաննելու: Բայց ապէելու
հնութը չկար: Որչափ որ տասներկու ատրու էի,
սակայն վաղահաս վիշտը շատ բան զգացունել
տուաւ ի՛ծի: Արգէն կէս տարի անցած էր մօլլայի
արարութեան ժամանակէն: Ես այդ սիջոցներուն
ուրիշ թուրք պառաւի մը յանձնու ած էի ու անոր
գիտնայարկի մը վրայ շնուած տո նին մէջ կը պահ-
ուէի: Անկից Նաքն որ ապաւանքը փոխադրուեցայ:
արկա մոռցայ ըսելու: Արբազան Հայր:

— Հոգ չէ, աղջիկո, յիշածներդ պամէ: Կա ա-
ռաջ բլուն մի նայիր: Յետոյ:

— Տարի մը անցու: Ապարանքին մէջ Շի քրիէ
հանըմ կը կոչէն զիս: Ինչպէս ըսի: ու սպասուէիր-
ներէն սկսեալ ինչուան ֆաթիմէ հանըմ, ամենքն ար
կը գուրգւրային վրաս: Ա՛խ, Աստուած իժ, զի-
շիր մը ...

— Ո՛չ, չը կրցաւ իսոսքը շարունակել խեղճ ողջիկը:
արցունքը խղեց զինքը ու սկսաւ հեծկլաւը: Վա-
նահայը ամգունած կերպարանքով անոր երես նա-
յցաւ ու զողզալով ըստ:

— Շարունակէ, աղջիկո, շարունակէ:

— Ա՛խ, Ուր սոյան Հայր, ներեցէք, չեմ կրնար
շարունակել, թոթովից վարսենիկ:

— Կեանքիգ դէմ դաւաղրութիւն մը ուարքուած
էր, վրայ բերաւ վանահայ ը:

— Այս:

— Որո՞ւ ձեռքով:

— Նոյն Զէքի պէյին ձեռքով:

— Ի՞նչպէս:

— Քնացած էի, ան սենեակս եկաւ:

— Եետո՞յ:

— Անկողինս մտնել կուզէր, յանկարծ արթնցայ:

— Ի՞նչ ըրաւ:

— Պահանջեց որ անջնատուր ըլլայի իրեն, Բայց
պժգանքով մը մերմեցի ու անկողնէս դուրս ցատ
կելով սենեկին անկիւնը կ'ցայ: Ան ատեն կատղած
շունի մը պէս վրաս յարձակեցաւ ու սկսաւ լիկել
զիս: Դիմադրեցի, անոր ձեռքելը խածի ու երեսները
ճանկուացիւ: Սյա ընդդիմութենէս սահ բակած՝ շունը
մէկդի քաշուեցաւ: ու հս այն ատեն տեսայ անոր
մատը մօրս անդին մատանին... որուն վրայ իմհա-
րազատ հօրս անունն ու մակուռւը քննդակու ծէին:

Եւ ասոր վրայ Սրբազնը քիչ մը մածելէ յետոյ
յարեց.

— Կուսութեանդ վեասեց:

— Ո՞հ, չէ, չը յաջողեցաւ: Գլուխը ծռեց ու
գուրս ելաւ սենեակէս: Անկից ետքը մինակ չ ողեցի
քնանալ: Սպասուհիներէն մըն քովս առի ու զուռը
միշտ կղպուած պահեցի ներսէն: Ասիկա պատահե-
ցաւ այն զիշերը, ուր ան հնատեւալ օրն իր որդին՝
Շիւքը պէյ կ Պոլսէն վերադարձաւ: Օ՞հ, նորէն
անդարտ չէի: որովհետեւ երեք ամիսէն նիքեանս

տեղի պիտի ունինար այդ անրարոյականին յարկին
ներքեւ: Բայց աղօթքէս ես չէի մնար: Ամեն ա-
ռաւոս Աստուծոյ կրսէի ինքնիրենս: «Ո՞վ Տէր,
ուսերուս վրայ առած խաչս ծանր կուգայ ինծի: աէ
չեմ կրնար: Ոտքերս կը կթուին, ուժս սպասած է:
Բննէ ձեռքէս: բա ական է այս գարնուրելի անկու-
միս մէջ կը քաշկատուիմա: Ու բարի Ասաւուած լոեց
իմ ձայնս եւ զրկեց իր հրեշտակն որ այս ժարդն է:
Ա՞խ, երախ սապ: բա և ։ Գերեզմանիս հողը ծած-
կելու ըլլայ զիս դաւձեալ աղօթքէլ չեմ դագրիր
անոր հարար: Օրհնեալ ա՛խ, օրհնեալ ըլլայ ան:

Կարիս Ախալէր լուռ էր Անոր կերպուանքը ծո-
վին դուրս հանուած մեռելի գոյն տաած էր ու աչ-
քերու խորը մթին սարսուս մը կը ցոլար: Մարի
կընէր այդ թշուառ էակին պատմութիւնը: Այն
պաշտուիի է ։ կի՞ն որ իրն էր, իր արիւնն էր, իր
կեանքն էր, իր բովանդակ էսւթիւնն էր Ա՞խ, չը
կրցաւ հանդուրժել: ծոցէն թաշկինակի մը մէջ փթ-
թուած ծրար մը համեց ու մրմթից:

— Աստուած քու վրէժդ լուծեց, աղջիկս բաց
այդ ծրարն որ տնանես:

Վարսանիիկ ծրարը քակեց ու տիսաւ աշխանուա մատ
մը, որ կը ըռուրէր ու գարելի հոտ մը կտրձակէր.
Այդ մատին անցուած էր սոկիէ մատանի մը, որ իր
մօրն էր:

— Ո՞հ, ճանչդա՞յ, ճանչցա՞յ, բացագանչեց Վար-
սանիկ, ասիկա այն մատանին է զոր Զէքի պէյի
մատը տեսայ զիշերը մը:

— Ուրեմն ծրարէ զոյն, պահէ քովդ, վրայ բերաւ
Կարիս Ախալէր: Այդ դազանը սատկած է: մի վախ-

Նար սկիզ հտքը:

—Ա՛յս, Շիւքի պէյը կայ, ան իմ հետքն պիտի
փնտոէ:

—Անիկա հիւանդ է, կարելի է քիչ ատենէն հօրը
քովը կը թաղուի, աղջիկու կը մնայ թաթիմէ հա-
նըմ ապարանքին մէջ:

—Ֆաթիմէ հանրմ աղէկ կին մըն է, շատ բարիք
տեսայ իրմէն Միշա կը զթար վրաս ու չէր բոր-
կանար, երբ իմ լեզուովս կազօթէի:

Վանահայրը աւորինակ նայուած քով մը նայեցաւ
այդ արիւնալի ծրաբին վրայ ու մածեց. «Ո՞վ Կո-
րիպ Ախագէր, հաւասա՞ր որ ա՞ս սրայաւ մէկը չէր
այդ աղջկան որ վրէժըն աւ կը լուծէր հաւատա՞ր
որ ան իր բռվանդակ անձնուիրութեամբ միմիայն
խղճի մը պարտքը կը կատալ էր»: Անկարելի էր
իրեն համար, չէր կը ար հաւատայ, Ուստի խնդրեց
որ առանձին սենեակ մը քաշուէն, ուր պիտի հար-
ցունէր բռն ձևութիւնը:

Կարիպ Ախագէր չը մերժեց:

Երբ առանձին մնաց անոր հետ վարագոյ վանքին
այդ ալեզարդ ծերունի կրօնա որը, զողզղալով հար-
ցուց.

—Իրա՞ւ է որ խղճի օր պարոք նատորելու հա-
մար այս մանկամարդ արարածին նուիրուած ես բռ
վանդակ կեանքովդ. իրա՞ւ է որ արիւնի կապ մը
չկայ քու ու անոր միջնւ:

Առաքինի ու գթասիրտ վանահօր ոյս յայտնու-
թիւնը Կարիպ Ախագէր լսեց Օ՛չ չը կրցաւ ճշմար.
տութիւնը ուրանալ, հետեւ աբար պատմեց ամենը ու
խոստվանեցաւ թէ Վարսենիկին հայրն էր եւ սի-

և հոյն ատենէն զրեց որ աղջիան ու եւ է յայտնու-
թիւն մը ՀՄԱՐ:

Վանահայրը համբուրեց կարիպ Ախագէր ճակատն
ու բառաւ:

—Աստո ած քեզ առ ջնորդ եղած է զաւոկու:

ԺԱ.

Կարիպ Ախագէր զիշերու աղջիկն տոտմ Արարու ո
մէկ անդնչան ու ամայի փողոցին մէջ վարձած տունն
ապստանեցաւ: Այս տունը մէկ յարկի վրայ ու
խարիլած պատերով էր: Անոր ետէն աւերակեր
կա ին, որտոնք 1896ի ապստամբութեան օրենէն կը
մնայի: Ասջեւ ցանկապատ մը շինուած էր ու ճաղէ
զուռ մը ունէր: Երկու սե եաշներ կային ներսը, մին
քնանալու յատկացուեցաւ, իսկ միւսը՝ ճայի ու
կերակուր եփելու:

Վարսենիկ բաւական վրայ եկած էր: Միւյն թէ
ցաւ մը ունէր, այն ալ իր մօրը կալօտն էր: Կարիպ
Ախագէրին ու գիր աղջիկն եղած էր ու անոր «ՀԱՅՐ»
անուն կուտար: Ակից զատ բան մը իմացած չէր:

Անցած էին չըրս տարիներ...:

Կարիպ Ախագէր քաղաքին կիւս ենց գիւղը վա-
խագրուեց ու Վարսենիկ չէր աեւած, այդ գիւղը
հետեւ աբար չէր զիտերթէ իր մայրը հոն կը զւտ-
նուէր:

Հոն գեղական կոկիկ ու ւն մը շինել յառաւ Կա-
րիպ Ախագէր ու Վարսենիկին հետ ապշեց ու:

Կարիպ Ախագէր իմացած էր որ իր պաշտելի կինը
նազնիկը յամին ծայր թշո առութեան մը մատ-
նուած էր ու ս...:

Փափա

օտք երկիր մը: Թշուառ կի՞նը կը մնար իր երկու զաւակներով. որոնք տասը տորեկաւէն աւելի չէին: Մէկը չունէր ան: Աւետենց թ. բայց Աղան ու կի՞ն տւ զաղթած էին: Արդ հարկադրուած՝ ասոր անոր ձերմակեցէնները կը լու ար ու զաւակներուն հացը կը ճաւէր:

Ան աշեն վաւանիկ տասնութը տարու, լեցուն կազմուածքով, աղւոր ու յանկուցիչ կերպարանքով ո զի՞կ մը եղած էր:

Կը հարցունէր, կը փնտոէր ու ամեններքին խաւեր կը մանէր, որպէսողի տնտէր մնացաւ թշուառներուն իր օշնո թիւնը հասցաւնէր: Երբ օր մը պառաւ կնոջմէ մը հասկցաւ թէ ընտա՛ իր մը կար վերին թաղերէն մէկաւն մէջ: որ գիտութեան ու ողորմութեան ալ ժանի վիճուկ մը ունէ: Անմիջապէս տասնց Կարիպ Ախալէրի իմաց տաշու, իրիկուն մը այդ թշուառ ընտանիքը տեսնելու զ՞աց:

Օ՛հ, Առառած իմ, գետնայարկի մը վրայ ինկած էին տասը տարու մանչ տղէկ մը եւ ութը տարու սիրուն մհանլ օտիկ աղջիկ մը: իսկ ահօնց քով կը նստէր վրան թափթափած չոփ չոր ու կմախք մը կտրած խորշամած ու վշտաբել կի՞ն մշ: Փսիաթի մը կտորն անգամ չէր մնացիր:

— Բարիկուն, խաթուն քուրիկա, մը մնչեց վարսենիկ՝ որ չը կրցաւ ստուերին մէջ դողդացող կնոջ կերպարանց զիուր:

— Եսոււծոյ բարին, թոթվեց կի՞նը ու ոտքի վրայ ելուռւ:

— Եր խնդրեմ, վազը տունս եկէք: Զաւ ակներնիդ ալ բերէք, հա՞:

Իւ դուրս ելաւ: Իր առաջնորդն եղող պառաւին պատուիրեց որ միասին զայ: Երբ տունը մտաւ, անմիջապէս հայ ու պանիք զրկեց:

Կարիգ Ախալէր բան մը չըօսւ: Կուզէր օր ըրած ողորմութիւնը միւսյն Աստուած զիանոսր:

Հետե եալ օրն, ճաշէն տուաչ, իր տունն եկաւ տեսած թշուառ կի՞նն որ իր հարազատ մայրը Նազենիկ խաթունն էր: բայց զաւակները ետը չէի:

Մայրն ու աղջիկը զիրար չէն ճանչնար:

— Ա՛, ինչո՞ւ զաւակներդ միասին չէ բերիր: հարցուց վարսինի կի:

— Ոյս առառու քազէէն մալդ մը ե՛աւ ու իրկուքն ալ որբանոցը տարաւ գնելու, պատասխանեց Նազենիկ խաթուն:

— Օ՛հ, աւելի աղէկ, ասկից ետքը մինակ ես չէ:

— Այս, մինակ եմ:

— Ամուսին ունի՞ս:

— Ըստիմ բայց օսար երկիր մը կը դանուի:

— Ազդակա՞ն մէկը չէնի՞ս:

— Ա՛իս, չէ ամենքն ալ գաղթած են:

— Ու բեմի, եթէ առաջարկելու ըլլած որ տունս մնաս ու ինծի հետ ապրիս, կրնա՞ս ընդունի:

— Ամենայն սիրով, բայց . . .

— Ի՞նչ կայ որք:

— Ա՛իս, չեմ ուզեր խօսք ըլլայ, աս զի զացիները զարմանալի մարդիկ են: Կէ լնեն կը բամբասեն:

— Ի՞նչ նշանակութիւն ու՞ի բ. բաւական է օր հայ, ու բնակչի մով ինչ կուղէ, ազատ է մ. ածելու, խաթուն քաւիկ: Եւ մինուի եմ ու զէն զիկար ունիմ քեզի պահ կի՞ն մէ: Եր առաջնին ու զուու մայ-

քուր լեզուով մը կը խօսիս ու քեզ շատ հասկցող մէին ես:

Նազինիկ խաթուն զգաց որ կը թռչար, զգաց որ սրտին խորը աներեւոյթ պրկում մը կը զալարուէր, զգաց որ էս թիւնը կը լիցուէր ու հոդին կը խըզգուէր իր մէջը Յայց չէր հասկնար պատճուը անգիտոկից, անզուսպ ու մոռյլ էր հայեցողութեան ձառ զայթին հաստիքը Մէկը կար դէմը գեղին ափունին էր ան անկայտ համարիտ էր, սակայն անոր կեւպ որան քր հետզհանէ եւ ազաքին ցնորք մը կը զատնար իր աչքին ու ինքն այդ թրթուուն, այդ քաղցր երջանկալից եր զային ցորքն կը յափրւտակու էր, Հետեւար չէր գիտեր ուր կը գտնուէր Ով էր խօսողն ու ի՞նչ պէտք էր պատսսիաներ, Այդ վիճակին մէջ ոտքի եւաւ ու ըստ:

— Վա՞զը, զազը:

Ու մեկնեցաւ:

Վարսենիկ կրթած՝ որկա՛ր ու խորո՛ւմէ մտածումի մը մէջ ինկաւ: Ի՞նչ տարօրինակ վարժունք էր այդ ինկաւ կնոջ ըրածը, եւ ինչո՞ւ ինքնիրենը յի մնջեց:

Իրաւ որ աղեկութիւնը չհասկցող կին մըն է եղեց:

Երիկու սն եարիպ Սխալէր եկաւ: Ճեմնելով Վարսենիկին այլույլուծ կերպարանքը հարցուց.

— Ի՞նչ ունին, աղջիկա:

— Ո՞չ, հայր, այսօր տարօրինակ զէպք մը պատահեցաւ ինձի զոր չեմ կրնար քենէ ծածկել պատսսիանց վարսենիկ սիրար ելած ձայնով մը:

— Յ սյանէ՛, Վարսենիկ յայտնէ նայիմ, ընդհատեց կարիպ Սխալէր:

— Երէկ պառաւէ մը իմացայ ու մեր վերին թաղին մէջ կին մը կայ եղեր, որ անօթի ու յետին ծայր թշուառութեան մը մատնուած է իր երկու անչափահաս զաւակներով: Սիրտս չը զիմացաւ: Անմիջապէս գացի հոն, անոր խսուծը բոլորը իրականութիւն էր ինգրեցի իրածն որ մեզի գար: Սյօր, հաշէն առաջ, եկա և Հաս ցուց թէ երկու զաւակները ոգբանոց մը զրկուած էին: Ի՞նքը մինակ կը մնար: Այդ պարագային մէջ՝ աւելի բարի նկատելով իրեն քովս գտնուիլը, առաջարկեցի որ ընդունէր: Խօսքս աւաբատած չէի, յանկարծ այլայշցաւ ան ու մեքենաբար ոտքի ելլելով «վա՛զը, վա՛զը...» բացագանչեց ու մեկնեցաւ: Հիմակ չը կրցի հասկնալ ասոր պատճառը չէ՝ որ անարգանք մըն էր ինձի համար: Մանաւանդ՝ կը մտածեմ Շըլլայ՝ թէ ուղեղային ախելարութիւն մը ունէր: Ո՛չ, կը ցաւի՛մ: շատ կը ցաւի՛մ անոր վրայ:

Կարիպ Սխալէր այս ճշկատսգրաւան միջաղէպին պատճութենէն սահ բոկած՝ մէկէն ի մէկ չը կրցաւ պատախանել: Հասկցու թէ այդ կինը, որ անօթի ու յետին ծայր թշուառութեան մատնուած էր իր երկու անտէրունջ զաւակներով, ո բիշ մէկը չէր, եթէ ոչ Վարսենիկին հարազատ մ յրն, որուն կարօտէն անոր աչքերու արցունք չէր գագրեր: Ո՞վ եիտէ, գուցէ ան իր արեան ու օրտին աներեւոյթ զիտակցութենէն գելողրուած՝ զգ սցս ծ էր աղջկան տեսիլային պատկերին ձգողութիւնն ու այդ պատճառով չէր կրցած հան զուրդեկ: Ու խենդ մը չը նկատելու համար՝ զուրս նետուած ու, հեռացած էր:

— ի՞նչ կօհսասոր, հայրը վրայ բերաւ վարսենիկ։

— Ոչինչ բայց դա՞ն վար սպասէ, երբ չիգայ, ան տաեն տունը գնայ ու ձեռէզ եկածը մի խնա, յեւ Միեւնոյն ատեն սիրտ տուր իրեն ու ըսէ թէ զպաւակներուդ համար հոգ մըներ, հայրս որրանոցին տեսու չին պիտի գրէ որ տղէկ նայուիք։ Սա քու մատանիդ ո՞ւ է, վարսենիկս, ինչու կը պահես։

— Ո՞ր։

— Մօրդ մատանին։

— Ո՞ւ ի՞նչ ընկը, աւելի ցաւ կուայ ինձի անոր վրայ նայելով։

— Զէ՞ւ, չէ՞ւ, նուիրական յիշտակ մըն է ատիկա, որուն վրայ նայելով առջիւր իր բերես Զէքի պէջն ու մայրէ։ Մի պահեր, ատիկա թող մատշմայ։

Վարսենիկ չը մերժեց, Ու հետեւելու օք՝ մէնչեւ իրեկոն սպասելին ետքը, պարտաւորուեցաւ նաւզնիկ, խաթու, նին տունն երթալ առանձին, թշ և տուկինը բոլոր գիշերը տենդէ մը տառապ ծ էր։ Երբ զեզին տիրուհին ներս մանելը տեսաւ, իսկոյն օտքի ելաւ նատած տնիկն ու զիմաւորեց զինքը, վարսենիկը մատը գրած էր մասանին, որ տղաւոնդէ էր ու երկու կողմերուն վրայ «Ա, Կ, Օ սկզբնատ ունիրը կային Նազենիկ՝ խաթունին աչքն այդ մասանիին վրայ, ինկաւս Խելայեզ ու ինքնիմէ ելուծ վիճակի մը մէջ զետին ինկաւս, ու զողողաւով պապանեց։

— Հսէ, յայտնէ, ո՞վ ես զուն ո սկի՞ց ինկած է քու ձեռքդ այս մասանին։ Դուն երա՞զ մըն ես,

հիթէ ոչ մարմնաւոր հրեշտակ մը, որ աղջկանս, կորսուած ալջկ ոնս կը նմանիս։

— Եւս ու, տքի ելի՛ր, ի՞նչ կօհս, այս մատանին մօր, է, ի՞նչ է քու աղջկանդ անունը, գուեց Վարսենիկ կնոջ ձեռքէն բնելով։

— Վարսենիկ է ճիշգ քոյի կը նմանի . այդ մատանին ալ իւս է։

Տ սրարաղդ աղջիկը հասկցաւ ամեն բան ու լուսկ ինկաւ մօրը գիրկը։

Համբուրեցին զիրար ու արտոսուեցին։

Ես պերիկ խաթուն իր կորս և ած աղջի՛լը գոած էր եւ ո բախ էր որ ան հոգեզաւակն եղած էր այն մորդւն որուն անձնու իրութեան ու զորովանքին մէջ զմութեան մարմնացու մը զատկերու ած էր։

— Ո՞ւ, վասենիկս, կը կրկնէր թշուաս կիւը, զիտեմ զուն բարի ես ինչպէս բարի էր քու հայրդ, ատու համար Աստ և ած այս առաքինի մարգր փրկեց որ աղտօնէր քեզ այն զարհուրի անկուլմէդ, ուր կը տառապէր իր աւելի քոն երկուք ու կէս տարի, թու ձայնդ, քու պատաժանքդ մինչեւ երկինքը բարձրացաւ ու գուն արցունքդ զիշէր ու ցորեկ թափիկէ չը դարձրեց որ, երջանիկ եղիր, աղջիկս, երջանիկ եղիր որ աղօթէս հափ այս անձին համար ու յեռոյ հօ գ համար։

Բայց այս վ'րջին պարբերութեան վրայ կը կենար ու չէ, կրնար աւելի առաջ երթալ, Խարիս Ախապէր ինդրած էր իրմէն որ աղջկան չը յայտնէ հօ, կենդանի ըլլալը, թօղ տնոր քնքու և սիրաը չը մաշուի այդ մասին ու չը տառապի, ըսած էր բարի մարլը, Բաւուկան, ինչ որ կրեց իր գենատի տա-

բիթին մէջ Շա'տ շաս եղած է անոր քաշած թըշ-
ուառութիւնը Ապասելու է Աստուած եթէ անոր
հօրը կեանց տայ, տարիէ մը կտզաաուի ու հոռ
կըլլայ, Ան ատէն թող իմանայ ամեն բան:

— Ի՞ ազօթքս ատ եղած է բոլոր սեւ օրերուս
մէջ, մայր իմ, կը պատասխանէր մանկամարդ աղ-
ջիկը: Աստուած թող գիտնայ իմ սիրու ամեն օր,
ամեն ժամ ու ամեն րոպէ՝ իր կերանքը, իր անձ-
նուիրութիւնն ու իր գորովանքն ինծի չը ինայող
մարգուն երախտապարտ եմ ու ինչ որ էութեանս
մէջ կը ցնցո՞ր, օրհնենք մըն է:

Այսպէս մայրն ու աղջիկը կը իս էին, կ'ազօթէ-
ին ու փառ կուտային Աստուծոյ որ բարի հրեշ
տակ մը իջեց ցած էր երկնքն և ազատած էր
զերենք:

Սահած էին եօթը ամիսներ:

Չմեռ էր, բնութիւնը ծածկուած հաստ ու թանձր
խաւերու տակ ու սառնամանիքը կը փչէր անդու-
զար: Հար լսուք, աղքասար, ամօնքն ալ իրենց տու-
ներու մէջ քաշուած էին:

— Դիշեր մը, որ սաստիկ փուք մը կար, յանկարծ
կարիպ Ախազոր գուռը զարնուեցաւ ուժգին հարուա-
ծով՝ Ներսը կը նստէին Նազենիկ խաթուն. Վաւ-
սենիկ ու ինքը Անմիջապէս կարիպ Ախազը զնաց
գուռը բանալու: Քիչ յետոյ երիտասարդ մը ներս
եկաւ, Ոտքէն մինչեւ գլուխը հաստ ու երկար հա-
պաւով մը ծածկու ած էր տն ու զլուխը խոշոր շալ
մը փաթթաւ էր: Գէմքը չէր երեւար, մօրուքն ու
պեսերը սառ կապեր էին: Անձանօթ երիտասարգը
Նազենիկ խաթունին մօտեցաւ ու արցունքով մը
լեցուած՝ անոր կուշտն ինկաւ ու ըստւ:

— Ես եմ, Նողենիկս, ումուսինդ եմ, ո՞ւր են զա-
ւակներս:

— Ո՞հ, դո՞ւն ես, Գարեգինս . . . բացագանչեց Նո-
ղենիկ բաթուն ու անոր վրայէն մէկդի նետեց ճո-
պան, քսկեց տրեխներն ու գուրգուրան քով մը մին-
տարին վրայ նստեցուց զինքը:

Վարսենիկ, որչափ որ խորթ հայրն էր, գարձեւ է
չը կրցաւ հանդուրժել, անոր գիրին ինկաւ ու համ
բու բեց:

— Խեղճ աղջիկս, ո՞ւր էիր ի՞նչպէս ազատեց որ
համբուրեց Նազենիկ խաթունին տմուսինն, որ ո՞ն
անունը Գարեգին էր:

— Վերն Ասու ած ո՞հ վարը ոյս բարի հայրն ա-
զատեց իմ կեսնքս, պատասխանեց Վարսենիկ:

Գարեգին կը տժդունէր կայլայլէր ու անոր
երեսի գոյնը կը լոջէր ինչպէս վերջալոյսի ցույը
մշւշապատ երկնքին վրայ Յայանի էր որ կը առ-
ուապէր ան ու ցաւի մը սաստկութեան ներքեւ ն-
երթալով կընկճուէր: Վերջապէս չը կրնալով զսպեր,
զլուխը կախեց ու ինկաւ կնոջը ու Վարսենիկին
դիրկը:

Կարիպ Ախազէր իսկոյն բռնեց զինքն ու պկաւ
ջուր ու քացախ զարնել անոր երեսին:

Գարեգին աչքերը բացաւ ու բացագանչեց:

— Ա՛խ, սի՛րտս սի՛րտս կայրի բացէք զայն:
Վրայի շապիկը հանուելուս, ան ատեն կուրծքին
տակ միծ վէրքը մը տեսնուեց ւ, որ արիւնի լերգե-
րու մէջ կը մնար ու գոցուած էր:

— Ի՞նչ եղած է, հորցուց կարիպ Ախազէր:

— Զարնուեցա՛յ գնդակ մը մխուած է հոն, յայտ-
նեց Գարեգին:

— 102 —

Այդ զի՞ները սպասելու չէր զար:

Կարիսկ Ախատէր շուառվ մը քաղաքը թէ կը դրիեց
ու գաղանարար հայ բժիշկ մը կա՞չեց որ ծանօթ
էր իրեն:

Բժիշկը յաջողեցաւ վիրաւսրեալին կուրծքը մշխ-
ռած գնդակը վարպետո թեամբ մը դուս հանել
եւ քիչ ատենէն վէրքը բալորովին բուժուց:

Գորեզին ամիսէ մը ետքը սպաքինեցաւ: Սակայն
տիւուր էր, եւ այն բարի մարդուն քովր չու դեց
միալ, որ ամձն ջանք խնայած չէ: Իր կեանքը
փրկելոււ: Կնոջ յայտնեց որ մատղիր և ր եր տունը
բնակիլ: Նազենիկ խոթուն ամուսնոյն առաջոր-
կո թիւնն ընդունեց եւ կարծեց: թէ անոր ծանր
կոդար ուրիշին հացովն ապրիլ: Բայց անեն ատեն
վարսենիկին բնակարանը կերթար կուզար: Վարե-
զին, որուն սրտին մէջ սեւ օչ մը շնորհած էր դո-
լարուիլ: Նախանձէն չը տարաւ: այս լինթ ացքն ու
բացէ ի բաց օր մը կնոջն ըստ:

— Կը պատուիրեմ որ զուն Վարսինիկիզ բնա՛տ
բանը չերթաս, թող ան զայ քեզ տեսնելու:

— Ի՞նչու համար հարցու զ կի՞նը:

— Զե՞ս ու զեր: Կը հասկնա՞մ:

— Զիս հասկնար, յայտնէ միտքդ:

Գարեղին պահ մը սարսալի մտածումէ մը ետք,
յարեց:

— Գիտե՞ս ովէ է վարսինիկիզ հայր կոչուող
մարդը:

— Գիտեմ:

— Ո՞վ է:

— Առաքինի մարդ մը, հրեշտակային ոզի մը
վերջապէս փրկիչ մըն է:

— Յետո՞յ:

— Հը՛մ, այդչափ չէ: Հը հարցնե՞ս ինքզինքիդ
թէ ինչո՞ւ կապրի աշջկանդ հետ:

— Աղջիկս անոր որգեզիրն է:

— Աժենեւին, աւելի ճիշդ կրլոյ բսես անոր
հարծն է:

— Անոր հա՞րծը:

— Այս:

— Ո՞չ, մեղք կընես քեզի: պ սրապ տեղը առա
քինի մարդոս մը ու հրեշտակ Վարսինիկիս արիւնը
մի մաներ, սիրելի ամուսինս: Ես քանի մը ոմիս է
քովերին մնացի եւ զիտեմ թէ հայր մը չը կրնար
ունենալ այն ան բիծ, անարքաւ ու զրգուի զորո-
վանքը: զոր այդ մարդը կը տածէ Վարսենիկիս նը-
կատմամբ եւ փասպալձրար, սսկից նոյն խան-
գաղատալի սիրոյն փոխարէնը կը վայելէ: Զէ՛, չէ՛,
վերն Աստուած կայ. Նոգիդ մի սեւցուներ ու երբէք
ատանկ քսանինի զաղափար մը մի անցուներ ու-
ղեղիդ մէշչն: Ան տառապով մը եղած է մեր ար-
ցունքի ու արիւնի աշխարհքին մէջ ու բաղդին
բերեալը հասկցած է աղջկանս հայ ըլլալն եւ ազա-
տելու համար նու իրած է իր բովանդակ կեանքը:
Բուորը այս է: մը պղոտիր մտածումները:

Գարեզին ընկնուած մնաց այս գերազոյն հաւատ-
քին հանդէպ զոր իւսիրելի կի՞նը կարայայտէր:
պահ մը գլուխը ծաեց ու խոր նոկ մտածումի: մէջ

ինկաւ, յետոյ ճիգ մը ընելով ինքն իր վրայ
ըստ:

— Խիստ լու, անցեաւ շաբթուն ի՞նչ մատնիի վե-
րս էր կը խօսէիք աղջկա՞դ հետ, ես զուռը կեցայ
ու մտիկ ըրի:

— Մատանի՞ մը, առչեց կինը՝ դրեթէ այլայլած
կերպ սրանքով մը:

— Այս:

— Բաե՞ քեզի, առջի էրիկէս մատանի մը չունէի:

— Ե՞ր:

— Կափկա Զէքի պէտին մատն է եղիր:

— Յետոյ:

— Երբ այդ գաղանէն իր վրեժը կը լուծէ:

— Ի՞նչպէս:

Հոս կինը կեցաւ, չը կրցաւ խօսքը շարունակելու:
Ա, զարեւ ինքն ալ չէր գիտեր թէ ալդ մատանին
ի՞նչ կը պալվ վարանիկի ազատարարին ձնոքն ին-
կան էր: Այդ պատճառա դողլղաց ու յարեց:

— Ո՞հ, իրաւ որ չեմ գիտեր ինչպէս եղած է որ
տեղ մատանին ար զողցած եւ, այդ մասին որոշ տե-
ղեւո թիւն մը չունիմ:

— Իշանս, գիտես գոն ամեն բանէ ածղեկութիւն
ունի, ընդհատեց Գարեգին սպաննալից շեշոով մը,
ունչէ այնքան ա խիզճ եղար որ երկու զաւակներդ
անդամք քովեզ հեռացուցիր: Ասիկա ուրիշ նպատա-
կով մը չէր, եթէ ոչ փեշերդ առած այդ մարդուն
հետը կենակցելու տրամադրութիւն մը:

— Ե՞ս, բացագանչեց կինը խզուկ ճէջով մը:

— յա, զուն:

— Դողայ, վախցի՞ր Աստուծմէ, Գարեգին, ի՞նչ է

կըսես: Ո՞հ, ու եմի իմ հաւատարմութեանս վրայ կը
տարակումի՞ս:

— Յաձարձակապէս:

— Խզիդի հարցուցի՞ր:

— Ամեն բան ըրի: ալ իսպանիկու տեղ մը չէ
մնացեր: Մահաւ անդ քու մոսիդ նահաներ ալ հա-
սած են ինձի, որոնց մէջ նկարազրուած է քու-
լկտի վարժունքի:

— Ո՞վ է գրողը, ի՞նչ դրած է:

— Ինչուդ պէտք նամակէն տւելի իրականու-
թիւնը կայ: Կը տես եմ որ պաշաճ ես ինչ ու որ
մը վարչունիկին տունը չերթառ, աշխարհ, ը կը մինի
վրագ:

— Ի՞նչպէս կուղես: չը տեսն ուիմ աղջկանս հետր:

— Աստուած բարի վաճյելուց մը տայ, ինչո՞ւ
չը տեսնուիս բայց նպատակու ուրի: Է սիրող
տարրիր ճամբռու մը մէջ մզած է քեզ:

— Փարեզի՞ն, Փարեզ ն, հառաչեց կինն ու ին-
կան մարած վիճակի մը մէջ արցունքի հօդ կաթիւ
ներ թափելով ա ք րէ:

Ն ախանձ թեամբ կոյր կասկա էս զազան կտրան
Գարեգին ուրի եւ աւ ու, առանց կնչ նայւածք
մը նետելու, զոր նետուցաւ: Թշուառ կինը յա-
մերով տառապեց ու ու ինքնիրեն մրմիցեց:

— Ո՞հ, բարի Աստուած: ի՞նչ բան, անմեղ է ազգ-
կանս ազստա ար և առաքինի մէկն է ան, ինչո՞ւ
անոր մեղքը կառ ուր վրանիս: ի՞նչ ուն օձ է որ
մտած է ամուսնոյս սիրուց: Անէ՛ծք ոյն հոգիին որ
թունառը բաժակ մը խմբուած է անոր:

— Այսպէս ն զենիկ խսթուն ազեկառւը ձայնով

մը բոլոր զիշերը մինախօսեց։ Առառ եղաւ սպաս
սեց . . . բայց Գարեգին չը վեր դաւ ձաւ։ Սիրար
սկսաւ տրորել, երկի դուք են թագուած թեանցը մէջ
տարութերուեցաւ ու չէր զիտեր ի՞նչ ընել։

Այդ օրը իրիկո ն եղաւ ։ Գարեգին բուրովին
սպասնալից ու ահաւոր կ'ը զարանք մը առած
տունը մասւ ու կնոջը հրամայեց։

—Մտիկ ըրէ՛, Վարսենիկին հայրն եղած եմ ա-
ւելի բան երեք տարի, իրաւունք ունիմ անոր
կոտրած թափածներուն վրայ խօսելու։ Հատեւաբար
իսկն զէմ է անոր ապօրինի կենաց թիւնն այն
մարդուն հետ՝ որ «որդէզիւ է» բաել գոփակեաց
կեանք մը կը վ'որէ։ Պէտք է վաղը հասկցունես
աղջկանդ ու պնդես թէ ապաւու, ո սիրոյն բաժ-
նուիր արդ ա ձէնու եթէ չընկաւնիր, առ ատեն թող
ամուսնանայ հետը, ահա միջոցը։

—Ի՞նչ կըսես, ատիկա կ'ուելի՞ է, զողզզաց կ'նը։
—Կամ մին կամ միւսը։

Յուսահառ կին գրուիր ձաեց Գարեգինի ձայնը
գլէմնդրական ձայն մըն էր։

—Հասկցա՞ր, զոչեց Գարեգին։
—Հասկցա՞յ, մրմիջեց կինը։

Ա. Հատեւեալ օրը, դեռ լոյսը չը ճէղքուած, աղջ
կան առւնը գնաց։

Փազոցէն անցած ատեն շտաեր զուաերին կիսա-
բաց ընելով անոր ետնէն և ընայէն ու կը փափր-
սային իրարու։ Նկատեց թէ չարտիօսութիւն մը
կը դառնար իր անձին չուրջը։ Արագ սրազ Գետեգ-
րին թաղը յառաջացաւ, ուր չիւսած էր աղջկան
տունն, ու զուսը զարկաւ։

Վարսենիկ անմշջապէս զուոր բացաւ ու զիման-
որից զինուը, բայց երբ անոր խովզուայ կերպա-
րանքն, անոր արցունքուած աշքերն ու կոկծալի նայ-
ուածքը տեսաւ, չը կրցաւ զիմանուլ, բռնեց անոր
ձեռքն ու հարցուց։

—Ի՞նչ ունիս յայր, ինչո՞ւ լացեր ես, ըսէ,
կը պազատի՞մ։

—Վարսենիկ, հառաչեց տարաբաղդ եի՛ը ու ին-
կաւ անոր սաքերուն ներքեւ, հ'ծկլտուքներոււ եւ
արցունքներու մէջ։

—Մա՛յր, ինքզինքիդ եկուր, ո՞հ, բայց
աչքերդ . . . ի՞նչ եղա խօնէ։

Նազենիկ իտթօն շարժում մը ըրաւ, ուչքերը
բացու ու զուղղալով սեւ օձ մը Գարեգինիս սիրոը
սկսած է ըստեւ։

—Ի՞նչպէս։

—Այս, անոհիկ սրոշում մը առած է զոր լեզու-
առաջ շերթար յայտնելու։

—Կը ինքրեմ մայր, յայտնէ, մի ծածկեր։

—Հայրդ հո՞ս է։

—Ոչ, զուրս ելաւ։

—Մտիկ ըրէ, թէ ներկայիս մէջ անարդ գաւադ
բութիւն մը օարքո ած է եղեր մեր չուրջը։ Այն-
պէս որ Գարեգին այդ զաւադ ութեան աեւեռոկ էր
երբ վիրաւոր վիճակի մը մէջ մեր զիրկո կիյնար։
Ասկից զատ զոպարաւոթիւններ յերի բած գյած են
անոր, հիմակ կը պոհանջէ որ զուն բաժնուիս առ
զատարար հօրմէգ կամ թէ . . .

—Շարունակէ՛, մա՛յր։

— Կը պահանջէ ազատարարիդ որդեղիքն ՌԱՄԵ
դադրիս ու անոր կինը ըլլաւաւ

— Ե՞ս, բացագուշեց վարսենիկ չանթէ մը դոր-
նուած մէկու մը պէս:

— Ի յու:

— Պատճառը:

— Պահանջար, ինչպէս ըսի, գըրպարաւթիւն
մըն է:

— Ի՞նչ է:

— Եթե, թէ գուն ան ը որդեղիքը չես եղեր:

— Հապա՞:

— Անոր հործն ես եղեր:

— Ահ, զ ը Ենեն, զ չեց վարսենիկ ու ան-
կառ, զ ը ելաւ շատ աղջն, մի՞թէ տառնը խիզն
ըսուած րանը չո՞նի՞ւ:

Ու սկսաւ որատաւել նունդէս նազենիկ խու-
թուն չը կրցաւ ինքզնը, զազէր, ան աւ լուցաւ:

Այդ պահ ան ուր մաս Ե՞րիդ Ախաբէր ու այ-
լայլած էր պարանքով մը որ սպաննալից ու անո-
ւոր չէր այլ տժգոյն ու երկնային անբացատելի
ճառաշամթ մը պատած էր, Երկու տարս բաղդ որտ-
րածն երը չը կրցան իրեց ողբարի վիճակը ծածկից,
առօնք այն եղերդական ու խոռվիչ տառմին մէջ
էին որ ևս իտես անենին անզայ մարդն անզա
կը յուղուեր ու կը զուլար:

— Ի՞նչ կայ, ինչո՞ւ լացեր էք, հուցուց Ե՞րիդ
Ախաբէր, որ գոււին ետեւը կեցան պահ ու ամ ն
բան իմացած էր:

— Բան մը չկայ, հայր, գուն սիւտ մի ձիեր
պատասխանեց վարսենիկ անոր գիւղն իրն լուի-

Մօրա հետ ողբանի հօրո դաւազպարտութեան կախա-
զանին վրայ կը խօսէինք, որտերն ու ելաւ, սկսա՞ք
արտասուշի:

— Վար ե՞նի՞կը բարի ողջեկա մի ծածկեր, հա-
րութիւն, բարութիւն լսեցի, ա՞յս կը պահ նջն որ
բաժն ուսի ի՞ւ անանկէ չէ:

— Աստուած չընէ հայր իմ քենէ բաժնուի ի՞ւ
ո՞հ ի՞ւ չը կըսես, մեղութիւն սպաննէ զիս ուրեմն
Գերեզմանը միայն կընայ անջատել մազ:

Կարիգ Ախաբէր զգաց որ սիւտը փիւրած էր ու
պատք եր պա պլ զայն, տասի թողուց որ արցուն-
յր հեղեղի պլ թօփէր իր խոիւ խոիւ եղած մօրու-
քին մէջ Զորիերուն մէջ տու ու աղջկան զոզունուն
ձեռքիրը, կոր ըրին առաւ զանոնք, յրթունքը ե-
րուն մօտեցուց, համբուրեց ու յառոյ իր պականից
զրուխը կախեց՝ ներքին ու հոգեկան անդիմարդիկի
վշտի մը մէջ դնկէսուած:

— Հայր, հայր, բացագան չեւ վարսենիկ, ո՞հ, մը
արտաս եր երջնի՞կ եղեր որ աշխարհքն իւս լլ
լայ: Զոմ ու զեր որ իմ պատճ առաջ վշտանաւ թօ՞զ
զրուխը ախաբէր:

— Բայց զր Ե՞րասուը օսուր մը չէ նկառել տուա-
կարիգ Ախաբէր:

— Քննէ զսո մայրա միոյն կը ճանչնամ:

— Այէ՛ կըսես, չէ՛ որ ու իտղճ կիւր իմ պատ-
ճառակա պիտի տառ ազի ու իր տմու ո՞յն հետ որ-
տի չիրանը երջանիկ ապարու:

Մանկամարդ աղջիկը հակաբէմ ու անզոք զրու-
թեան մը մէջ ինկա, չէր ուզեր սիրելի մօր տու-
ապարնքը, միեւնոյն տահն անկարելի էր իրեն որ

մն և ի տարդէ մը, որ իր կեանքն, իր արեւն ու
աշխարհն եղած էր: Հետեւ, արօր, այս իրարու-
րհակ միջոցներուն մէջ, եւ կոր առեն տարու-
ուեցաւ ո գերազոյն ճիգով մը ըւաւ:

— Հետանք ասկից հայր իմ:

— Մօր է՞դ, գոչեց Կարիպ Ախալէր:

Մանկամարդ աղջիկը չը է մանաւ եցաւ անամած
ու ալ իր յայտարարութիւնը կրկնելու: Եայս ած-
մօր երեսը դարձուց ու արտասուելով անոր
րկն ինկաւ:

— Ո՞չ մայր իմ, մայր իմ, ներէ նորէ ինծի, հեծ-
լուց Վարսենիկ:

— Ո՞ի լուր, Վարսենիկս մի լոր, թոթովեց կինս
իր կործ քին վայ սեղմեց աղջկան գեղեցիկ
ուխը մայրական անհօւն գորովով մը: Գնա, թող
ու Զէ՛, չէ մի բաժնուիր աղատարարէկ, ա՞ռը
մովանք երուն, անոր, սիր յն, անոր շուքին տակ
ծցին, ան քու երջանկո թիւնդ է, ան քու բու-
նդ ոկ կեսնքդ է: Որգեգիր մը չես այլ հարա-
ւա աղջկան մը պէս կը պաշտուիս: Գնա, կրսին,
ու բուակ անհերու աշքը չինայ վրազ: Պատւարդ
հօրդ անուան սիրոյն հեռացիր ան զեղէն:

Կարիպ Ախալէր խոռված էր, անոր կոկորդը կը
լուէր ու հոգին կը խղզուիր: Մեղենարար ոտքի
ու ու արտօմալի ձայնով մը րսաւ:

— Իսթո ն քուրիկս, կը յիշե՞ս արդեօք այն օրը
բ գուն ձեռքովդ կը յա ձնիր Վարսենիկի հօրը
ու զեղերը մարդու մը, որ Ասլանի ընկերն ու եղ-
ոյրն եղած էր:

— Կը յիշեմ, ո՞հ, կը յիշեմ:

— Անոր դէ՞մքը:

— Անոր գէմքը չեմ յիշեր, անկից ովեր վլց
րիներ անշած են:

— Անո՞ւնը:

— Անունը կորիպ Ախալէր էր:

— Ի՞նչ խօսացաւ քեզի:

— Աղջիկը զանկի:

— Անա ես եմ այն մարդը իւստումքա համաձա-
րակիկ աղատարէի Զէքի պէտին տունէն ու չ
բերի:

— Դա՞ն, գո՞ն, գոչեց իւելանեղ վիճակի մը մ
ինկած կինը ու նետունցաւ կորիպ Ախալէր ոտք-
րուն տոկ: Ո՞չ, կը յիշե՞մ: այն օրը յայտնեցոք ի
Ասրոն ողջ է եւ յոյն կայ որ քէ տանէն կողտա-
ուի ու ըստ է, իւ չո՞ւ լուր յը չէք տու, ինծի ան-
մարին Ես վաս սենիկիս անզամ հօր հեղանի ը լու-
չէի ըսկը, որովհեան երգում ըր ծ էի:

— Դուքս աղատուած է, բայց...

— Աղատո՞ւած է, ձևց կինը խենթի մը պէս:

— Ուու բայց չը կրնար սիրա ընել քովզ գոլո-
շարունակից Կարիպ Ախալէր՝ որուն հոգին կուտէր
— Պատճա՞ռը:

— Պարզ է այդ, զուն ամռանացած ես ու զաւակ
ներ ունիս, ինչպէս զայ խռովէ ընտանիկան յար
կիդ երջանկութիւնն ու թօյն խառնէ ձեր կետկ
ցութիւնը մէջ: Ասիկան ոչ մարդը կընդունի եւ ո
Սատուած: Ձուն քու ձակ ստագրիդ հետ իսկ ան ի
ճակատագրին հեռ Այս է ամռէն ճամորիս անձ
ու իր ութիւնը կը յիշե՞ս, ինծի ըսկը թէ չէին ու-
զեր որ Ասլանս կինզանի մեռածի մը յիշատակովդ

ապրի»: Աւ այդ պատճառով՝ անոր զրկած նուելքն անդամ չընդունեցիր, առ որիեւով որ, «կաթիլներ ու նուիրական արցունքներ թափուած էն առոր վրայու»:

Ես զնիկ խաթօն այդ բալորը լիչեց, Կարիս Ախմակի, ճշմարտութիւնը կըսէր: Բայց իւ կաւացի քաղցրը, գթուաւ ու սիրակէզ սրտին մէջ կարօւի մը անզուալ հոսանքը թափունցած էր: Համեւ արար ողող առօգին ու արօսաւալից ձայնով մը մրմնից:

— Ե՞ս կարիս Ախմակի, զիտիր որ կը մեռնիմ կարօնէ կը խղուիմ ու չեմ կրնար հանգ և ժեր: Անզուամ այս, զուեւ անդամ մը թող գայ հոս անունիմ զինքը, իսումիմ իրեւ հետ, անոր աչք թուն մէջ նայիմ, անոր առաւազեալ հոգին ով վիճ ու յիսոյ և ամրու զնիմ զինքը: Աչք, ոչք, արքիներով ու զանցի իրեւն, երազեցի՛: Էացի՛ անոր համար ու արօթեցի՛: Թու զայ, անոր առջին ծունը պիսի զնեմ և ու նարում պիտի խնդրեմ որ երգումիս համուձայն չը վարուեցայ: Պարտական եմ, պատական եմ անոր:

Կարիս Ախմակի, այդ զերազանց, վեհ ու բարձր հզին, որ համբերութեան ու անձնու իրութեան մարմնացումն եղած էր տառնեւովեց տորիներէ իվեր, այդ պահան զգաց որ կնկնաւէր, կո տկարանար, իր կիթունէր, ինչպէս սրտին վերքէն չարչարուող զու թւ: Անոր կերպա, անքին վրուց պատկերուած և սպայթը ստուեր մը պատց ու ճոկայն վաղահան իսորչունները սկս ան զալարուիլ: Աւ դողդաւով եսպէնիկ խաթօնին ձեռքը բանեց ու պաղատց,

— Երգում ըրէ որ Ասլանին հա զաւը, քու հետ ականուիլ, մանաւանդ այս երկրին մէջ ըլլաւը պիտի

չը յայտնես ոչ մէկուն, նոյն իսկ հիմակուան ան բանայդի: Ան ատեն կը վատահիմ ու Ասլանը գիշեր մը տու ու կրնամ բերեր: Դ'անալու ես որ աքսորավայրէն խօյս տուած է ու անոր կեանքը միշտ վետանցի տակ է: Եթէ ատրակոյս մը հասնի կառավարութեան ականչը անմիջապէս կը ձերբուկալուի ու այս անգամ ձեր աչքին առջեւ կախաղանի կը բարձրանայ: Ծատ է անոր ազառուիլը, բայց կը փնտուիր, որով եսու անոր թեւեին վրայ թիամանի յատկանիշը կայ սեւ ու անջնջելի տառե ովլ զբոշուած:

— Եերգնո՞ւմ, կերգնո՞ւմ, Կարիս Ախմակի, զոզորցաց ատրապաղղ եինը: Եերգնո՞ւմ, և խղճիս, պատոյս ու Աս ոււծոյ վրայ: Թող զայ, խօսի ինձի հետ, Ներէ ապերտիտուն հեանս ու աչքին առջեւ իրեն յանձնուի իր մէկ հատուկի հաւաքատ աղջիկն ու՝ անկից ետքը՝ թողն մեւնի:

— Ան ատեն կարիս Ախմակի բացու թեւը, ցոյց սուաւ, աքսորավոյցը իստականիչն ու ըստու:

Ճանչցա՞ր, ճանչցար թէ ով եմ և ս խեղճ Նազենիկու:

— Ի՞նչ կը աեսնեմ, Աստուած իմ: Դո՞ւն, Ասլան, խղճացացու կինը ու ինկաւ Սուանի ստքերուն ներքեցի:

— Ելի՛ր, ասիկա ճակատագիրս էր, թօթովեց թրշուառ մարզի որ զրկացը մէջ տոււ իր աղջիկն ալ խելոյեղ զիժակում մը:

Այսպէս, այդ երեք ատրապաղնիրը ժամերով լացին ու չը կրց համենուիր իրարու զրկէն:

— Ե՞ս, քատմնեի ու եղերգական տեսարանն Հոն,

երկա՞ր ու ձիդ տարիներ անցնելէ ետքը, ճակաաադ-
րական այս տում-պատմութեան ամսնէն յուզիչ
երեւոյթը կը պատկեր ա՛ւ ար որցունքի ու դառնու-
թեանը մէջ:

Ձ.Բ.

Բայց ճակաաագրական այս տում-պատմութիւնը
չէր վերջացած. գեռ հարիպ Ախալէր արիւնի ու ար-
ցունքի երկրին մէջ վշտակելու, չարչացուելու ու
տառապելու օր' ունէր. գեռ անիծն և ոգի մը կար
որ կը սէր անոր.

—Բալէ՛, քալէ՛, ճամբադ չը լմեցաւ:

Պատունք:

Հնաթերցողը տեսու ու անկարեի էր Կարիպ Ախ
պօր ապրիլ այն գեղին մէջ ուր հըեշային գաւադ-
րութիւն մը իր սարքուէր իր ու պաշտելի աղջկան
պատոյն ու անձին շուջը, հետեւարոր, առանց
սպասելու, կնոջ յայտնուէ ետքը ինքինքը, մեկ-
նելու պօրտաւորուեցաւ Այս անասաւ նորէն քա-
դաքը հաստատուեցաւ:

Հայկավ սնքի աւերակներու ետին, որոնք կոտո-
րածի ժամանակ՝ թնդանօթներու ռումբերէն քայ-
քայուած էին, մէկ յարկի վրայ ու մենուորիկ տուն
մէ վարձեց որուն տէրը գալթած ըլլալով՝ տարի-
ներէ իվեր տնբնակերի գործած էր:

Երեք սննեակ ունէր այդ տունը, Կորիպ Ախալէր
նորոգել ոտ աւ ո ճշուաւու կեռպով մը կահաւո-
րեց. իսկ ինքը շուկային մէջ խանութ իր բացաւ ու
սկսաւ առեւտուրով զբողի, որպէս զի կասկած-
ներու տեղի չը տար: Մօրուքը ածիւս էր ու ա-

ւելի վայելուչ հագուած էր ինքզինքը ծածկելու
համար:

1902 թուականին էր:

Իրիկուն մը, երբ նոր վերագարձած էր շուկային
ու պաշտելի Վարսենիկին հետ կը խօսէր, ահա փո-
ղոցին դուռը քանի մը անզամ զարնուեցաւ: Կարիպ
Ախալէր շուտով մը գնաց բանալու:

Եկողը Վարսենիկին մայրն էր:

—Ո՞հ, մայր իմ, գո՞ւն ևս, բացսկանչեց ման-
կամարդ աղջիկն ու անոր զիրկը նետուեցաւ:

—Եկա՛յ, աղջիկս, եկա՛յ, ներեցէք, ախ ներեցէք
որ կրօայ հանդութել: մօր մը սիրան ասանկ է,
ճեղքեցէք, տուք զայն ինէ, թող չմնայ կուրծքիս
տակ:

Ու լացա՛ւ... լացա՛ւ... կոկծալով լացա՛ւ:

—Ի՞նչպէս զիտէիր որ հոս էինք, նոգենիս ընդ-
կատեց Կորիպ Ախալէր՝ հետաքրթութիւնը չը կրր-
նալով զսպել:

—Ե՞ս, պատասխանեց նազենիկ:

—Այս:

—Մէկէ մը չիմացայ:

—Հապա՞ւ:

—Քաղաքը կը գտնուէի: Եկած էի բամբակ փո-
խելու Ա՛խ, Ալուն, շուկային մէջին անցած պա-
հուս տեսայ քեզ ու ճանչցա՛յ: Բայց հետո կիներ
կային, այդ պատճառաւ հեռացայ որ չը մասնէի
քեզ: Ոտքերս յառաջ չէին երթար, Կանակիս բեռք
բամբակ ծախոզի մը խանութը թողուցի ու եկայ
որ տես ու էինք: Իրիկուան դէմ էր: Դուն զոցած

Եիր իւանութեռու կը մեկնէիր։ Կամաց կամաց հետեւ եցայ քայլերու գ։ այսօչափի
— ի՞նչ կրնէ ամուսինդ։
— Ամուսինու։
— Այս։
— Նորին վարժապետ եղած է զեղին մէջ։
— Զաւակներդ առնեն եւ։
— Ա՞ն, այս։
— Դէկի ուրբմի երշանիկ ես չէ։
— Խուան բացադանցոց նազենիկ։ Երջանիկ,
երջանիկ ըսիր, ամուսին կն, կզզամ թէ երջանիկ
չեմ, ախարհքը միմնած է վրաս ու մասնի՛ր, ա՞ն,
մեսնի՛լ կուզիմ։

— Զէ՞ որ խոստացար ինձի, մոռալ ամեն բան։
չէ՞ որ հիմակուան ամուսնուց ու լրկու զաւակներուց սի, ոյն այդ բառը պիտի չը հանէլ թէ բերնէզ։
ինչո՞ւ չո յիշեր, ի՞չո՞ւ եր թշուառացնես զանոնք։

— Բայի, Ասւանի խոստավնեցա՞յ, ձեռքս չէ, չիմ կրնար, Ա՞ի, զիշերը ք ևն չունիմ, հորեկը զայտարութի կերած հացս յեղի է, իմած ջուրս թունաւոր է, իսկ ապրիլը տոսագանքը մը զորձած է ինձի համար։

— Մարտես թէ զժոխքի մը մէջ կազրիմ, Զը զիտե՞մ, չը զիսեմ խունդի մը պէս եղած եմ աչքս կտրած է անեն բանէ չեմ կրնար շստիլ անդ մը Ասլան, ա՛ռ, ձեռքովդ առ այս սիրոս ինոզ ան սիրո մեամ, ան ատես կը մոռնամ քու լիչ առ կդ։ կը մոռնամ աղջիկս, կը մոռնամ ապերտիսութիւնու Ա՛ռ կըսեմ, ա՛ռ, տնօր վրայ անդ մը կոյ որ ւն խորունկ, չն ահաւոր տեղն է, չոս պահ ւած են

այ առաջին սիրոյ խոստումներս, երդումս ու գաղտնիքներս, սո՛րբ, անրի՛ծ ու զորովալից ծրար մը նէտ ան։ Քեզի՛, ք'զի՛ կը պատկանի, առ տնիկս ու թող որ եղթամ։ Չոմ աղեր զերեզմանս տանիլ, չեմ ուզեր ցուրտ հոզին տակ ձածիկել։

Ասլան լացու ու իր արցունքը՝ հալած երկաթի կաթիւներու չերմութեանը պէս կրակցա՛ծ՝ թափեցաւ կնոջ այսերուն ու ձեռքերուն վրայ, յետու պաղստելով ըստու։

— Ժամանակը ուշ է, Նազենիկս, հիմակ ընկերակիցներդ կը մեկնին, գնաւ, շուտով զնու ու մէկու մը մի յայտներ հոս զարդ ի՞նչ ընկնը, Աստուած մեր ճակատով՝ ուն ասանկ սեւ է զներ։

Նազենիկ խոթուն հաբուրեց աղջիկն ու մեկնեցաւ։

Ասլան ձեռքը զողովայով ճակատին տարսու ու պատկանելի զլու խը Վար հնիկին զիրկը հանգեցու ցած սկսու մասձել։

— Նազենիկս չը կրնար ապիկ, մրմիջեց ի՞րն ։ րենը, կը սիրէ, ա՞ն, կը սիրէ զիս, անա անոր տառ պահքը ի՞նչ ընելու է, ի՞նչ միջոց կայ իր արիւնը չը մտնելու, իս անձնուերութիւնս ասոր մէջ զլջումի մը մահացու զալարումն եղած է։ Որ զէն հալո՞ծ, մաշուա՞ծ ո ոսկոր զարձած է։

Թշուաւ մարդ չէր կ'ու միջոց մը գտնել, անս զունդ մը բացուած էր երկուքին միջեւ։

Գալով եար ե իկին, անոր յիզուն տառչ չէր ելթար բառ մը արտայայտելու բոլոր մարմովը կը գոզար ու կզզար թէ սիրով կը զարնէր իր փափու կուրծքին տակ ու հոզին կը ձլուէր։

Այսպէս, չաբսթ մը սահեցաւ։
Ասլան բարեկամ եղած էր քաղաքացի ազնու տկան
գերդաստանէ անձի մը, որ Մարտ թենց Յովակիմ
աղա կը կոչուէր։ Կոտորածի սեւ օրերէն առաջ՝ բա-
ւական հարսութեան ու դիրքի տէր մարդ մըն էր
ան ու ձայց լսելի կը լլար թրքական բարձր շըր-
ջանակներու մէջ։ Բայց այժմ ինկած էր ապատ
բութեան ատեն։ Վահան անոնով, որ քանակնինգ
տարու, բարձրահասակ, լիք ու յաղթ կազմով լայն
ու կեծ ճակատով համակրեյի ու բարեհամբուլը կեր
պարանքով, թաւ պիխերով, խորաթ փանց աչքե-
րով ու վայելչագեղ երիտասարդ մըն էր։

Վահ ն զարգացած էր ու միանդարայն յուկայի
կեանքին մէջ եփուած հազուագեւտ մէկը նկատ-
ուած է։ Հօրը ախուր անկումէն ետքը՝ պարտա-
ւորուած էր ջոջ աղայի վաճառատունը մանելու
ամսականով աշխատել այնպէս որ ստիպուած էր
ապրուստ ճարել հօրն ու մօրն, որոնք խոր ծերու-
թեան հասած էին։

Յովակիմ աղա մէկ երկու անդամ Ասլանի մէկ
յարկի վրայ շինուած տունը գացած եկած լլաւով,
տեսած էր Վարսենիկին անուշ ու հեղ բնաւուու-
թիւնը։ հետեւ աբար առաջարկած էր որ բարեկամ բու-
թիւնը ինաւարկան կազի մը վրայ հաստատուի։

Ասլան, որ քաղաքը դալէն իվեր այս անգամ Մու-
րատ անուն տուած էր իրեն, հաւանեցաւ ու նշա-
նոց Վարսենիկիլ։

Բայց հազիւ թէ այդ բարեպատեհ դէպէն իվեր
ամբո մը անցած էր, որ մըն ալ յանկարծ ծերունի
անձ մը քանան տարու երիտասարդ մը ներկայա-
ցան Ասլանին։

Մին վարագոյ վանքին Սագ անտառապահն էր,
իսկ միւսը՝ անոր որդեզիրն եղող ժիրայր վար-
դենցը։

— Աս ո՞ւր միացիր, մարդ Աստո ծոյ, ըսաւ Աւազ
անտառապահն։ Օ՛, օ՛, խաթունի տէր ալ եղեր ես
հէ։ Բաւական ալ փիխուեր ես։

— Ե՛ն, ի՞նչ ընէի, Աւազ անտառապահն, նկատել
տուաւ Ասլան գոյնը նետելով։ Հրաւեցէք նստեցէք
— Աւազ անտառապահն ու որդեզիրը մինտարի
մը վրայ ծալլապտափկ նստեցան ու խանութի ա-
պըսպրանքներուն նեյցան։ Յեաոյ Աւազ անտա-
ռապահն ըսաւ։

— Կը ճանչնա՞ս ով է պարսնը,

— Զեմ ճանչ ար, մրմիջեց Ասլան։

— Ասիկա, որդեզիրս է որուն վրա, այն ատեն իո-
սեցայ քեղի։ Որբանոցի զասնթարքը աւարտեց։ Հի-
մակ կուզեմ որ խաստումդ կամ կամ առ աղջիկը
զոր բովզ առած ես նշանես անոր։ Ես կը փափա-
քիմ որ գուն յաւիտենական կազ մը ունենաս ին-
ձի հետ։

— Աղէի, բայց այդ աղջիկը նշանուած է։

— Որո՞ւ։

— Մարութենց Յովակիմ աղայի որդւոյն։

— Սա սնանկ ացած ընտանիքին տալու պարտա-
ւորուեցար. օ՛, շիտակն ըսիւով՝ թող գետն նետէիր
աւելի աղէկ էր։

— Անանկ է եղեր անոր ճակատագիրն ի՞նչ
ընեմ։

— Անանկ չէ. անոր արիւնը մտնելու պէտքը չկայ.
Քանի որ միջոց կայ, եկուր մէկդի նեռէ այդ նշանդ

ու որդեգիրիս տուր աղջիկդ: Անկումէ մը աղատեցիր նորէն ձեռքովդ ուրիշ անկումի մը մէջ պիտի նետեն:

—Անկարելի է այդ եղածն եղած է:

—Անկարելի չէ եւ եղածն ալ եղած չէ. պորագ տեղը գլուխդ մի շաբաթը, եթէ ոչ կայ ատոր միշտոցը բայց այն առեն թէ դուն եւ թէ ան կործառած կ լլաք: Սա ալ զիտնալու ես որ որդեգիրս ուրիշ մէկը չէ եղեր եթէ ոչ իմ հարազ առ հօրեղբօ: ոգուակը:

—Զեր հօրեղբօ, հարազ առ զաւակը, ինչ ան ատեն չըսիք:

—Ան ատեն չէի իմացեր, յետո, խորհրդա որ կերպով մը յայտնի եղաւ: Պատմաթիւնը երկար է, պով մը յայտնի բարակ է, միտյն թէ սո շափ մը ըսեմ, պղուիկ եղած ատենս հայրս Պարսկաստան գացեր է: այստեղ իր կինը մեռած է: Յեռոյ վարաւայ վանքը զրկած է զիս որ վարդապետ ըլլայի: Ես անսնի բանի մը աչք չունէի: Բաշկոտուելով քաշուուելով վաճքին մէջ ժամանակ անցուցի: Երը ծերացայ՝ յանձնուեցաւ յնձի անտառապահութիւնը: Քերջապէս որբերու աղուկէ զահսարանը սիրտս լեց ցած էր: Օր մը վանահօրը դիւցի ու անսաց մին որդեղբեցի: բազզին բերժամբ իմ արինէս մէկը զատեր էի: Բայց պղտիկ էր ան: Ուսկից տարի մը առաջ Ա... զիւզն մէկը պատահ մամբ վոնքն եկաւ ու տեսակց թեան մը մէջ հաս կը լուց թէ լուսահոգի Յակոբ քահանային եղբայր մըն ալ կոր որ շատ ժամանակէ իվեր Պարսկաս ատեն կը զահուի: Այս տեսակցութեան մէջ ես ամեն բան հասկցայ: Հիշակ ան իմ զաւակս է ու քովիզ

աշջիկն ալ իմ հարսա, այսչափ:

Եթէ ուն օձ մը յանկարծ իր կատաղի գալարու մովը պրկուէր Ասլանի վիզը. այնքան պիտի չը սոսկար այն պահուն, որքան սոսկաց անտառապահն աւն գերդաստանին պատկանելէն, որուն: անունէն այնքան կը պժգար: Ի՞նչ, իր հօրը, իր ամբողջ տոհմին ճրագը մարող հրէշին զաւակն աղջկան ամուսինն ըլլար. անկ որելի էր այդ: Ուրեմնին, ի՞նչ ընէր: կա՞ր ուրիշ միջոց մը. խուսափելու ուրիշ ձամբայ մը կը գանուէր իրեն ազատելու այդ երկու իժերէն:

Ասլան այս բոլորը նկատի առաւ, բայց հասկցաւ որ նեղ գրութեան մէջ էր: Հետեւարար խորագիտութեան մը զիմնի ուզեց ու ըսաւ,

—Մտիկ ըլէ, Աւագ անտառապահս ես քու խօսքդ չեմ կոտրեր, միայն թէ վաղ գիշեռ կրնայ ըլլալ այդ որ ես ժամանակ ունենամ նշանը կերպով մը Մտրութենց Յովակիս վերադարձնելու.

—Կերդնում. այդ միջոցը լաւ է մրմիջեց Աւագ անտառապահը ու որգեզրին հետ մեկնեցան:

Ասլան մինակ մնաց: Ա՛լ մտածելու հարկը չէր մնացեր իրեն: Անմիջապէս խանութը գոցեց ու փեսացաւին լուր տուաւ որ տունը զայ:

Վահան չսպասեց. Ասլանի տունը եկաւ: Հոն ամեն բան հասկցաւ:

—Առ ծնողքդ ու Վարսենիկս Պարսկաստան անցիր գիշերով. այս է միջոցը. Ես շուառվ կը գտնեմ ձեզ Դավրէժի մէջ, վճռեց Ասլան ու առանց սպասեցունել տալու զանոնք, նոյն զիշերը հեռացուց:

Յովակիմ տղա, կինը, Վահան ու Վարսենակ երբ

մեկնեցան, Ասլան առաւ իր պղտիկ բայց թանկա-
գին տուփն, հազաւ մուրացկանի մը զգեստը, դրաւ
գլու խը թաղիքէ կտուկ ՚ը. կտինեց ուսէն տոպրակ
մը, ձեռքը բռնեց գաւազան մը ու ձամբայ ինկաւ
զէպի կիւսնենց գիւղը:

— Օ՞չ, անիծեալ սերունդ, մրմիջեց Ասլան ինք-
նիբեն: Վերջապէս չը թողուց որ աչքս բանայի այս
սիրելի երկրիս մէջ, ի՞նչ ընեմ, Աստուած թող
քանդէ քու արմատդ:

Գիշերուան ժամը տասնին հասաւ կիւսնենց գե-
աեղին կողմը շինուած իր տունին քովկը թափա-
ռեցաւ մինչեւ որ առառ եղաւ: Ծնաւ որ խօսազ-
ները մէկ երկու եղ ու գոմէշ առած հետերնին իր
կողմը կը յառաջանայ: ԱՌոնցաւ ու հարցուց.

— Ինչո՞ւ վարժարան չեք երթար, մանուկներս:
— Մե՞նք, խնդացին անոնք,

— Հապաւ:

— Մենք խօսազութիւն կանենք:

— Բուելէ թէ ուրիշներ կերթա՞ն:

— Կերթային, բայց վարժարանը գոցուեցաւ:

— Ինչո՞ւ համար:

— Ի՞նչ զիսնանք, մոր վարժապետը «զօլիթայ է
եղեր» ըսերով չարաթ մը առաջ լիսան մէջ պաննե-
ցին թուրքերը:

Այս տիսուր ու միանգ սմայն սարսուալի լուրը առ-
նելուն պէս, Ասլան ուղակի Նողենիկ խաթունին
տունը դիմոց: Հու զետնի վրայ փոռւա՛ծ, ողորմուի
անկօղնի մը մէջ ինկած կը ոգար իր սիրտկան կինն
ու մահուան հետ կը տառապէր: Անմրջապէս ձայն
տուաւ ու անոր ձեռքերը գուլովանքով մը իր ձեռ
քերուն մէջ առաւ:

Կինը բացաւ աչքերը ու նայեցաւ. . բայց մէկէ-
նիմէկ չը ճանչցաւ:

— Ես եմ, Ասլանդ եմ, խոռէ հետո, Նողենիկս,
թոթօվեց Ասլան:

— Ասլան, Ասլան ըսիր, ո՞ւրէ, ո՞ւրէ Ասլանս,
մրմիջեց կինը:

— Քովզ եմ, նայէ, ինծի նայէ:

— Այս, այս, գուն ես, Ասլանս ես. բայց, աւա՛զ,
մահուանս ժամուն կը հասնիս: Ալ կը մեռնիմ, ալ
կը բաժնուիմ քենէ ու Վարսենիկէս: Ո՞ւրէ ան,
ինչո՞ւ չեկաւ: Ա՛խ, ի՞նչ կը լար, դոնէ վերջին ան-
գամ ըլլալով անկից ալ կարօսս կառնէի, ինչպէս
պիտի առնես քենէ: Օ՞ֆ Ասլանս, այն օրը սիրտս
չընգունեցիր քու տունիդ մէջ, հիմակ բոլորն ալ
քուկէ է. աշխարհքս արեւս, կեանքս քեղի կու-
տամ: Բե՛ր, տու՛ր, երկնշո՞ւր ինծի ձեռքդ որ չըր-
թունքներուս տանիմ, որոնք շա՞տ ու շա՞տ աարի
ներ կարուոդ քաշեցին: Դիր կուրծքիս վրայ ձեռքդ
որ վիտերս հանգչին ու հոգիս ալ տառապելէ դադ-
րի: Ասլան, ամենէն ետքը որբեւ այրի եղայ ու ա-
նանկը կը մեռնիմ: Ա՛խ, երկու որբերս կը թողում.
անոնք միայն պիտի զան լալու գերեզմանիս վրայ:
Օ՞չ, հանգիստ եմ, ցաւերս չեմ զգար. բայց աչքերս
կը մթնին, պազ քրտինք մը կիջնէ ոտքերուս մէջ,
Ասլան, Ասլան, ներած ես ինծի չէ:

Ասլան որ ինքնիրմէն ելած էր այլեւս, ըսաւ:

— Ներա՞ծ եմ, Նողենիկս, զո՞ն յանցաւոր չէիր:

— Օրհնեալ ըլլամ, մի ո-բա-րով..., մրմիջեց
Նողենիկ ու աչքերը յաւիտենապէս գոյեց: Մեռած
էր նա:

Ասլան լուր տուաւ գրացիներուն, Անմիջապէս
վերցուցին այդ անտէր մեռելը ու թաղեցին:

Ոյն ատեն Ասլան գիւղին նորբնծայ քահանային
առաջարկեց որ երկու որբ մանուկները յանձնէն
իրեն Պարսկաստան տանելու: Եկեղեցականը կռահե.
Ըով որ այդ ցնցոտիներու ներքեւ ծպտուող մարդը
հարուստ մը կերեւար, յանձնառու եղաւ:

Ասլան ուղղակի Պարսկաստանի Դավրէժ քաղաքը
ճամբորդեց ուր գտաւ Մարութենց Յովակիմ աղաի
ընտանիքն ու իր աղջիկը:

—Ահա! տարաբա՛զզ զոհի մը տարաբաղզ որբերը,
ըստ Ասլան մորմքուած ձայնով մը

Աւ բոլոր սէրը, բոլոր խանդաղատանքը հուիրեց
այդ Թշուառնիրուն, որ նք վերն Աստուծու ու վարը
իրեն յանձնուած էին:

Ահա այս եղաւ Ասլանի եղերական ու միանդամայն
այն գերազանցապէս անձնուիրական պատմութիւնը
մեր յեղափոխութեան ժամանակակից դէպքերու մէջ:



ՊԱԿՈՒՆ Փ»

Հրադիր Ազգային և Քաղաքական

Կը հրատարակուի

ԱՄԷՆ ԶՈՐԵՔԾՈԲԹԻ ԵՒ ՇԱԲՈԹ ՕՐԵՐ

Թերթը բոլորովին անկողմնակալ եւ զուա ազ-
գային ուղղութիւն մը կը հետեւի եւ այս ոգուած
դութիւններ միայն կը հիւրընկայէ:

Բաժնեգինը արտասահմանի համար
տարեկան 14 ֆր. վեցամսնայ 7 ֆր.

ՀՈՍՏԵ Խմբագրութիւն «ԵՐԱԿՈՄԻՒ» Վառճա

ԾԱԽՈՒ ԳՐՔԵՐ

ԹԻԱԳԱՐՏԸ Ա. հատոր (162 երես) 1 ֆր.

. . . Բ. հատոր (432 երես) 2 ֆր.

ՆՈՐ ԵՐԳԱՐԱՆ կամ ՄՐՄՈՒՆՁ ՀԱՅԿԱԿԱՆ
Յ. տպագրութիւն որ Ա. տպագրութենէն 16 եր-
եր աւելի կը պարունակէ զի՞ն 1 ֆր.

ՆԵՑՈ. —Պուլկար յեղափոխական գրագէտ 1.իւ-
պէն Գարագելօփի խիստ շահեկան մէկ երկն է. որ
կը պատկերացնէ պուլկար ժողովուրդին զիմակը ու
նիստ ու կացը անոր ազատութենէն առաջ.
Գի՞ն 50 սնդ.

ՀՈ.ՑՐԵՆԵՐԻ ԶՈՂԵՐ — Պատկերներ ծածկահա-
յաստանի իրական կեանքէն. զեղչեալ զի՞ն 1 ֆր.

ԿԱՐԻՎ Ա.ԽՊԵՐ զի՞ն 1 ֆր.

Դիմել ԵՐԱԿԱՆԻՆՔԻ Խմբագրութեան

15067

2013

